

ՄԱՐԶԻԿ

ՀԱՇՄ

Մարզիկ

Մեջլէ Րիաճիկէ Տեմրիէ
Տեմրիա Դեմեթիա Խոմեմեթն Բիրոտ

marzig

SPORTS MAGAZINE

44-ՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 432 - Vol. XXXIV N° 432 - ԷճԳ - Երեւոն և Երեւոն - Երեւոն և Երեւոն

Հ.Մ.Ը.Մ. ԱՄԵՆՈՒՐ
ԱՐՅԱՆԻ ԴՐՕՇՈՎ, ԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ



ԱՐՅԱԽԷՆ ԲՈՆԱԳԱՂԹ-ԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒ Ի ՆՊԱՍՏ



Անցնող ամիսներում, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ. Արցախին բռնազաղթած ընկերակիցներին ի նրպա իրականացուց շարք մը ծրագիրներ, որոնց կ'արժէ ծանօթանալ հետևեալ ամիսի վեղեկագրու տրեւումը:

25 Սեպտեմբեր 2023-էն սկսեալ, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ. շեռնարկեց բռնազաղթած ընկերակիցներու վեղեկուքիներու հաւաքման աշխատանքին: Հաւաքուեցան փութակները 292 ընկերակիցներու, 53-ը՝ Հ.Մ.Ը.Մ.ականներու ընկերակիցներ:

Չմբան ցուրտի դիմագրուման համար, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի մօտ արչասնագրուած ընկերակիցներուն բաժնրեցան 650 բարչեր եւ վերմակներ, առողջապահական-մաքրութեան իրեր եւ քաղցրաւենիք:

29 Հոկտեմբեր 2023-ին կազմակերպուեցաւ սկսուած սկսուած հաւաք մը, որուն մասնակցեցան Արցախի Մեկուսի շրջանէն 150 սկսուածներ եւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.էն պարասխանատուներ: Ծրագիրին նպատակն էր բռնազաղթած սկսուածներու բարոյաւորութեան վիճակին բարելաւումը եւ համայնքումը, ինչ որ իրականացաւ ամբողջութեամբ եւ արդիւնատէր կերպով:

12 Նոյեմբեր 2023-ին, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի «Վահան Չերազ» մասնաճիւղին նախաշեռնութեամբ վեղի ունեցաւ ֆութպոլի միջ-մասնաճիւղա-

յին մրցաշարք, որուն մասնակցեցան Արցախի Մեկուսի շրջանի սկսուածները՝ իրենց ընկերակիցներու անդամներուն հետ: Մրցելով մը մը մրցուածներուն հետ, սկսուածներուն օգնեց որոշ ժամանակով կարուելու իրենց ծանր առօրեային:

24 Գեղարքունիքի երեսնի մէջ, իսկ 24, 25 եւ 26 Գեղարքունիքի 2023-ին Արմաշի մէջ կազմակերպուեցան Նոր Տարուան փոստակապարտութիւններ, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան աստիճանատուներու եւ սկսուածներու ջանքերով: Տոնակապարտութիւններուն մասնակցեցան Արցախէն բռնազաղթած 350 մանուկներ եւ պարանիներ, որոնք արչասնագրուած էին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ցանկերուն մէջ: Ուրախ մը մը մրցուածներուն հետ, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ցանկերուն մէջ: Ուրախ մը մը մրցուածներուն հետ, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ցանկերուն մէջ: Ուրախ մը մը մրցուածներուն հետ, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ցանկերուն մէջ:

Երեսնի փոստակապարտութեան ներկայ գրուեցան մեծ թիւով ծնողներ, որոնք ոգևորութեամբ հեռացան նորանոր հանդիպումներու սկսուած լուրերէն: Բոլորին համար կարարեցաւ հիւրասիրութիւն:

«Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐՅԱԽ ՀԻՄՆԱԴՐԱՄ»ԻՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԸ ՀԱՄՆԻ 91.562 ՏՈՒԱՐԻ

Հ.Մ.Ը.Մ.ի Պարզամատրական 13-րդ Ընդհանուր Ժողովին (Ծաղկաշոր, 2-7 Հոկտ. 2023) որոշումով սրբազանացաւ «Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի հիմնադրամ»ը, նպատակ ունենալով նիւթապէս օժանդակել Արցախին Հայաստան բռնազաղթած արցախցի ընկերակիցներու ընկերային կարիքներուն եւ արցախցի պարտականութիւններու դաստիարակչական ծրագիրներուն:

Պարզամատրական Ընդհանուր

ԱՐՅԱԽ ԴԷՃ Հ.Մ.Ը.Մ.Ի ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒ ԵՒ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒ ՏԱՐԱԶՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

15 Ապրիլ 2024-էն սկսեալ, Հ.Մ.Ը.Մ.ի աշխարհասփիռ մասնաճիւղերու սկսուածներուն եւ մարզական շարքերը իրենց փարագներուն վրայ պիտի կրեն յարուց պէճ մը, որ կը ներկայացնէ բռնագրուեալ Արցախը իր գլխաւոր խորհրդանիշ՝ «Պապիկ-փարսիկ»ով:

Արցախի պէճ մը ունենալու եւ փարագներու վրայ կրելու նախաշեռնութիւնը Հ.Մ.Ը.Մ.ի Պարզամատրական 13-րդ Ընդհանուր Ժողովի որոշումներէն մէկն է:

Պէճին շեռնարկումը կարարած է Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Միւր Գալստեան, Արեւմտեան Մ. Նահանգներու շրջանէն:

Ժողովին որոշումը որոշումը փոխադրուած է իր գործնական արարատարութիւնը եւ ժողովականներ, իրենց եւ Հ.Մ.Ը.Մ.ական իրենց շրջաններուն անունով, կարարեցին շուրջ 70 հազարի նուիրատուութիւն եւ խոստում:

Պարզամատրական Ժողովի յաջողող ամիսներուն, խոստումները իրականացան եւ Հ.Մ.Ը.Մ.ի բազմաթիւ շրջաններ եւ անդամներ

(Շար.ը Գ. կողք)

ՄԱՐԶԻԿ

44րդ Տարի, Թիւ 432, 56 Էջ
Հրատարակութեան յանձնուած՝ ՄԱՐՏ 2024-ին:
ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
«Խորին յարգանք» 2

ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ
Հաղորդագրութիւն 4
Ատենապետներու առցանց ժողով 5
Ի պատիւ Կեդր. Վարչութեան Նուէր՝ Հ.Մ.Ը.Մ.ի քանդարանին Կեդրոնական Վարչութեան հանդիպումները 9



Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ԿԵԱՆՔ
Ալմերլի վաստակաշատ անդամներու պարգևատրում 10
Առնհեմի մասնաճիւղի գնահատանքի ձեռնարկ 14

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արժէքաւոր գործի մը նոյնքան արժէքաւոր թարգմանութիւնը 17



Ներածական 17
Երկու խօսք 18

ՊԱՏԳԱՄՆԵՐ
Եղբ. Յակոբ Խաչերեան 13
Եղբ. Տիրան Վահրատեան 33
Քոյր Լիոնի Մարմազեան 38

ՅՈՒՇԵՐ
Մեր հոշակաւոր խարուկահանդէսները Վկայութիւններ Հ.Մ.Ը.Մ.ի ֆութպոլի փառաւոր անցեալէն 20

ՄԱՄՆԱԳԻՂԷ ՄԱՄՆԱԳԻՂ 28

ՄԵՐ ԿՈՐՈՒՍՆԵՐԸ 56



Marzig sports magazine is published by Homenetmen Central Committee-Sevan Building, Rue 77, Sector 4, Bourj Hammoud, Beirut, Lebanon. Tel: 961 1 248043, 961 1 260117, E-mail: marzig@Homenetmen.org, P.O.Box: 80486 Bourj Hammoud, Lebanon, www. Homenetmen.org

Խմբագիր: Վիգէն Աւագեան (vicken.avakian@homenetmen.org)
Խմբագրական կազմ: Գրիգորիա Պողոսեան, Սեւան Նազարեան, Յոլեր Փանոսեան, Բաֆֆի Սիլվանեան, Սիւզի Օհանեան, Շանթ Ժամկոչեան եւ Սիլվա Ալավերսեան:
Վարչական կազմ: Աբօ Մոսիկեան, Սիլվա Սաղրեան, Վարդուկ Չըրմըզեան, Վարդան Քասնիկեան, Տիրան Շահինեան եւ Եղիա Քիչեան:
Էջադրում եւ ընդհանուր ձեւաւորում: Արօ Պալեան, Կողքի պատրաստութիւն: Y Concept International, Գրաշարութիւն: Շողիկ Պոյաճեան, Տպագրութեան պատրաստութիւն: Photogravure Paklayan, Տպագրութիւն: Համազգայինի «Վահե Սեթեան» տպարան, Պէյրութ, Լիբանան:
Քաճակագրութիւն: «Մարգիկ» կը հասնի աշխարհի 25 երկիրներու բաժանորդներու: Տարեկան բաժանորդագրութեան սակ նշուած է՝ Լիբանան 150.000 Լ.Ն. Միջին Արեւելեան եւ Եւրոպական երկիրներ 65 \$, Մ. Նահանգներ եւ Աւստրալիա 75 \$: Լիբանանի մէջ թերթին հաստատման սակն է 25.000 Լ.Ն.: Յրում: «Մարգիկ»ի ցրումը Լիբանանի մէջ կը կատարուի յասուկ ցրուիչով (հեռ. 71/239209): Թերթը կարելի է ստանալ նաեւ «Համազգային»ի գրախանութէն: Լիբանանէն դուրս թերթը կը ստացուի «Liban post»ի միջոցով:
«Մարգիկ» կը հրատարակուի Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան կողմէ - Հասցէ: «Սեան» շէնք, թիւ 77 փողոց, թիւ 4 հաստում, Պորժ Համուտ, Պէյրութ, Լիբանան 9611248043, 9611260117 marzig@Homenetmen.org Homenetmen - Հ.Մ.Ը.Մ. www.Homenetmen.org

«ԽՈՐԻՆ ՅԱՐԳԱՆՔ»

(ՈՐՊԷՍՉԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԳԱՆԻՇՆԵՐԸ ԽԱՂԱՒՔ ՉԴԱՌՆԱՆ)

Ռարձեալ օրակարգի նիւթ է ազգային քայլերգի փոփոխութիւնը: Հայրենի պատասխանատուներ կը դժգոհին, որ «գոհուելու տողով ու տեսարանով կ'աւարտի» քայլերգը: Կը զանգատին, որ «անոր մէջ մահ բառը կայ»: Եւ դեռ, կը պահանջեն, որ ան «հայկական ըլլայ, կապ ունենայ մեր պետութեան եւ հայկական երաժշտութեան հետ եւ ըլլայ քայլերգի կանոններուն համապատասխան»:



Եւ կամ, ամենէն վտանգաւորը, երանի չէ ան, որ «իր ազգի ազատութեան կը զոհի»:

Քայց արդեօք այս տողերը վերջին մէկուկէս դարու մեր կեանքին հարազատ պատկերը չե՞ն ներկայացներ: Կը բաւէ քիչ մը պատմութիւն գիտնալ, յիշելու համար, որ՝

«Մեր հայրենիք»ը նախքան իբրեւ քայլերգ ծնիլը, նախ ծնաւ մեր ժողովուրդի հոգիներուն մէջ: Ծնաւ յուզումով, տագնա-

պով եւ յեղափոխական երկունքով:

Ապրիլ 1915-ին, «Մեր հայրենիք»ը եղաւ հայկական ինքնապաշտպանութիւնը ոգեշնչող ստեղծագործութիւնը: Այդ օրերուն, Վանի վարժապետանոցի նուագախումբը պարբերաբար գայն նուագեց ինքնապաշտպանութեան ուժերու դիրքերուն:

Սարգսրապատի, Քաջ Ապարանի եւ Ղարաքիլիսէի հերոսները իրենց արիւնը թափեցին «Մեր հայրենիք»ի ներշնչումով ու հաւատամքով:

1 Օգոստոս 1918-ին, հայ ժողովուրդի պատմութեան առաջին խորհրդարանին անդրանիկ նիստը բացուեցաւ «Մեր հայրենիք»ով: Տարի մը վերջ, Միացեալ Հայաստանի հռչակման ժամանակ եւս խորհրդարանին մէջ հնչեց նոյն քայլերգը: Եւ այսպէս, Փետրուարեան ապստամբութեան ժամանակ, Արցախեան շարժումի օրերուն, բոլորին համար անառարկելի եղաւ «Մեր հայրենիք»ի խորհուրդն ու թելադրականութիւնը:

«Մեր հայրենիք»ը գտաւ համաժողովրդային ընդունելութիւն եւ իր մէջ ամփոփեց մեր ժողովուրդի տարբեր ժամանակներու ազգային իղձերն ու ապրումները: Այդ պատճառով ալ, երբ Հայաստան վերանկախացաւ, իշխանութիւններ չվարանեցան 1 Յունիս 1991-ին «Մեր հայրենիք»ը ազգային քայլերգ հռչակելու: 14 տարի ետք, այս անգամ համաժողովրդային հանրաքուէով ընդունուած Հայաստանի Սահմանադրութիւնը ճշդեց երկրին ազգային քայլերգը որոշելու յատուկ կարգը,



որուն հիմամբ՝ տարի մը վերջ, 2006-ին, կատարուեցաւ մրցոյթ եւ 85 դիմումներու քննութենէն ետք, «Մեր հայրենիք»ը դարձեալ վերահաստատուեցաւ իբրեւ քայլերգ եւ միաւորեց բոլորը՝ պատերազմ զացող զինուորներն ու ժողովուրդը:

Սփիւռքի մէջ, 70 տարի, յաջորդական սերունդներ ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի երազը փայփայեցին «Մեր հայրենիք»ով, իբրեւ կորուսեալ անկախութեան յիշատակ, իբրեւ պետական արժէք եւ ազգային խորհրդանիշ: Հերոսները Հայ Դատի հետապնդման ճամբուն վրայ նահատակուեցան, որովհետեւ հաւատացին, որ «Մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ իր ազգի ազատութեան կը զոհուի»:

Ճիշդ է, «Մեր հայրենիք»ը աշխարհի լաւագոյն երգը չեղաւ, ո՛չ ալ լաւագոյն բառերը կամ երաժշտութիւնը ունեցաւ, բայց հայ մարդը, Հ.Մ.Ը.Մ.ականը մանաւանդ, սիրեց ու կառչեցաւ անոր, որովհետեւ անոր մէջ տեսաւ իր պատմութիւնը, իր ժողովուրդին հարազատ կենսագրութիւնը, այն երգը՝ զոր երգելով մարդիկ կ'ուզեն անկախութիւն ստեղծել, պայքարիլ եւ մեռնիլ:

«Մեր հայրենիք»ը մեր անցեալն է եւ անցեալը կարելի չէ մերժել: Մենք անցեալէն կու գանք եւ «Մեր հայրենիք»ը կը խորհրդանշէ վեց հարիւր տարուան գերութենէ ետք կերտուած մեր անկախ պետականութիւնը, որուն իրաւայաջորդն ու ժառանգորդն է ներկայ Հայաստանը:

«Մեր հայրենիք»ը պետական խորհրդանիշ է եւ պետական խորհրդանիշները չեն կրնան փոխուիլ մարդոց քմահաճոյքով ու ճաշակով: Խորհրդանիշի մը հարազատութիւնը կ'որոշէ պատմութիւնը եւ ո՛չ թէ ժողովուրդը:

Իսկ այդ ո՞ր ժողովուրդին մասին է խօսքը: 2018 թը-

ականին «Հանրապետութեան» հրապարակը լեցուցած 200 հազարի՞ն մասին է: Քայց չէ՞ որ 2 միլիոն 200 հազար ժողովուրդ ալ հրապարակէն բացակայ էր այդ օրերուն: Իսկ եթէ խօսքը Հայաստանի այսօրուան Ազգային Ժողովի պատգամաւորներուն մեծամասնութիւնը ընտրած 680 հազար հայերուն մասին է, այդ պարագային Հայաստանի մէջն ու դուրսը կան նոյնքան եւ կրկնապատիկ կամ քառապատիկ թիւով հայեր, որոնք տարբեր կարծիք ունին կամ կրնան ունենալ: Ինչպէս որ իշխանամէտ զանգուածը ժողովուրդ է, նաեւ իշխանութեան հետ տարակարծիք զանգուածը ժողովուրդ է: Չէ-զոքները եւ անտարբերները եւս ժողովուրդ են: Ճիշդ չէ ժողովուրդը հասկացողութիւնը նոյնացնել հետեւորդ ամբոյսին հետ եւ շահարկել գայն անվերջ:

Ինչո՞ւ, ուրեմն, «Մեր հայրենիք»ի նկատմամբ այս վերաբերումը: Չայն փոխելու պարբերական փորձերը: Նման անտեղի առաջարկներ պարզապէս վիճելի կ'ընդդայեն հայ ժողովուրդի զգացական տրամադրութիւններուն եւ քաղաքական հակադիր մօտեցումներուն միջեւ, այն պահուն, երբ ակնկալուածը ազգային միասնականութեան ամրապնդումն է, մեր ժողովուրդի բովանդակ ներուժին համախմբումն ու օգտագործումն է, որպէսզի կարելի ըլլայ Արցախի կորուստէն ետք ինքզինք վերագտնել, վերականգնիլ եւ հզօրացման ճամբան բռնել:

Քայլերգի փոփոխութիւն առաջարկողները պարտաւոր են հաշիւ տալ մեր ժողովուրդին եւ ցնոր տնօրինութիւն ենթարկուիլ ազգային քայլերգի մասին Հայաստանի Հանրապետութեան օրէնքին, միշտ յիշելով ու չմոռնալով օրէնքին 8-րդ յօդուածին երրորդ կէտը, որ՝ «Քայլերգին նկատմամբ խորին յարգանքը իւրաքանչիւր քաղաքացիի սրբազան պարտքն է»:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

2 023-2027 քառամսյակի Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչության առաջին լիազումարի նիստերը Կեդրոնական Վարչության 25-27 Յունուար 2024-ին, Ալմեյո, Նեպրոլիներում:

Պարզամտության 14-րդ Ընդհանուր Ժողովի որոշումները լոյսին փակ, Կեդրոնական Վարչությունը մշակեց քառամսյակի իր գործունեության ընդհանուր ուղղությունները՝ կարևորությունը բնութագրելով հետևյալները:-

ա) Արցախը ներկայ հանգրուանին Հ.Մ.Ը.Մ.ի աշխատանքներում մեջ ունի առանցքային րեդ: Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի Մեկուսի Շրջանը այսօր գործունեությունը կը շարունակի Հայաստանի մեջ, կայք ունենալով Հ.Մ.Ը.Մ.-Հ.Մ.Ա.Կ.ի Երևանի կեդրոնը՝ մինչև պայմանական վերադարձը իր ակունքներ: Հարկ է յարույ ուշադրության արժանացնել Արցախի մասնաճիւղը: Հ.Մ.Ը.Մ.ի աշխարհասփիռ մասնաճիւղերը պարզակազմությունը ունին «Հ.Մ.Ը.Մ.ի Արցախ հիմնադրամ»-ին ճամբով աջակցելու Հայաստան հասարակուած արցախցիներու օժանդակության ծրագիրներում:

Արցախի գծով, լիազումարը որդեգրեց յարույ նշանակ մը, որ այսուհետև իրենց փարագներում վրայ պիտի կրեն Հ.Մ.Ը.Մ.ական բոլոր սկաուրներն ու մարզիկները:

բ) Լիազումարը հասարակեց, որ Հ.Մ.Ը.Մ.ի կենտրոնականի աղբյուրներէն մէկը երիտասարդութիւնն է, ի մասնաւորի 18-35 տարիքի այն միութենականները, որոնք սկաուրական եւ մարզական տարիներում հրաժեշտ տալէ ետք, բեղուն եւ ներգործօն մարդուծ են իրենց զաղութներէն ներս՝ վարչական-կազմակերպչական աշխատանքներում համար: Այս նպատակով, Կեդ-

րոնական Վարչությունը որոշեց միութեան սկաուրական եւ մարզական ճիւղերում կողքին հասարակել կազմակերպ երիտասարդական ճիւղ:

Հ.Մ.Ը.Մ. պարտի երիտասարդական իր ճիւղով մշակել ծրագիրներ՝ կարենալ համախմբելու համար միութենական քոյրեր-եղբայրներ եւ զանազան պարճառներով հայ իրականութենէն հեռացած նոր սերունդի անդամներ, իրենց ներդրումը ունենալու հայ իրականութեան մեջ, գիտակցելով, որ Մփիւքքի մաշեցնող իրականութեան դէմ յանդիման, Հ.Մ.Ը.Մ.ը իբրեւ երիտասարդական ամենէն աշխոյժ եւ կազմակերպ միութիւնը, պարտաւորութիւնը ունի ազգային արժեհամարագի հիմներում ամուր պահպանման՝ ի մասնաւորի երիտասարդ սերունդին մօտ:

գ) Սկաուրական եւ մարզական աշխատանքներում պարագային, լիազումարը անհրաժեշտ գրաւ կեդրոնանալ Հ.Մ.Ը.Մ.ի համահայկական կառոյցի հզօրութեան աշխատանքին վրայ: Ինչպէս նաեւ, համա-Հ.Մ.Ը.Մ.ական քառամսյակի շեռնարկներում կողքին, քափ փայլ ցամաքամասային նախաշեռնութիւններում, շրջանները աւելի աշխուժացնելու, փոխադարձ կապերը սերտացնելու եւ երկու տարին անգամ մը նոյն ցամաքամասի սկաուրներն ու մարզիկները իրարում քով բերելու համար:

դ) Միութենական քարոզչութեան մարզը իր տպագիր, բանաւոր եւ էլեկտրոնային տարբերակներով արժանացաւ լիազումարի բազմակողմանի քննարկման եւ անհրաժեշտ նկատուեցաւ յարույ աշխատանք տանիլ ժամանակակից երիտասարդութեան ակնկալութիւնները գոհացնող եւ միութեան ընդհանրական դիմագիծը ներկայացնող քարոզչական համակարգ մը ունենալու:

ե) Միութեան կառուցային հզօրացման նպատակով, լիազումարը անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ.ի տեղեկութիւններում շտեմարանի (Data base-ի) աշխատանքներում եւ այդ ճամբով աշխարհասփիռ Հ.Մ.Ը.Մ.ականները իրարում կապելու առաջադրանքին:

զ) Լիազումարը հասարակեց Հ.Մ.Ը.Մ.ի տնտեսական հզօրացման պարտաւորութիւնը եւ առ այդ շարք մը որոշումներ տուաւ միութեան ֆոնդերում աշխուժացման եւ տնտես-



սական ծրագիրներում իրականացման համար:

է) Վերջին տարիներում Հ.Մ.Ը.Մ. դրական փորձառութիւն ունեցաւ «Հրաշք» ծրագիրին իրագործումով: Յարույ խնամքի կարօտ պարանիպարմանուիներ Հ.Մ.Ը.Մ.ի «Հրաշք»-ին շնորհիւ առիքը ունեցան Մ. Նահանգներում եւ Հայաստանի մեջ խաղերում իրենց մասնակցութիւնը բերել: Այս քառամսյակին ճիգ պիտի կատարուի «Հրաշք»-ի փորձառութիւնը կիրարկելու Հ.Մ.Ը.Մ.ական այլ շրջաններում մեջ եւս, հոն ուր համապարտասխան կարելիութիւններ գոյութիւն ունին:

Ենօրեայ լիազումար նիստերում առնթքը, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչությունը հանդիպումներ ունեցաւ Նեպրոլիներում Հ.Մ.Ը.Մ.ի երեք Մեկուսի շրջաններում Ալմեյոյի, Առնհեմի եւ Ալքմարի վարչութիւններում հետք:



նաեւ ներկայ գրնուեցաւ Ալմեյոյի եւ Առնհեմի վարչութիւններում վաստակաւոր Հ.Մ.Ը.Մ.ականներում պարգեւապրման շեռնարկներում:

2023-2027 քառամսյակի առաջին լիազումարը նշեց Հ.Մ.Ը.Մ.ի 13-րդ Կեդրոնական Վարչութեան աշխատանքներում մեկնարկը՝ հայ կեանքի ամենէն բարդ եւ պարտասխանաւոր այս հանգրուանին, մշակուած ծրագիրներում յաջողութեան համար հրամայական նկատուելով Հ.Մ.Ը.Մ.ական կարելիութիւններում ամբողջական յարումը՝ ի սպաս հայ երիտասարդութեան համախմբման, ի խնդիր հայութեան եւ Հայաստանին անմնացորդ ծառայութեան:


Հ.Մ.Ը.Մ.ի ԿԵՂՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ի ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ՄԵԿՈՒՍԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐՈՒ ԱՌՅԱՆՅ ԺՈՂՈՎ

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան կազմակերպութեամբ, Շաբաթ, 24 Փետրուար 2024-ի կեսօրէ ետք ժամը 3-ին (Պէլյուքի ժամով), տեղի ունեցաւ միութեան Շրջանային եւ Մեկուսի վարչութիւններում ատենապետներում առցանց ժողովը, մասնակցութեամբ Կեդրոնական Վարչութեան անդամներում եւ 27 շրջաններում ատենապետներում:

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղք. Յակոբ Խաչերեան ժողովին ներկայացուց նորընտիր Կեդրոնական Վարչութեան քառամսյակ գործունեութեան գլխաւոր ուղղութիւնները՝ Պատգամաւորական 13-րդ Ընդհանուր Ժողովի (Հոկտեմբեր 2023, Ծաղկածոր, Հայաստան) եւ Կեդրոնական Վարչութեան Ա. լիազումարի (Յունուար 2024, Ալմեյո, Նեպրոլիներում) որոշումներում լոյսին տակ: Եղբայրը յատկապէս շեշտեց միութենական գործունեութեան մեջ Արցախին առանցքային տեղ յատկացնելու անհրաժեշտութիւնը: Խօսեցաւ սկաուրական եւ մարզական տարագներում վրայ Արցախի պէճի որդեգրման, «Արցախ հիմնադրամ»-ի աշխատանքներում եւ Արցախը դաստիարակչական ծրագիրներում մեջ նկատի ունենալու անհրաժեշտութեան մասին:

Եղք. Խաչերեան լայնօրէն անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ.ի նորաստեղծ երիտասարդական ճիւղին: Ան արտայայտուեցաւ նաեւ ցամաքամասային ձեռնարկներում (բանակումներ, մարզախաղեր, միջ-դիւանական հանդիպումներ) քափ տալու կարելիութեան մասին: Եղբայրը հանգամանօրէն ներկայացուց «Հրաշք»-ի փորձառութեան տարածման, ինչպէս նաեւ՝ 2023-2027 քառամսյակին համար նախատեսուած Հ.Մ.Ը.Մ.ի սկաուրական, մարզական, քարոզչական, դաստիարակչական եւ տնտեսական ծրագիրները:



Ձեկուցումին աւարտին, եղք. Խաչերեան պատասխանեց ժողովի մասնակիցներում հարցումներում եւ նշեց, թէ Կեդրոնական Վարչութեան հրաւերով այսուհետեւ ատենապետներում նման ժողովներ, օրակարգի յատուկ կէտերով, պիտի գումարուին երեք ամիսը անգամ մը:



Ընթրիքին խօսքեր արտասանեցին, մի-
ութենական յուշեր եւ սպաւորութիւն-
ներ ներկայացուցին Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյ-
յի Մեկուսի շրջանի վաստակաշատ ան-
դամները, գաղութին պատկան մար-
միններու ներկայացուցիչներ եւ Հ.Մ.-
Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ան-
դամներ: Ընթրիքին ներկայ գտնուեցան
Հ.Մ.Ը.Մ.ի Առնհեմի մասնաճիւղի վար-
չականներ, «Դուաման»ի Կեդրոնական
Կոմիտէի, շրջանի «Արամ Մանուկեան»

ՊԱՀՏՕՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՄՆ՝ Ի ՊԱՏԻՒ Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Թղթակից
ԱԼՍԵԼՕ

Ի պատիւ իր լիազուգումը նիստե-
րը Ալմելոյի մէջ կատարող
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վար-
չութեան, Հինգշաբթի, 25 Յունուար
2024-ի երեկոյեան ժամը 6-ին, Ալմելոյի
նորակառոյց կեդրոնի «Վրէժ Չաթալ-
եան» սրահին մէջ տեղի ունեցաւ պաշ-
տօնական ընդունելութիւն, կազմակեր-
պութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյի Մեկու-
սի շրջանի վարչութեան:

Կեդրոնին մուտքին, երկշաբթ կանգ-
նած սկաուտներ միութեան բարձրա-
գոյն ղեկավարութիւնը ողջունեցին
«Տանգիստ-պատրաստ»ով եւ «Պատուի
ա՛ռ»ով: Կեդրոնական Վարչութեան ան-
դամներ սրահ մուտք գործելով գրաւե-
ցին իրենց համար նախատեսուած տեղը:
Տեղի ունեցաւ տողանցք: Հ.Մ.Ը.Մ.ի Ալ-
մելոյի սկաուտական շարքերէն խումբ
մը, իր պատասխանատուներուն առաջ-
նորդութեամբ, տողանցեց Կեդրոնա-
կան Վարչութեան առջեւ եւ, իր կար-
գին, կանգ առաւ դաշտին կեդրոնը:

Կատարուեցաւ դրօշակի արարողու-
թիւն: Չորս սկաուտներ Նետրոյնտնե-
րու, Հայաստանի, Արցախի եւ Հ.Մ.-
Ը.Մ.ի դրօշները բարձրացուցին չորս
քայլերգներու կատարումով:

Խօսք առաւ եւ հիւրերը ողջունեց
Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյի Մեկուսի շրջանի
ատենապետ եղբ. Մասիս Վահանեան:
Ան ըսաւ, որ «28 տարիներ առաջ,
խումբ մը նուիրեալ հայորդիներու կող-
մէ Հ.Մ.Ը.Մ.ի մասնաճիւղ մը հիմնուե-
ցաւ Ալմելոյի մէջ: Մենք պարտինք նոյն
թափով եւ ոգիով շարունակել անոնց
սկսած աշխատանքը, որովհետեւ
«Բարձրացի՛ր-բարձրացու՛ր» նշանաբա-
նը կը պահանջէ բարձրանալ միշտ ան-
նահանջ, յարատեւ ճիգով եւ անշա-
հախնդիր գոհողութեամբ նուաճել բար-
ձունքներ՝ առանց ընկրկումի, անխախտ
կամքով եւ անսասան հաւատքով»:

Մեկուսի շրջանի գլխաւոր իրագոր-
ծումին մասին խօսելով, եղբ. Վահանե-
ան նշեց, թէ «Այսօր, Հ.Մ.Ը.Մ.ի շրջա-
նին համար երախտագիտութեան օր
մըն է, որովհետեւ ի պատիւ իր անցեալի
բոլոր ղեկավարներուն, սկաուտական
եւ մարզական շարքերուն եւ իր բոլոր
յանձնախումբերուն եւ մանաւանդ գա-
ղութի գորակցութեան, քաջախիտներն
եւ գործակցութեան, ան կարողացաւ
ունենալ իր սեփական կեդրոնը: Եւ
ահա, այսօր, պատիւր ունինք հիւրըն-
կալելու Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վար-
չութեան կազմը այս կեդրոնէն ներս,
գումարելու համար իր առաջին լիազու-
մարը: Անկասկած, Ալմելոյի շրջանին եւ
գաղութին համար բարոյական մեծ
աջակցութիւն եւ նշանակութիւն ունի
այս այցելութիւնը», նշեց ան:

Սակայն, ափսոս, որ
մեր ճամբան տակա-
ւին երկար է եւ փշոտ:
Մենք եկած ենք այս-
տեղ գօտեպնդուելու,
նոր թափով ու եռան-
դով շարունակելու
մեր ճամբան, Հ.Մ.-
Ը.Մ.ի ճամբով հայ
ժողովուրդի ծառա-
յութեան ճամբան,
մինչեւ մեր բոլոր
երազներուն իրակա-
նացումը:

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդ-
րոնական Վարչու-
թեան ատենապետը
նաեւ շնորհակալ
է յիշուած, որ ընե-
լիք շատ ունինք,
յատկապէս նման
գաղութներու մէջ,
ուր եկեղեցիին եւ
դպրոցին կողքին՝
Հ.Մ.Ը.Մ.ի դերակա-
տարութիւնը կեն-
սական է եւ համախմբող:
«Ես կը հաւատամ
մեր յաղթանակին:
Վստահ, որ դուք
այլ կը հաւատաք,
ուրիշ որ ըլլաք՝
Իրաքէն, Սուրիայէն
թէ Լիբանանէն:
Մեր երթը պիտի
շարունակենք միասնա-
բար, բոլորին ճիգերով
եւ ամէնուն հա-
մար», եզրակացուց
եղբ. Խաչերեան:

ԾԱՆՕԹԱՅՄԱՆ ԸՆԹՐԻՔԸ
Նոյն օրը, երեկոյեան, ժամը 8-ին, նո-
րակառոյց կեդրոնին մէջ տեղի ունեցաւ
մտերմիկ ընթրիք մը՝ ի պատիւ Հ.Մ.-
Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան:



Այս առիթով, ատենապետ եղբայրը
ողջունեց Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վար-
չութիւնը եւ շնորհակալ է իր
միշտ բարձր պահել այն դրօշը, որ ա-
ւանդ ձգուեցաւ մեզի: Կը խոստանանք
նաեւ, որ մեր ժողովուրդի ծոցէն ծնած
այս միութիւնը պիտի շարունակէ տալ
ախոյեաններ, ղեկավարներ եւ կամա-
ւոր բանակ»:

Հուսկ, եղբ. Վահանեան իր խօսքը
եզրափակեց ըսելով. «Քայլերք միասնա-
բար, վճռական ու հաստատաբայլ, քա-
լենք հայութիւնը ունենալով մեր աչքին
առջեւ ու հոգիներուն մէջ: Մեր երթը ըլ-
լայ յաղթական, մինչեւ հայ ժողովուրդի
ամբողջական յաղթանակը, ազատ, ան-
կախ ու միացեալ Հայաստանի կերտու-
մը»:

Վերջին արտայայտուողը եղաւ Հ.Մ.-
Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատե-
նապետ եղբ. Յակոբ Խաչերեան, որ
հանդէս եկաւ սրտի խօսքով մը: Եղբայ-
րը գոհունակութիւնը յայտնեց հանդի-
սութեան տողանցքով մասնակցած սկա-
ուտական շարքերուն համար, նշելով,
թէ այդ կրտսեր Հ.Մ.Ը.Մ.ականներուն
սիրոյն կ'արժէ մեր հաւատքը ամուր
պահել եւ գործել հայրենիքի սէրով, հա-
յութեան հանդէպ սէրով:

Եղբ. Խաչերեան հայ ժողովուրդի
ներկայ իրավիճակին անդրադառնալով,
յայտնեց, որ մենք կը կարծէինք հասած
ըլլալ յաղթանակի կայան մը, 70 տար-
ւան պայքարէ, դժուար օրերէ, Յեղաս-
պանութեան ճանաչման պահանջատի-
րութենէ եւ Հայ Դատի պայքարէ ետք:



Կոմիտէի, Հ.Յ.Դ. «Գարեգին Նժդեհ»
Երիտասարդական Միութեան, Հ.Յ.Դ.
Պատանեկան Միութեան եւ ՀՕՄ-ի ներ-
կայացուցիչները, մասնաճիւղին անց-
եալի ատենապետները, սկաուտական
օժանդակ յանձնախումբի եւ խմբապե-
տական կազմի անդամները, մարզական
յանձնախումբերու ներկայացուցիչնե-
րը, ինչպէս նաեւ՝ տիկնանց յանձնա-
խումբին ժրջան անդամները, որոնք
երեք օր շարունակ համադրած ճաշերով
պատուեցին աշխարհի չորս ծագերէն
ժամանած Հ.Մ.Ը.Մ.ական հիւրերը:

ՄԱՐԶԻԿ, 44ՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 432

«ՃՐԱԳ»Ի ՀԱԶՈՒԱԳԻՒՏ ԹԻՒ ՄԸ ՆՈՒԷՐ՝ Հ.Մ.Ը.Մ.Ի ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Հինգշաբթի, 25 Յունուար 2024-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ի պատիւ կազմակերպուած ընդունելութեան ընթացքին, Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյի Մեկուսի շրջանի «Նոր ճրագ» ելեկտրոնային պարբերաբերթի խմբագրութիւնը անակնկալ մը հրամցուց ներկայութեան, երբ խմբագրութեան անդամ եղբ. Յարութիւն Պաղտասարեան Հ.Մ.Ը.Մ.ի «Վարդգէս Տէր Կարապետեան քանդարան»ին նուիրեց աւելի քան 30 տարի առաջ, Պաղտասարի մէջ լոյս տեսած «ճրագ» մեքենագրեալ ներքին լրատուին Դեկտեմբեր 1992 - Յունուար 1993-ի հազուագիտ մէկ օրինակը: «ճրագ»ի յիշեալ թիւը (թիւ 4) յանձնուեցաւ Կեդրոնական Վարչութեան ատենադպիր եւ «Մարգիկ» պաշտօնաբերթի խմբագիր եղբ. Վիգէն Աւագեանին:



հարներ հայկական շրջաններու մէջ թուականներով

- Ակամայ զուարճալի վրիպակներ հայ թերթերու մէջ
- Յոբելեանական
- Իրաքի Հ.Մ.Ը.Մ.իութեան ողիմպիական խաղերը
- Արշաւ-բանակում Հ.Մ.Ը.Մ.էն դուրս
- Փայտ նշանակ
- Պահուած բառ
- Տեղեկատուութիւն հէնտպոլի մասին (արաբերէն)
- Մտերիմ խրատներ երիտասարդներուն
- Սատտամ Հիւսէյնի օրով ծաղկած մարմնակրթութիւնը Իրաքի մէջ (արաբերէն)
- 1993-ի տարեկան օրացոյց



Յայտնենք, որ «ճրագ»ի հետեւողութեամբ, Հ.Մ.Ը.Մ. Ալմելո 1993-էն ի վեր կը հրատարակէ «Նոր ճրագ»ը՝ ելեկտրոնային տարբերակով եւ տարին չորս թիւ: Հ.Մ.Ը.Մ.ական մամուլի գանձարանը հարստացնող «ճրագ»ի յիշեալ թիւը ունի հետեւեալ բովանդակութիւնը.-

- Արաբերէն բացման խօսք
- Խմբագրական «Նոր տարի»
- Ձեռնագնդակ, աղջկանց վոլիպոլ, սուսերամարտ, թենիս, պոլինկ (լուրեր մասնաճիւղէն)
- Ուժ եւ հպարտութիւն
- Կինըրը ըստ Յակոբ Պարոնեանի
- Ողիմպիական խաղերուն մետալներ շահած հայ մարզիկներ
- Եղբ. Գարեգին Սարգիս Սիմոնեան (մարզիկ Քերթուկէն)
- Երկրաշարժներու պատա-



Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ալմելոյի մէջ իրենց եռօրեայ կեդրոնական ընթացքին, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը լրագումար իր նիստերուն աւարտէր հանդիպումներ ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյի եւ Ալքմարի Մեկուսի շրջաններու վարչութիւններուն հետ: Աւելի ուշ, Կեդրոնական Վարչութիւնը Առնհեմի մէջ հանդիպում մըն ալ ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի տեղւոյն մասնաճիւղի վարչութեան հետ:

Կեդրոնական Վարչութեան այցելեցին Ալմելոյի հոգեւոր հովիւ Մաշտոց Քհնյ. Պաղտասարեան, եկեղեցւոյ վարչութեան երկարամեայ ատենապետ Օննիկ Քելչի եւ հոգաբարձութեան անդամներ:

Փոխադարձաբար, Կեդրոնական



Հ.Մ.Ը.Մ.ի Ալքմարի վարչականներու հետ:

Վարչութեան անդամները այցելութիւն մը տուին Ալմելոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ անոր կիցը ստեղծուած Հայոց Յեղասպանութեան խաչքարներու պուրակ: Եկեղեցի այցելութեան ընթացքին, Հ.Մ.Ը.Մ.ականներ մօտէն ծանօթացան հայերէնի դասընթացներու հետեւող փոքրիկներու եւ հայկական պարախումբի փորձերու:



Հ.Մ.Ը.Մ.ի Առնհեմի վարչութեան հետ:



ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԻՆ՝

Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՄԵԼՈՅԻ ՄԵԿՈՒՄԻ ՀՐՁԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ՊԱՐԳԵԲԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Թղթակից ԱՆՍԵԼՈ

Շաբաթ, 27 Յունուար 2024-ը յիշատակելի օր մը եղաւ Արմելոյի հայութեան համար ընդհանրապէս եւ Հ.Մ.Ը.Մ.Ի Արմելոյի Մեկուսի շրջանին համար մասնաւորապէս: Աւելի քան 150 հայորդիներ այդ օր ժամադրուած էին Հ.Մ.Ը.Մ.Ի Արմելոյի նորակառոյց կեդրոնի «Վրէժ Չաթալեան» սրահին մէջ ներկայ գտնուելու վաստակաշատ հինգ Հ.Մ.Ը.Մ.ականներու պարգեւատրման հանդիսութեան: Ներկաներու շարքին էին Հ.Յ.Դ. «Դուրման»ի Կեդրոնական Կոմիտէի, Հ.Յ.Դ. «Արամ Մանուկեան» կոմիտէի ներկայացուցիչները, ՀՕՄ-ի Արմելոյի մասնաճիւղի վարչական քոյրեր, Հ.Մ.Ը.Մ.Ի Առնհեմի մասնաճիւղի վարչականներ եւ Արմելոյի եկեղեցւոյ վարչութեան անդամներ:

Հանդիսութեան յատուկ փայլք կուտար Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան կազմին ներկայութիւնը: Իր լիազուժար առաջին նիստերը Արմելոյի մէջ կատարող Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութիւնը այդ օր վկան պիտի ըլլար

գնահատանքի եւ երախտագիտութեան անմոռանալի հանդիսութեան մը, որուն ընթացքին պիտի մեծարուէին Իրաքէն մինչեւ Նետրըլէտներ՝ Հոլանտա Հ.Մ.Ը.Մ.Ի առաքելութեան ամբօրէն կառուած հինգ քոյրեր եւ եղբայրներ, վաստակաւորներ, հաւատաւոր միութենականներ:


Հանդիսութիւնը սկսաւ երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ը.Մ.Ի Արմելոյի մասնաճիւղի վարչական քոյր Փաթիլ Տատուրեանի բացման խօսքով եւ մէկ վայրկեան յոտնկայս լուծեամբ: Ապա, հնչե-

ցին Հայաստանի եւ Հ.Մ.Ը.Մ.Ի քայլերդները:

Հանդիսութեան խօսք առաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Արմելոյի մասնաճիւղի ատենապետ եղբ. Մասիս Վահանեան եւ մէկ առ մէկ ներկայացուց միութեան «Մառաշտութեան» շքանշանին արժանացող քոյրերն ու եղբայրները:

ՄԵԿՈՒՄԻ ՀՐՁԱՆԻ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ԽՕՄՔԸ

Եղբայր ատենապետը իր խօսքին սկիզբը յայտնեց, որ Հ.Մ.Ը.Մ.Ի եզակի է



իր ծնունդով: Եզակի է իր առաքելութեամբ ու աշխատանքով: Հ.Մ.Ը.Մ.ը մարդկան կամ սկառուական սովորական միութիւն մը չէ, այլ՝ մարդակերտումի եւ հայակերտումի նուիրուած գաղափարական շարժում մըն է: Ապա, ան պարգեւատրեալ քոյրերն ու եղբայրները ներկայացուց հետեւեալ ձեւով.-



ՔՈՅՐ ՍՈՆԱ ՏԵՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Քոյր Սոնա Տէր Ղազարեան ծնած է 1938 թուականին, Քերքուկ, Իրաք: Հ.Մ.Ը.Մ.Ի Արմելոյի մասնաճիւղի անդամ է 2005 թուականէն: Միշտ աշխատած է տիկնանց յանձնախումբի մէջ եւ եղած է յանձնախումբի պատասխանատու: Մաս կազմած է գեղարուեստական երեկոներու՝ նախապատրաստելով սկառուներու արտասանութիւնները: Իրեն համար Հ.Մ.Ը.Մ.ը կը նշանակէ «հայ դպրոց, հայ տուն, հայ ընտանիք եւ հայ մշակոյթ»:
Աստուծո՛ւմէ կը խնդրէ, որ պահէ Հ.Մ.Ը.Մ.ը եւ իր անդամները, յուսալով որ Հ.Մ.Ը.Մ.ը կը շարունակէ հայակերտումի իր առաքելութիւնը: Իր յոյսը երիտասարդութիւնն է: Ան կ'ըսէ. «Դուք էք, որ պիտի շարունակէք միութեան աշխատանքը եւ միասնաբար բարձրացնէք Հ.Մ.Ը.Մ.ի անունը եւ իր «Բարձրացիւր-բարձրացուր» նշանաբանը:

ԵՂԲ. ԳԵՂԱՄ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Եղբ. Գեղամ Մարտիրոսեան ծնած է 1949-ին, Զախօ, Իրաք: Հ.Մ.Ը.Մ.Ի Արմելոյի մասնաճիւղի անդամ է 1996 թուականէն: Տարիներու ընթացքին եղած է Հ.Մ.Ը.Մ.Ի վարչական անդամ: Գործած է գանազան յանձնախումբերու մէջ:
Եղբ. Գեղամ տարիներու ընթացքին բազմաթիւ գործեր կատարած է Հ.Մ.Ը.Մ.Ի համար: Միշտ պատրաստ եղած է օգնելու բոլորին, Հ.Մ.Ը.Մ.Ի մէջ թէ դուրս, օրինակ ծառայելով իւրաքանչիւր Հ.Մ.Ը.Մ.ականի: Իր վերջին աշխատանքներէն է Հ.Մ.Ը.Մ.Ի Արմելոյի նոր կեդրոնին ի նպաստ դրամահաւաքը: Եղբոր շնորհիւ կարելի դարձած է շօշափելի գումար մը ապահովել՝ յօգուտ նոր շէնքին: Հ.Մ.Ը.Մ. Արմելոն իրեն համար մեծ նշանակութիւն ունի, ո՛չ միայն իբրեւ միութիւն, այլեւ՝ կեանքի մէկ մաս,

որուն սիրով նուիրած է ան իր ժամանակը: Երազն է, որ Հ.Մ.Ը.Մ. Արմելոն աւելի մեծնայ եւ ներգրուէ գաղութի բոլոր հայերը:

ՔՈՅՐ ՎԱՐԴԱՆՈՅՇ ԹՈՍՈՒՆԵԱՆ
Քոյր Վարդանոյշ Թոսունեան ծնած է 1939 թուականին, Պասրա, Իրաք: Հ.Մ.Ը.Մ.Ի անդամ է 20 տարիէ աւելի: Գործած է տիկնանց յանձնախումբին մէջ: Միշտ պատրաստ եղած է Հ.Մ.Ը.Մ.Ի աջակցելու: Տարիներ շարունակ ան սիրալոյս մասնակցութիւն բերած է տիկնանց յանձնախումբի բոլոր աշխատանքներուն: Իրեն համար Հ.Մ.Ը.Մ.ը կը նշանակէ «հայ օճախ օտար երկրի մէջ, ուր Հ.Մ.Ը.Մ.ական ոգիով կը կարողանանք դաստիարակել երիտասարդութիւնը եւ պահել հայութիւնը»: Իր երազն է Հ.Մ.Ը.Մ. Արմելոն իր նոր կեդրոնով գալիք տարիներուն աւելի զօրանայ եւ աշխատանքները շարունակէ դէպի փայլուն ապագայ:

ՔՈՅՐ ՈՎՍԱՆՆԱ ԶԱԹԱԼԵԱՆ
Քոյր Ովսաննա Զաթալեան ծնած է 1947-ին, Պաղտատ, Իրաք: Հ.Մ.Ը.Մ.Ի անդամ եղած է 1973 թուականէն եւ գործած է տիկնանց յանձնախումբի



ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ ՀԱՅԵՑԻ ԱՊՐՈՒՄՈՎ, Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹԵԱՄԲ

(Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ԵՂԲ. ՅԱԿՈՒԲ ԽԱՉԵՐԵԱՆԻ ԽՕՍԲԸ՝ Հ.Մ.Ը.Մ.Ի ԱԼՄԵԼՈՅԻ ՄԵԿՈՒՍԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ)

Արժանապատիւ Քահանայ Հայր,
Յարգելի հիւրեր,
Շատ սիրելի Հ.Մ.Ը.Մ.ականներ եւ հարազատներ,

Եկանք, տեսանք եւ վկայեցինք:
Այլ բառերով կարելի չէ ներկայացնել Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան Ալմելո այցելութեան տպաւորութիւնները:

Ճիշդ է, եկանք ժողով գումարելու եւ Հ.Մ.Ը.Մ.ի համահայկական մեծ ընտանիքին յառաջիկայ չորս տարուան գործունէութեան ընդհանուր ուղղութիւնները ճշգրտելու, բայց նաեւ՝ եկանք վկայելու Ալմելոյ մեր երիտասարդ մասնաճիւղին աշխոյժ, խոստումնալից եւ հաւատաւոր գործունէութեան:

Մեզմէ շատերուն համար Ալմելոն աշխարհագրական տարածք մըն էր մինչեւ քանի մը օր առաջ: Հաւանաբար կէտ մըն էր միայն քարտէսին մէջ: Բայց երբ եկանք Ալմելո, անդրադարձանք, որ այդ կէտը խտացումն է հարազատ հայկականութեան, ջերմ հիւրընկալութեան եւ համախումբ աշխատանքի:

Արդարեւ, ինչ որ տեսանք Ալմելոյ մէջ, համեմատաբար կարճ ժամանակի մէջ ստեղծուած այս փոքր քաղաքին մէջ, միայն հիացում եւ գոհունակութիւն, նաեւ՝ արդար ըլլալու համար, հպարտութիւն կը պարգեւէ մեզի:

Ալմելոյ մէջ մենք տեսանք հայ մարդու, Հ.Մ.Ը.Մ.ական մարդու շինարար, աշխատասէր եւ յոգնութիւն չճանցող ոգին: Միջին Արեւելքի դժուարին պայմաններէն հեռուոր այս քաղաքը հասնելով, մեր քոյրերն ու եղբայրները, ամէն ինչ գէրոյժն սկսելու բոլոր դժուարութիւնները յաղթահարելով, ահա, 28 տարուան մէջ Հ.Մ.Ը.Մ.ական գործունէութիւն ծաւալած են, սկսելու եւ մարզական կեանք ստեղծած են, հայր հայ պահելու միջոցները որոնած են: Ոչինչ կեդրոն ստեղծած են, եկեղեցի կառուցած են, Եղեռնի նահատակաց յուշարձան կանգնեցուցած են, շնորհիւ «Նահատակ ցեղի անմահներու» իրենց արեան կանչին, գոյատեւելու եւ վերապրելու կամքին: Յարգանք բոլորին» (Խօսքին ամբողջութիւնը տեսնել էջ 13):

Եղբայր ատենապետին խօսքէն ետք, հանդիսութիւնը շարունակուեցաւ հայկական երգ ու երաժշտութեամբ, միութեան կանգնուածութեամբ, միութեան կանգնուածութեամբ եւ ազգային ոգեւորութեամբ:

Մենք եկանք Ալմելո եւ տեսանք երիտասարդ տղաք ու աղջիկներ, որոնք այնքան ամուր փարած են Հ.Մ.Ը.Մ.ին եւ Հ.Մ.Ը.Մ.ական այն բոլոր արժէքներուն, որոնք Սփիւռքի այս օտար ափերուն մարդը հայ կը պահեն, հայն ալ յանձնառու եւ նուիրեալ Հ.Մ.Ը.Մ.ական կը դարձնեն:



Մենք եկանք Ալմելո եւ ուրախութիւն մեզի, կողք-կողքի, համախմբուած եւ գօտեպնդուած տեսանք Հ.Մ.Ը.Մ.ական երեք սերունդ: Քիչ առաջ «Մառապուտեան» շքանշանի արժանացած վաստակաւորներ, այնչեր միութեանականներ: Տեսանք այսօր պարտականութեան վրայ եղող երիտասարդ վարչականներ եւ նաեւ, ամէնէն ուրախալին, տեսանք մեր ապագայի գրաւականը հանդիսացող՝ սկսուող շարքերու մեր պատանի ու կրտսեր Հ.Մ.Ը.Մ.ականներ:

Երէք, միջին եւ կրտսեր սերունդ, այսպէս, երեք սերունդ հայեցի ապրումով եւ Հ.Մ.Ը.Մ.ական խանդավառութեամբ տեսնելը լաւատեսութիւն եւ գոհունակութիւն կու տայ մեզի՝ այս երիտասարդ մասնաճիւղին եւ անոր շուրջ բոլորուած համակիր մեր ժողովուրդին ապագային գծով:

Ապրիք եւ շատ ապրիք քոյրեր եւ եղբայրներ, Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյ անցեալի, ներկայի եւ ապագայի նուիրեալներ, Հ.Մ.Ը.Մ.ական «կամաւոր բանակ»ի անդամներ: Դուք որ երգուած էք ըլլալ հայ ժողովուրդի եւ անոր անկատար տեսչերու ծառայութեան գործադաշտին մէջ, անսպառ կորով եւ յաղորդութիւն ձեզի:

Դուք, սիրելիներ, աւելի քան 10 տարիէ ի վեր Հ.Մ.Ը.Մ.ի ճրագը, յոյսի եւ լոյսի աղբիւրը վառ կը պահէք ձեր գործունէութեամբ եւ պաշտօնաթիւրթով: Թող որ ձեր ճրագը ըլլայ անմառ ջահ, փարոս, գալիք բոլոր սերունդներուն համար, որպէսզի ձեր մասնաճիւղը իր ջանասիրութեամբ, կազմակերպւածութեամբ եւ միութեանական նորանոր իրագործումներով դառնայ օրինակ՝ նաեւ այլ քաղաքներու եւ մասնաճիւղերու համար:

Օ՛ն, յառաջ:

մէջ: Տարիներ շարունակ պատրաստ եղած է օժանդակելու Հ.Մ.Ը.Մ.ին եւ գործել ուր որ հարկ է: Իրեն համար դժուար է Հ.Մ.Ը.Մ.ը բացատրելը, որովհետեւ «Հ.Մ.Ը.Մ.ը իր երկրորդ ստունն է, որուն պատրաստ է միշտ օժանդակելու»:

Իր եւ ամուսինին՝ Վրէժ Չաթայեանին մեծ երազն էր Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյ շրջանը օժտել սեփական շէնքով: Կը ցանկար, որ եղբ. Վրէժը եւս ներկայ ըլլար շէնքին բացումին, բայց ցաւօք կարելի չէր:

ԵՂԲ. ՆՇԱՆ ՇԱՀԻՆԵԱՆ

Եղբ. Նշան Շահինեան ծնած է 1948-ին, Ձախօ, Իրաք: Հ.Մ.Ը.Մ.ի անդամ եղած է 1972 թուականէն: Տարիներ շարունակ եղած է վարչական: Գործած է նաեւ մարզական յանձնախումբի մէջ: Եղած է Փուլստի, պասքեթբոլի եւ վոլեյբոլի խումբերու մարզիչ: Հ.Մ.Ը.Մ.ը իրեն համար «սուրբ վայր է»: Իրեն համար շատ զգացական է Հ.Մ.Ը.Մ.ի մասին մտածելը: Ան միշտ պատրաստ է Հ.Մ.Ը.Մ.ի համար գործելու: Տարիներու իր երազն էր, որ Հ.Մ.Ը.Մ.ը իր սեփական կեդրոնը ունենայ եւ գալիք սերունդները պահպանեն այդ «սուրբ վայրը»:

Եղբայր ատենապետի ծանօթացման իւրաքանչիւր խօսքէն ետք տեղի ունեցաւ «Մառապուտեան» շքանշանի եւ «Գիր ծառայութեան» հաստատագրութեան փոխանցում՝ ձեռամբ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան եւ Մեկուսի շրջանի վարչական անդամներու:

ԱԼՄԵԼՈՅԻ ՄԵԿՈՒՍԻ ՇՐՋԱՆԸ ԾԱՆՕԹԱՑՆՈՂ ՏԵՍԱՆԻԹԻ ՑՈՒՅԱԿՐՈՒԹԻՒՆ

Վաստակաշատ միութեանականներու պարգևատրման յաջողեց տեսանիւթի ցուցադրութիւն: Ցուցադրուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյ 28-ամեայ մասնաճիւղին երթը ծանօթացնող տեսանիւթ մը՝ 1996-էն, հիմնադրութենէն մինչեւ նորակառուց կեդրոնի հիմնարկէքը, պաշտօնական բացումը եւ կեդրոնէն ներս ծաւալած սկսուողական եւ մարզական բեղուն գործունէութիւնը:

ՑՈՒՇԱՆՈՒՆԵՐՈՒ ՓՈՒՆԱՆԱԿՈՒՄ

Ապա, Հ.Մ.Ը.Մ.ի Ալմելոյ Մեկուսի շրջանի վարչութիւնը մէկական յուշանշանները յանձնեց Կեդրոնական Վարչութեան կազմի անդամներուն: Իր կարգին, Կեդրոնական Վարչութիւնը յուշանշանները մը յանձնեց Մեկուսի շրջանի վարչութեան ատենապետին:

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ԽՕՍԲԸ

Հանդիսութեան աւարտին խօսք առաւ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեան եւ ըսաւ. «Եկանք, տեսանք եւ վկայեցինք: Այլ բառերով կարելի չէ ներկայացնել Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան Ալմելո այցելութեան տպաւորութիւնները»:

Եղբ. Խաչերեան նշեց, որ «Մեզմէ շատերուն համար Ալմելոն աշխարհագրական տարածք մըն էր մինչեւ քանի մը օր առաջ: Հաւանաբար կէտ մըն էր միայն քարտէսին մէջ: Բայց երբ եկանք Ալմելո, անդրադարձանք, որ այդ կէտը խտացումն է հարազատ հայկականութեան, ջերմ հիւրընկալութեան եւ համախումբ աշխատանքի»:

Մեզմէ շատերուն համար Ալմելոն աշխարհագրական տարածք մըն էր մինչեւ քանի մը օր առաջ: Հաւանաբար կէտ մըն էր միայն քարտէսին մէջ: Բայց երբ եկանք Ալմելո, անդրադարձանք, որ այդ կէտը խտացումն է հարազատ հայկականութեան, ջերմ հիւրընկալութեան եւ համախումբ աշխատանքի»:

Շարունակելով, եղբ. Խաչերեան հաստատեց. «Ալմելոյ մէջ մենք տեսանք հայ մարդու, Հ.Մ.Ը.Մ.ական մարդու շինարար, աշխատասէր եւ յոգնութիւն չճանցող ոգին: Միջին Արեւելքի դժուարին պայմաններէն հեռուոր այս քաղաքը հասնելով, մեր քոյրերն ու եղբայրները, ամէն ինչ գէրոյժն սկսելու բոլոր դժուարութիւնները յաղթահարելով, ահա, 28 տարուան մէջ Հ.Մ.Ը.Մ.ական գործունէութիւն ծաւալած են, սկսուողական եւ մարզական կեանք ստեղծած են, հայր հայ պահելու միջոցները որոնած են: Ոչինչ կեդրոն ստեղծած են, եկեղեցի կառուցած են, Եղեռնի նահատակաց յուշարձան կանգնեցուցած են, շնորհիւ «Նահատակ ցեղի անմահներու» իրենց արեան կանչին, գոյատեւելու եւ վերապրելու կամքին: Յարգանք բոլորին» (Խօսքին ամբողջութիւնը տեսնել էջ 13):

Եղբայր ատենապետին խօսքէն ետք, հանդիսութիւնը շարունակուեցաւ հայկական երգ ու երաժշտութեամբ, միութեան կանգնուածութեամբ, միութեան կանգնուածութեամբ եւ ազգային ոգեւորութեամբ:



Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ՝

Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՌՆՀԵՄԻ ՄԱՍՆԱԾԻԻՂԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՁԵՌՆԱՐԿԸ

Թղթակից ԱՌՆՆԵՄ

Կիրակի, 28 Յունուար 2024-ի կէսօրէ առաջ ժամը 11-ին, Նետրըլէնտներու Առնհեմ քաղաքի տեղական մարզական ակումբներէն մէկուն սրահին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Առնհեմի մասնաճիւղի գնահատանքի ձեռնարկը, ներկայութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամներու, Հ.Յ.Գ. «Գուման»ի Կեդրոնական Կոմիտէի, Նետրըլէնտներու «Արամ Մանուկեան» կոմիտէի ներկայացուցիչներու, Հ.Մ.Ը.Մ.Ի ակաւն քոյրերու-եղբայրներու, շուրջ 120 հայորդիներու:

Ձեռնարկին բացումը կատարուեցաւ Նետրըլէնտներու, Հայաստանի, Արցա-

խի եւ Հ.Մ.Ը.Մ.Ի քայլերգներուն ունկնդրութեամբ:

ԽՕՄԲ, «ՇՆՈՐ ՀԱԿԱԼԱԳԻՐ»ՆԵՐԵԻ «ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ» ՇՔԱՆՇԱՆ Խօսք առաւ մասնաճիւղի ատենապետ եղբ. Բաֆֆի Փոլոյեան եւ եւ ըսաւ. «Այսօրուան հանդիպումը կու գանք կազմակերպելու երեք դժուար տարիներէ ետք. դժուար ըսելով կը հասկնանք քորոնայի համաճարակին պատճառով ստեղծուած ահաւոր պայմանները՝ հոգեկան թէ ֆիզիքական տազնապները: Ու կարծէք այս բոլորը չբաւժին, անոնց միացան Արցախի 44-օրեայ պատերազմին ծանր հետեւանքները, որոնք շատերը մատնեցին յուսալքութեան կամ յուսախաբութեան, բայց ոչ մեզ՝ Հ.Մ.Ը.Մ.Ի ակաւններս»:

Շարունակելով, եղբ. Փոլոյեան խօսեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի ակաւն մարդու օրինակին մասին եւ շեշտեց, որ հակառակ բոլոր դժուարութիւններուն, «Հ.Մ.Ը.Մ.Ի ակաւնը կառչած մնաց իր դիրքերուն, իր գաղափարներուն եւ հաւատքին: Լեցւած ազգային ոգիով եւ հայրենասիրութեան գաղափարով, Հ.Մ.Ը.Մ.Ի ակաւնը շարունակեց իր աշխատանքը, իր պարտականութիւնը, իրականացնելու համար հայեցի սերունդներ կերտելու աշխատանքը, հայրենասէր սերունդներ պատրաստելու պարտականութիւնը»:

Այս առիթով, եղբայրը շնորհակալութիւն յայտնեց մասնաճիւղի անդամներուն եւ հաստատեց. «Ահա կը տեսնենք մեր աշխատանքին արդիւնքը: Արդիւնք մը, զոր անկարելի էր վարչութեան համար առանձին իրականացրնել: Անկարելի ըլիտ ըլլար, եթէ դուք չըլլայիք, եթէ մեր անդամները՝ քոյրերը եւ եղբայրները, իրենց ընտանիքները թիկունք չկանգնէին մեզի: Շնորհակալութիւն բոլորին աջակցութեան համար: Շարունակեցէք մնալ Հ.Մ.Ը.Մ.Ի կողքին, որովհետեւ Հ.Մ.Ը.Մ.Ի ընթացիկ միայն ձեզի եւ ձեր զաւակներուն համար է, այլ չիլ Հ.Մ.Ը.Մ.Ի դո՛ւք էք, մենք ենք, բոլորս միասին ենք»:

Խօսքին աւարտին, եղբ. Փոլոյեան, յանուն Հ.Մ.Ը.Մ.Ի Առնհեմի վարչու-



թեան «Շնորհակալագիր»ներով գնահատեց 23 միութենական քոյրեր եւ եղբայրներ, որոնք իրենց կարեւոր ներդրումը ունեցան մասնաճիւղին 2022-2023 տարեշրջանի գործունէութեան մէջ: Այսպէս, «Վարձքը կատար»ի «Շնորհակալագիր»ներ ստացան հետեւեալ քոյրերն ու եղբայրները.՝

Մասնաճիւղի ընկերային յանձնախումբի անդամներ՝ քոյրեր Մարալ Պօղոսեան, Ռիթա Ասլանեան, Նինա Մանուկեան, Լիզա Սարգսեան, Աննա Մանուկեան, եղբայրներ Ռազմիկ Մանասերեան, Խաչիկ Պօղոսեան, Շանթ Պետրոսեան եւ Սարգիս Ասլանեան:

Մարզական յանձնախումբի պատասխանատուներ՝ եղբայրներ Արշակ Կարապետեան եւ Ազատ Գրիգորեան:

Սկաւառական խմբապետական կազմի անդամներ՝ քոյրեր Նայիրի Ասլանեան, Թամար Պօղոսեան-Ստեփանեան, Նոնի Աղիգեան-Իշխանեան, Սիլվա Սարգիսեան-Աբրահամեան:

«Փարոս» լրատուի խմբագրական կազմէն եղբ. Մինաս Արսէնեան:

Մասնաճիւղի լաւագոյն մարզիկ՝ եղբ. Արման Փոլոյեան:

Կամաւորներ՝ եղբ. Յարութիւն Մանուկեան, քոյրեր Մարալ Վարդանեան, Սալբի Վարդանեան, Սեդա Սարգսեան, Սեդա Մանուկեան եւ Վալիա Օհաննիսեան:

Եղբ. Փոլոյեան յատուկ յուշանուէր մը յանձնեց Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան Եւրոպայի ներկայացուցիչ եղբ. Ֆէտի Խաթակ Գազանճեանին: Ան նաեւ սպիտակ վարդերով պատուեց Կեդրոնական Վարչութեան անդամ քոյ-

րերը եւ Կեդրոնական Վարչութեան գրասենեակի տնօրէնուհին: Ապա, ան անակնկալ մը հրամցուց ներկաներուն, երբ յայտարարեց, որ վարչութիւնը որոշած է միութեան «Մառաշուկեան» շքանշանով պարգեւատրել բազմալատակ Հ.Մ.Ը.Մ.Ի ակաւն եղբ. Պարգեւ Ասլանեանը, որուն կենսագրական գիծերը ան ներկայացուց հետեւեալ սեղմ տողերու մէջ.՝

Եղբ. Պարգեւ Ասլանեան Մնած է 1 Յունիս 1942-ին, Իրաքի մայրաքաղաք Պաղատի մէջ: Ընտանիքի ծանր պայմաններուն պատճառով հիմնական ուսումը կը ստանայ թաղի պետական վարժարանին մէջ, իսկ ազգային կրթութիւնը՝ հօրմէ եւ գերդաստանէն:

Եղբ. Պարգեւ երկրորդական ուսումը ստանալէ ետք, 1967-1968 թուականներուն յաջողութեամբ կ'աւարտէ Ֆիլանսական եւ հաշուապահական դիտութիւններու հաստատութիւնը: 1976-ին ան կը պսակուի Հ.Մ.Ը.Մ.Ի ակաւն քոյր ժանէթ Գէորգեանի հետ: Կրթախտաւորւին չորս զաւակներով՝ Արա, Նինա, Նայիրի եւ Սարգիս:

Հայրենասէր ու խանդավառ եղբ. Պարգեւ պատանեկութեան մասնակցած է Հ.Մ.Ը.Մ.Ի Պաղատի մարզական եւ սկաւառական ձեռնարկներուն: Աւելի ուշ, եղբայրը Հ.Մ.Ը.Մ.Ի Պաղատի վարչութեան մաս կազմած է բազմիցս (1970-1972, 1994, 1996, 2003-2006): Երեք տարի (2003-2006) ան վարած է մասնաճիւղի վարչութեան ատենապետի պաշտօնը: Իր շրջանի ծանօթ ձեռքբերումներէն է Հ.Մ.Ը.Մ.Ի Պաղատի ներքին փակ մարզական դահլիճին կառուցումը:

2007-ին, երկրի անապահով պայմաններուն պատճառով, եղբ. Պարգեւ ընտանիքով կը տեղափոխուի Նետրըլէնտներու Առնհեմ քաղաքը, ուր իբրեւ խորհրդատու եւ փորձառու եղբայր հիմնական դեր կ'ունենայ Հ.Մ.Ը.Մ.Ի Առնհեմի մասնաճիւղի ձեւաւորման եւ 2015 թուականին հիմնադրութեան մէջ: Եղբայր Պարգեւ մինչեւ օրս կը շարունակէ միութենական իր աշխոյժ գործունէութիւնը:

Եղբոր պարգեւատրումը կատարուեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեանի ձեռամբ:

Իր կարգին, Կեդրոնական Վարչութեան ատենապետը յուշանուէր մը յանձնեց Հ.Մ.Ը.Մ.Ի Առնհեմի մասնաճիւղի ատենապետին:

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ՊԱՏԳԱՄԸ

Ձեռնարկին եզրափակումը կատարեց Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան ատենապետը, որ ըսաւ. «Առանց այս տան եւ ասոր նման տուներու, այսօրուան իրաքահայ գաղութը չէր կըրնար ներկայացնել այն պատկերը, զոր ունին»:

Եղբ. Յակոբ Խաչերեան արագ անդրադարձ մը կատարեց հայ իրականութեան պարզած իրավիճակին եւ նկատել տուաւ, որ երբ կը կարծէինք թէ հասած ենք մեր երազները իրականութիւն դարձնելու հանգրուանին, դժբախտաբար, երազները փախուստ տուին մեզմէ: Կ'ենթադրէինք, որ մեզի պէս մարդիկ, իրենց տարիքը առած մարդիկ, կրնան





Քիչ մը սկսիլ հանգիստ ընել: Քիչ մը աւելի ժպտիլ, քիչ մը աւելի ուրախանալ: Բայց դժբախտաբար այդ մէկը խլուեցաւ մեզմէ:

«Բայց,- շարունակեց ան,- մեր կամքը ամուր է: Պիտի չընկրկինք: Քով-քովի պիտի դանք: Այսպիսի տուներու մէջ պիտի հաւաքուինք: Թշնամին չի կրնար մեզ պարտութեան մատնել: Մեր ճամբան կրնայ երկար թուիլ: Բայց ուրիշ ելք չունինք: Օտարին տունը մեզի համար խորթ է: Չի տաքցնէր: Եթէ կը տաքցնէ մեր մարմինը, չի տաքցնէր մեր հոգին, որ աւելի կարեւոր է: Եթէ մնալու տունը չենք կրնար ունենալ, այսպիսի ժամանակաւոր տուններ պիտի ունենանք գաղութներու մէջ, որովհետեւ պատմութիւնը մեզի դաւաճանած է: Մենք պիտի փորձենք այդ տուններուն մէջ ջերմութիւններ ստեղծել, որպէսզի եթէ դուք կամ մենք չկարենանք այդ երազները իրականացած տեսնել, գոնէ կրտսեր սերունդը տեսնէ: Եթէ այս սե-

րունդն ալ չտեսնէ՝ իրենց գաւակները տեսնեն: Այս յոյսով, այս երազով, այս կամքով շարունակենք մեր գործը, չընկրկինք: Կրտսեր սերունդը մեզի պատգամ ունի տալիք, մանաւանդ՝ միջին սերունդին: Անոնք մեզի կ'ըսեն, որ մեզի մեծցուցէք, ինչպէս որ դուք մեծցած էք: Ինչպէս որ դուք երէց սերունդով մեծցած էք եւ չէք զղջացած: Յաղորդութիւն բոլորին»:



Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետին պատգամով գնահատանքի ձեռնարկը կէսօրուան ժամը 12-ին հասաւ աւարտին: Յաղորդեց հիւրասիրութիւն եւ տեղւոյն մասնաճիւ-

ղին վարչութեան հետ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան հանդիպում:

Յայտնենք, որ Նետրոյէնտներու Առնհեմի հայ գաղութը կը հաշուէ 250 ընտանիք, մեծ մասը իրաքահայեր: Հ.Մ.Ը.Մ. Առնհեմի մէջ կը գործէ 2015 թուականէն ի վեր: Ունի 24 սկաուտներ, Փութսայի խումբ մը եւ պատմութիւնի երկու մարզիկ: Մասնաճիւղը երկու շաբաթը անգամ մը սկաուտական հաւաքներ կը կատարէ տեղական վարձու կեդրոնի մը մէջ: 2020-2022 մասնաճիւղը կը պարզէր գրեթէ կազմալոյծ վիճակ քորոնայի համաճարակի սահմանափակումներուն պատճառով: Անցնող տարեշրջանին ան վերսկսաւ իր աշխոյժ գործունէութեան: Մասնաճիւղը ունի ելեկտրոնային պարբերաթերթ մը՝ «Փարոս», որ ցարդ լոյս տեսած է 4 թիւ (Դեկտեմբեր 2022, Մարտ 2023, Մայիս 2023 եւ Նոյեմբեր 2023):




ԱՐԺԷՔԱՒՈՐ ԳՈՐԾԻ ՄԸ ՆՈՅՆՔԱՆ ԱՐԺԷՔԱՒՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ

«Մարզիկ»ի ընթերցողները ծանօթ են եղբ. Յարութ Չեքիճեանի «Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութիւնը մայր հայրենիքի մէջ. 1918-1927» յօդուածաշարին, որ եօթը մասով լոյս տեսաւ քերթին 2020-2022 տարիներու թիւերուն մէջ (417, 418-419, 420, 422, 423, 424 եւ 425):

Ուրախութիւն է յայտնել, որ Արժանքինէն եղբ. Արրահամ Ահարոնեան յօդուածաշարը ամբողջութեամբ թարգմանած է սպաներէնի, էջադրած եւ գիրքի ձևով՝ PDF տարբերակով զայն դրած է հանրութեան տրամադրութեան տակ (<https://www.homenetmen.org/hy/library>): Եղբայրը 120 էջոց իր գիրքը օժտած է նաեւ «Ներածական»ով եւ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան «Երկու խօսք»ով:

Շնորհաւորելով եղբոր աշխատանքը, «Մարզիկ» այս եւ հետագայ էջերով լոյս կ'ընծայէ «Ներածական»ը եւ Կեդրոնական Վարչութեան «Երկու խօսք»ը, որոնք անհրաժեշտ ծանօթացումն ու արժեւորումը կը կատարեն այս կարեւոր յօդուածաշարին եւ անոր թարգմանութեան:



«Հ.Մ.Ը.Մ.Ի ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԷՋ. 1918-1927»

ՄՊԱՆԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՆԵՐԱԾԱԿԱՆԸ

Արրահամ Ահարոնեան
ՊՈՒՆԵՆՍ ԱՅՐԷՍ

Հ.Մ.Ը.Մ.ի 1999-2003 քառամեակի Կեդրոնական Վարչութեան իմ գործընկեր Յարութ Չեքիճեանի կատարած արտասովոր գիտահետազոտական աշխատանքը թոյլ կու տայ մեզի ծանօթանալ Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութեան Հայրենիքի մէջ, անկախ Հայաստանի Հանրապետութեան եւ անոր յաջորդող շրջանին (1918-1927), որուն վերաբերող արխիւները եւ պատմական փաստաթուղթերը քիչ են:

Սակայն, Չեքիճեանի կատարած աշխատանքին շնորհիւ այժմ մենք ունինք անգնահատելի նիւթ, ուր կը նկարագրուին այն բոլոր աշխատանքները, գործ Հ.Մ.Ը.Մ.ը կատարած է Հայրենիքին համար, հասարակական, քաղաքական եւ տնտեսական տեսակէտներով շատ ծանր ժամանակաշրջանի մը ընթացքին:

Յարութ Չեքիճեանի աշխատանքին մէջ ներկայացուած

փաստաթուղթերը, նամակները եւ լուսանկարները ամբողջական նկարագրութիւն կը կազմեն Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադիր նպատակներուն եւ հիմնադիր սերունդի առաքելութեան:

Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրութեան նպատակները ճիշդ կերպով մեկնաբանելու եւ կատարուած հետազոտութեան նկարագրութեան հետ կապելու համար, կարեւոր է իմանալ, թէ կուզ ամփոփ կերպով, Հ.Մ.Ը.Մ.ի պատմութիւնն ու ստեղծման շարժառիթները:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն (1914-1918), երբ աքսորի ճանապարհներուն վրայ կոտորուեցան Արեւմտեան Հայաստանի մէկուկէս միլիոն հայերը, պոլսահայերը աւելի ապահով կեանք մը ունէին: Երբ 1 Նոյեմբեր 1918-ին կնքուած գինադադարով պատերազմը աւարտեցաւ, հայ գաղթականները սկսան վերադառնալ իրենց գիւղերն ու քաղաքները, իսկ մէկ մասը՝ Պոլիս:

Շաւարշ Քրիսեանի ղեկավարած «Մարմնամարզ» թերթով ոգեւորուած խումբ մը երիտասարդներ չկարողացան անտարբեր մնալ եկեղեցիներու եւ որբանոցներու մէջ հաւաք-

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչությունը գնահատանքով կ'ողջունե վասպակաշապ երկու եղբայրներու, «Արժանեաց» շքանշանակիր, Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչության երկու անդամներու Յարութ Չեքիճեանի եւ Աբրահամ Ահարոնեանի այս անխաչեռնությունը, որուն արդիւնքը պատուաբեր ու հպարտաբեր է:

Արդարեւ, Հ.Մ.Լ.Մ.ի պատմութեան կարեւոր մէկ հապուածին՝ 1918-1927 ժամանակաշրջանին վրայ կարեւոր լոյս սփռող պատմական այս աշխատասիրութիւնը եւ սպաներեւոյ անոր աներկայացունք կրեւայ միայն դրուապիքի արժանանայ:

Աշխատասիրութիւնը, ինչպէս հեղինակին անխաբանին մէջ կ'ըսուի, առաջին անգամ աներկայացուած է Հ.Մ.Լ.Մ.ի 100-ամեակի գիտաժողովին, Երեւան: Ապա, վերանշահուելով եւ նոր նիւթերով հարստանալով լոյս տեսած է միութեան «Մարզիկ» պաշտօնաթերթի եօթը թիւերուն մէջ (417, 418-419, 420, 422, 423, 424, 425):

Հեղինակը՝ եղբ. Յարութ Չեքիճեան քրեանցան գործ կատարած է սկզբնաղբիւրներու եւ մասնոյ հաւաքածոներու ուսումնասիրութեամբ վերականգնելու համար Հ.Մ.Լ.Մ.ի պատմութեան հապուած մը, որ ցարդ հասկնալի պատճառներով մնացած էր անծանօթ: Աշխատասիրութիւնը կ'ընդգրկէ բազմաթիւ նորութիւններ, որոնք կրնան իբրեւ ապաղջ ծառայել ժամանակաշրջանի պատմութիւնը գիտականօրէն ուսումնասիրողներուն:

Թարգմանիչը՝ եղբ. Աբրահամ Ահարոնեան միութեան կրթական գրականութեան քաջածանօթ անհնաւորութիւն մը, անխապէս կատարած է բազմաթիւ բարգմանութիւններ եւ մեծ վաստակ ունի Հ.Մ.Լ.Մ.ը սպանախօս հայ թէ օտար զանգուածին ծանօթացրելու աշխատանքին մէջ:

Եղբ. Յարութը Լիբանանէն, եղբ. Աբրահամը Արժանթինէն: Երկուքը իրարու միացնողը Հ.Մ.Լ.Մ.ի պատմութիւնն է, միութեան անցեալին հանդէպ սերն ու հեպարքրութիւնն է, հաւատարմ եւ նուիրեալ աշխատանքն է, որ կ'արտացոլայ այս աշխատասիրութեան իրաբանչիւր էջէն, անկարէն եւ ծանօթագրութեան:

Հ.Մ.Լ.Մ.ի պատմութիւնը երախտապարտ պիտի մնայ չեզոյ, եղբայրներ:

Ձեր գրիչը դալար, չեր կորովը՝ անսպառ:

Հ.Մ.Լ.Մ.Ի ԿԵԳՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



Լաճ գաղթականներու եւ որբերու կարիքներուն ի տես: Պէտք էր օգնել անոնց եւ հիմնականին մէջ հոգ տանել անոնց ֆիզիքական առողջութեան: Պէտք էր նաեւ կերպարանափոխել այս պատանիները եւ պատրաստել ապագայ հայ տղամարդիկը՝ առողջ ֆիզիքապէս եւ բարոյապէս:

Հինգշաբթի, 16 Նոյեմբեր 1918-ին, Գրիգոր Յակոբեան ժողովի մը հրահրեց իր գրասենեակին մէջ: Այս հանդիպումին որոշեցին հիմնել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը՝ Հ.Մ.Լ.Մ.ը, որուն գաղափարախօսն էր Շաւարշ Քրիսեանը՝ «Մարմնամարզ» թերթին (1911-1914) միջոցով: Քրիսեանի ցանած սերմերը բուսած էին: Անմիջապէս յառաջացաւ Հ.Մ.Լ.Մ.ի առաջին Կեդրոնական Վարչութիւնը՝ Գրիգոր Յակոբեան, Նախագահ, Տիգրան Խոյեան՝ քարտուղար, Լեւոն Յակոբեան, Հայկ Ճիգմէճեան, Գարլո Շահինեան, Վահրամ Փափագեան եւ Ժիրայր Խորասանճեան անդամներ: Գործակիցներ՝ Յովհաննէս Հինդլեան եւ Գրիգոր Մերձանոֆ:

Հ.Մ.Լ.Մ.ի կողմէ կատարուած առաջին աշխատանքները տարածուեցան մամուլի միջոցով: Տեղի ունեցան երիտասարդներու հետ հանդիպումներ, որոնց ընթացքին Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչները բացատրութիւններ տուին կազմակերպութեան նպատակներուն մասին եւ կոչ ըրին երիտասարդներուն Հ.Մ.Լ.Մ.ի մասնաճիւղեր հիմնել:



Պոլսոյ բոլոր թաղամասերուն մէջ: Յակոբ Միրունիի գլխաւորութեամբ եռանդամ յանձնախումբ մը կազմեց կազմակերպութեան կանոնադրութիւնը, որ 1918 թուականի 13 Դեկտեմբերին հաստատուեցաւ Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի Ազգային Ժողովին կողմէ:

1919 թուականի Հոկտեմբեր 25-ին լոյս տեսաւ «Հայ սկառուտ» թերթը՝ Կարօ Ուշագլեանի խմբագրութեամբ: 16 Նոյեմբեր 1919-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.ի Պատգամաւորական Առաջին Ընդհանուր Ժողովը:

Նշանաբանի մը կարիքը կար: Սկստուներու «Միջ'տ պատրաստ» կարգախօսը լիովին չէր արտայայտեր Հ.Մ.Լ.Մ.ի նպատակները: Հռչակաւոր թուաբանագէտ ու դաստիարակ Պետրոս Ատրունիին առաջարկեց «Բարձրացի՛ր՝ բարձրացու՛ր» կարգախօսը, որ միաձայնութեամբ հաւանութեան արժանացաւ:

Պոլսոյ մէջ հիմնուած Հ.Մ.Լ.Մ.ը ընդամէնը չորս տարեկան կեանք ունեցաւ եւ այդ ընթացքին աւելի շատ մտահոգուեցաւ Հայաստանի կարիքներով եւ որբերու հոգածութեամբ՝ քան մարմնամարզի զարգացումով:

Հ.Մ.Լ.Մ.ի գործունէութիւնը արագօրէն զարգացաւ Հայաստանի որբանոցներուն եւ սկստուական-մարգական ոլորտին մէջ, աջակցութիւն բերելով նաեւ հայոց բանակին:

26 Յուլիս 1920-ին, Հայաստանի Հանրապետութեան կըրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրահրով Հայաստան մեկնեցան Հ.Մ.Լ.Մ.ի երեք նուիրեալ անդամներ՝ Վահան Չերազ, Տիգրան Խոյեան եւ Օննիկ Եագմաճեան:

Այդ ժամանակ հայ երիտասարդներու մեծ մասը ճակատամարտի մէջ կը գտնուէր: Որբանոցները լքուած էին: Հ.Մ.Լ.Մ. ստանձնած էր այդ պատասխանատուութիւնը եւ ամբողջութեամբ նուիրուած էր մանկատուներու ներքին կեանքի կազմակերպման: Թուրքերու եւ հայերու միջեւ զինեալ ընդհարումներու օրերուն, Հ.Մ.Լ.Մ.ի «կամաւոր գինուորները» զանազան ճակատներու վրայ հայկական բանակին կ'աջակցէին իբրեւ սուրհանդակներ, պահեստի պատասխանատուներ, մատակարարներ եւ բժշկական օգնութիւն ներկայացնողներ:

1922-ին, Պոլսոյ եւ շրջակայքին իրավիճակը յեղափոխա-



կան էր: Քեմալական շարժումը գրաւած էր երկիրը եւ հիմնած էր Թուրքիոյ Հանրապետութիւնը: Երբ քսոթրի սարսափը դեռ չէր անցած, արեւմտեան շրջաններու հայերը դարձեալ բռնեցին գաղթի ճանապարհը:

16 Սեպտեմբեր 1922-ին Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը վերջին անգամ հանդիպեցաւ Պոլսոյ մէջ եւ որոշեց կազմակերպութիւնը լուծուած հոշակել ամբողջ Թուրքիոյ տարածքին:

Հայաստանի խորհրդայնացումէն ետք, Հ.Մ.Լ.Մ.ի գործունէութիւնը Հայրենիքի մէջ սահմանափակուեցաւ Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյցին ենթակայ որբանոցներուն օժանդակութեամբ:

Այս առաջադրանքը հիմնովին կատարեց Վահան Չերազ: Աշխատանքը իր մանրամասնութիւններով ներկայացուած է Յարութ Չեքիճեանի աշխատասիրութեան եօթը գլուխներով, որոնք տպուած են Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան «Մարզիկ» պաշտօնաթերթի էջերուն մէջ:

Հետագօտական այս աշխատանքը ուշադիր կարգալէ ետք, առանց սխալելու վախի կրնանք հաստատել, որ Հ.Մ.Լ.Մ.ը հայ ժողովուրդի պատմութեան անբաժանելի մէկ մասն է: Այն ծնած է թուրք-օսմանեան բարբարոսութենէ փրկուած հազարաւոր որբերուն օգնելու համար: Տիգրեական ու բարոյական դաստիարակութիւն տուած է անոնց, դարձնելով զիրենք օրինակելի քաղաքացիներ: Ան իրականացուց իր գաղափարախօս Շաւարշ Քրիսեանի երազը: Հ.Մ.Լ.Մ.ը այսօր սկստուութեան եւ մարմնամարզի միջոցով կը ծառայէ հայ երիտասարդներուն. աշխատանք մը, որ զարգացած է հինգ մայր ցամաքամասերու մէջ, աւելի քան 25 հազար անդամներով եւ 117 մասնաճիւղերով ու միաւորներով:

Ի վերջոյ, փափաք է շնորհակալութիւն յայտնել Յարութ Չեքիճեանին, որ զիս լիագօրեց հետագօտական աշխատանքը հայերէն սպաներէնի թարգմանելու եւ զայն հասանելի դարձնելու՝ հրատարակութեան մէջ տեղ գտած լուսանկարներով:



Հ.Մ.Ը.Մ.Ի ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՅՈՒՇԵՐԷՍ-Դ.

ՄԵՐ ՀՌ-ՉԱԿԱԲՈՐ ԽԱՐՈՒԿԱՀԱՆԴԷՄՆԵՐԸ

Յարութ Չեքիճեան
haroutchekijian.wordpress.com
ՊԵՅՐՈՒԹ

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԽԱՐՈՅԿԱՀԱՆԴԷՍ
Հ.Մ.Ը.Մ.Ի Սկաուտական Բ. Խումբը Ձեզ կը հրաւիրէ Երեւանի գեցուելու
ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ԽԱՐՈՅԿԱՀԱՆԴԷՍԻՆ
որ տեղի պիտի ունենայ կիրակի, 5 Մայիս, Երեւանի մարզ 6.30ին,
Ս. Յակոբ եկեղեցւոյ բակին մէջ. 1963:

Սկաուտական բանակումներու խարուկահանդէսները ընդհանրապէս տեղի կ'ունենան գիշերները, բանակավայրին կեդրոնը, խարուկի մը շուրջ, ուր խմբային երգերու եւ կանչերու կողքին՝ իւրաքանչիւր խմբակ կամ անհատ, ելոյթ կ'ունենայ երգով, պարով, նուագով, խաղերով, բուրգով, մարմնամարզական ճկունութեամբ, զանազան խաղերով եւ այլն, ուրախ-զուարթ ժամանակ անցընելու համար: Սկաուտութեան մէջ, ինչպէս միշտ, այս ելոյթները կ'ունենան թէ՛ խմբակային եւ թէ՛ անհատական մրցակցութեան բնոյթ:

1960-ական տարիներուն, դպրոցներու ամառային հանդէսներուն հետեւողութեամբ, սկաուտական «ամառային հանդէսներ» ալ սկսան տեղի ունենալ խարուկահանդէսներու միջոցով: Այսպիսով, քաղաքին մէջ տեղի ունեցող ոչ բանակումային խարուկահանդէսները լաւապէս կը ծառայէին իբրեւ քարոզչութիւն՝ սկաուտական շարքերու մէջ նորերու մուտքին համար:

Որքան կը յիշեմ, Հ.Մ.Ը.Մ.Ի Պէյրութ Բ.Ի՝ էշրէֆիէի մեր խումբն էր, որ խմբապետ եղբ. Ժիրայր Սարգիսեանի օրով,



Չախիմ՝ Ղ.Ս.Ը.Մ.Ի Պէյրութի մասնաճիւղի արեւոյշներու բանակումի խարուկահանդէսէն տեսարան մը, Օգոստոս 2015-ին: Աջին՝ Ղ.Ս.Ը.Մ.Ի Վիեննայի մասնաճիւղի խարուկահանդէսէն բուրգ մը, Օգոստոս 2017-ին:

Մեր առաջին խարուկահանդէսին ծանուցումը, «Ազդակ», 3 Մայիս 1963, էջ 4:

1963-ին, առաջին անգամ ոչ բանակումային՝ հանրային խարուկահանդէս մը կազմակերպեց, մեր «Ազատամարտ» ակումբին դիմաց, Ս. Յակոբ եկեղեցւոյ կից, այն ժամանակէն Ազգային Եփրեմեան վարժարանի բակին մէջ: Չախիմ-պաշեան վարժարանին շէնքը տակաւին կառուցուած չէր եւ բակին այն կողմը, նիւննիի երկու հսկայ ծառերու հովանիին տակ, պասքէթի դաշտին երկայնքին, բակէն երկու կամ երեք աստիճանով տարածութիւններ կային, ուր հանդիսատեսներուն անբաւարար թիւով աթոռներ կը շարէինք: Թաղին ժողովուրդը՝ ծնողներ կամ ոչ, նաեւ հեռակայ շրջաններէն Հ.Մ.Ը.Մ.ականներ ներկայ կ'ըլլային հոն:

Խարուկահանդէսէն առաջ, Հ.Մ.Ը.Մ.Ի շեփորախումբին առաջնորդութեամբ կը ստղանցէինք էշրէֆիէի եւ Հայաչէնի թաղերուն մէջ՝ ժողովուրդ հաւաքելով, մանաւանդ՝ փոքրե-



Չախիմ՝ Ղ.Ս.Ը.Մ.Ի Պէյրութի մասնաճիւղի արեւոյշներու բանակումի խարուկահանդէսէն տեսարան մը, Օգոստոս 2015-ին: Աջին՝ Ղ.Ս.Ը.Մ.Ի Վիեննայի մասնաճիւղի խարուկահանդէսէն բուրգ մը, Օգոստոս 2017-ին:



Չախիմ՝ Յարութ Չեքիճեան եւ Շրայր Սարգիսեան հուպիտի դերով, 1964: Սկատել ժողովուրդէն խիտ մաս մը, եկեղեցւոյ կողմը տեղաւորուած: Սկատել նաեւ երկու դոյլերը, որոնցմէ մէկը հանդիսատեսներուն առջեւ ջուրով կը լեցուի. քիչ մըն ալ գետին թափելով, իսկ երկրորդը՝ գունաւոր թղթիկներով լեցուն: Աջին՝ Շրայր կը հալածէ զիս, եւ ես դաշտին շուրջ դառնալէ ետք, միշտ դէպի հանդիսատեսներուն կողմը կը վազեմ եւ Շրայր թուղթերով լեցուն դոյլին պարունակութիւնը վրաս թափելու փոխարէն, «վրիպելով» ժողովուրդին վրայ կը թափեմ: Այդ պահուն հանդիսատեսները սարսափահար կը փորձեն «թռչուել» խուսափիլ:



րը: Ձեռնարկին մուտքը տոմսով կ'ըլլար, գայլիկ-սկաուտ ծնողներուն՝ հրաւիրատոմսով, մնացեալը վճարովի՝ մէկ լիւբանանեան ոսկի, իսկ փոքրերուն եւ պատանիներուն՝ ճրի: Մեր առաջին ելոյթին իսկ եւ ամէն անգամ դաշտը խուռնեւրամ բազմութեամբ կը լեցուէր եւ հանդիսատեսներու բաժինէն դուրս՝ բոլոր բակին շուրջը կը տեղաւորէինք ժողովուրդը, աթոռները միշտ բաւարար չէին ըլլար, շատեր գետին կը նստէին կամ՝ ոտքի կը մնային:

Խարուկահանդէսներուն համար մեծ պատրաստութիւն կը տեսնէինք, նոյնիսկ որոշ պարագաներու տարազներ կը վարձէինք: Այն ժամանակ, Պէյրութի մէջ վարձու տարազի երկու խանութ կար, ընդհանրապէս թատրոնի, նաեւ՝ դիմակաւոր պարահանդէսներու համար, որոնք ժամանակին տեղի կ'ունենային: Առաջինը՝ Պէյրութի կեդրոնին մէջ, Տըպպէս հրապարակ, Ս. Եղիա եկեղեցւոյ շրջանին մէջ էր, այժմ անգոյ հրապարակին կողմնակի նեղ թաղերէն մէկուն, հին ու ունթ աստիճաններով շէնքի մը երկրորդ յարկը կը գտնուէր: Մըղ-ճաւանջային, մութ եւ նաւթայինի, խոնաւութեան եւ չրուացուած տարազներու քրտինքի հոտով լեցուած յարկաբաժին մըն էր, գետնէն մինչեւ առաստաղը տեսակաւոր տարազներով լեցուն՝ հագիւ նեղ անցք մը մնացած էր շրջապայելու եւ տարազ ընտրելու համար: Իսկ սեփականատէրը՝ ուղղակի միջավայրին յարմարող ծերունի մը:

Թէ ինչպէ՞ս առանց գրաւի՝ տարազները մեզի կը վստահէր, որպէսզի ետ վերադարձնէինք՝ հանելուկ կը մնայ: Երկրորդը՝ Պասթայի մէջ էր, նոյնպիսի նեղ թաղի մը հին շէնքին մէջ, կարծես միւսին կրկնօրինակը, սակայն այստեղի սեփականատէրը չպարուած ծեր տիկին մըն էր, նմանապէս, ճիշդ միջավայրին շատ յարմարող:

Իսկապէ՞ս բնածին տաղանդներով եւ չարքաչ կազմուածքով սկաուտներ միշտ ունեցած ենք՝ անոնք, օրինակ, խարուկահանդէսներուն իրենց բերանը քարիւղ լեցուցած՝ կրակ կը

փչէին: Անոնցմէ փոքրագոյնը Սագո Պէրպէրեանն էր, որ նաեւ առանց դժուարութեան՝ ակռայով գովազուցելի տասնեակներով շիշերու կափարիչները կը բանար: Կային բարձրահասակ Համբարձումը, Սուրէնը, Ասատուրը եւ Յակոբ Մէնէշեանը: Յակոբը՝ առանց ոտքերը օգտագործելու, միայն բազուկի ուժով, կախուած պարանէ մը արագօրէն վեր կը բարձրանար, իսկապէս շատ դժուար մարզանք: Վիշապի նման բերնէն կրակ հանող վերջին սկաուտը, որ գիտեմ՝ այժմ Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Ֆէտի Խաժակ Գազանճեանն էր:

Տարի մը հուպիտի դերով ես եւ եղբ. Հրայր Սարգիսեանը, երկուքս մեր խումբին Վարիչ Առաջնորդները, գուարձայի ներկայացում կատարեցինք, ապիկար ու կատակերգական արարքներով: Օրինակ՝ կը բերենք երկու դոյլեր, որոնցմէ մէկը հանդիսատեսներուն առջեւ ջուրով կը լեցուի, քիչ մըն ալ գետին թափելով, իսկ երկրորդը՝ գունաւոր թղթիկներով լեցուն: Իրարու հետ վիճաբանելէ ետք, Հրայր կը հալածէ զիս, եւ ես դաշտին շուրջ դառնալէ ետք, միշտ դէպի հանդիսատեսներուն կողմը կը վազեմ եւ Հրայր թուղթերով լեցուն դոյլին պարունակութիւնը վրաս թափելու փոխարէն, «վրիպելով» ժողովուրդին վրայ կը թափեմ: Այդ պահուն հանդիսատեսները սարսափահար կը փորձեն «թռչուել» խուսափիլ:

Ունէինք նաեւ աքլապոլոզի՝ թմայլիկի եւ մարմնամարզիկ տղաք, որոնք գլուխը վար, ոտքերը օդին մէջ ձեռքերով կը քայլէին, դէպի ետեւ կամ՝ կողմնակի քանի մը անգամ անիւր նման կը դառնային մեր ձեռքերը գետին, մերթ՝ ոտքերը: Իմ պարագայիս, բախտաւոր եղած եմ, որ Կեդրոնական Բարձրագոյն Վարժարանի մարզանքի ուսուցիչս մարմնամարզի բարձր ուսում ստացած հանգուցեալ եղբ. Վարդգէս Կաքիպաշեանն էր, որուն փայլուն աշակերտներէն էի: Այդ տարիներուն Կիւլպէնկեան հիմնարկութիւնը հայկական բոլոր վարժարաններուն մարմնամարզի յատուկ կազմածներ



Չախիմ՝ 1965-ի Պոլոնիա, Լիբանան, ընդհանուր բանակումի խարուկահանդեսին Յարութ Չեքիճեան դիրուքեամբ կը սաւառնի 7 սկաուտներու վրայէն, ոստում-քմալիկի պահուն: Աջին՝ Ազգ. Եփրեմեան վարժարանի բակին մէջ Շրայրին հետ խայտառակ կ'ըլլայ:

Չախիմ՝ եւ գիւղական ուսուցիչի «խոճայի» դերով. նստած ձախտն՝ գիրուկ Ռոստոմ Առաքելեան, Ռազմիկ Պալեան, Օզսէնը եւ սկաուտ մը. չեմ յիշեր թէ որո՞ւն գլխուն թափեցի ջուրը: Աջին՝ հոսպիտեն հմայուած գայլիկ մը կը խօսեցնեն:

նուիրած էր: Առաւել, շրջան մը Հ.Մ.Ը.Մ-ի մեր խումբի սկաուտները մարզեց ըմբիշ, «Մերձաւոր Արեւելքի վագրը» կոչւած, 1961 թուականի Սուրիոյ Կոնստանտնուպոլիս, ոչ հսկայ, գրեթէ սովորական տղամարդու տեսքով, սակայն հզոր ու ժամբարած Կարապետ (Կարօ) Խաչերեանը:

Կարոյին մարզումը երբեք նրբութիւն կամ վախ չէր ճանչնար, այլ միայն՝ ինքնավստահօրէն յարձակելու եւ նետուելու: Ինքնապաշտպանութեան ձեւեր ալ սորվեցուց մեզի, զանազան տեսակի յարձակումներու ենթարկուելու պարագային: Մարզումներէն մէկն էր վագրը եւ երկու ոտքով պատին գարնելու մարզանքի անկողինին վրայ իջնալ: Այս մասին խօսելն ու գրելը դիւրին է... Այս փորձերուն արտօնանքը հանգուցեալ Սաբօ Սարգիսեանն էր (հետագային Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ), Հրայրին մեծ եղբայրը: Ան բոլոր ուժովը կը ցատկէր՝ պատը փելու ուժգնութեամբ: Իսկ մեր մարզանքի անկողինը արւեստական կակուղ սպունգ չէր, այլ... յարգով լեցուած կարծր ու ծանր, ուղղանկիւն երկար կանգի թերեւէ հիւսուած պարկ մը:

Մեր խարուկահանդէսներուն յայտագիրը՝ երգ, կանչ, պար եւ նուագի կողքին անպայման կ'ունենար մէկ երկար եւ քանի մը կարճ զաւեշտներ, որոնց գլխաւոր հերոսներէն էին հսկայ եւ գիրուկ կազմով Ալէք Մելքոնեանը ու նիհար կազմով ես:

Սովորական զաւեշտները եւ սկաուտական խաղերը ընդհանրապէս կ'ունենան «գոհ» մը, որուն «փորձանք» մը կը պատահի: Այսպիսի զաւեշտներէն մէկն է «Գիւղական ուսուցիչը եւ աշակերտները» (էջ 23-ի նկարը): Ուսուցիչը գլխուն վրայ, գլխարկին տակ, փոքր թիթեղով պահած կ'ըլլայ շուր եւ գուարճալի դասապահու վերջաւորութեան, իբրեւ թէ ան ամէնէն խելացի աշակերտը պիտի գնահատէ, ջուրով լեցուն գլխարկը գլխուն «հագցնելով»...

Չաւեշտներուն մեծ մասը եղբ. Ժիրայրին յղացումներն էին, բոլորովին նորութիւն: Անոնցմէ մէկն

էր «Սուք Սըրսոքի խաբեբայ վաճառականը», որ յաճախորդին անտեղի ձեւեր ընել կու տայ, ձեռքերը վեր, գլխուն ետեւ եւ այլն: Կօշիկ ծախելու համար գլուխը կը չափէ եւ այլն...:

Այլ զաւեշտ մըն էր ՄԱԿ-ի ժողովը, ուր երկիրներու ներկայացուցիչները շինծու լեզուներով ճառեր կը խօսէին: Շատ դժուար եղաւ Թուրքիոյ ներկայացուցիչ գտնելը, քանի որ ոչ ոք կ'ուզէր այդ դերը վերցնել: Ի վերջոյ գտանք այն սկաուտը, որուն երեսը «աղտոտելով» անձանաչելի դարձուցինք միայն նուաստացուցիչ դերով: Ես Հիթլերի դերով Գերմանիան ներկայացուցի եւ «Ախթունկ մախթունկ» հայերէն գուարճալի բառերուն ետեւը «ընն», «ատըն» եւ գերմաներէն այլ անանցներ աւելցնելով, գրաւոր նօթերու օգնութեամբ երկա՛ր ճառ մը արտասանեցի, ինձորի սնտուկի մը վրայ կանգնած՝ քիթիս տակ Հիթլերեան պիտուի, զոր կը գծէինք գինիի շիշի մէկ կողմը ալրած խցանով: Բարձրախօսով կը սփռուէր բոլոր ձեռնարկը: Թաղին մէջ որոշ ժամանակ ինձի Հիթլերը կը կանչէին...

Երրորդ մը՝ «Լորել Հարտի» ժապաւէններու երգիծական գոյգին ներկայացումն էր: Ալէքը գիրուկ Հարտին էր, իսկ ես՝ Լորելը: Զանազան ապիկար կացութիւններ կը ստեղծէինք, անոնց ժապաւէններէն զաւեշտալի կացութիւններ ներկայացնելով: Դժբախտաբար խարուկահանդէսի այլ սկաուտներու ներկայացումներէն նկարներ չունիմ:

«ՄԱՐԶԻԿ»ԻՆ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ	
● Երուանդ եւ Լուսին Տէմիրճեաններու յիշատակին՝ Տէր եւ տիկ. Վաչէ եւ Հուրի Տէմիրճեան (Միտնի)	1000 ամս. տոլար
● Արմէն Կէտիկեան (Թորոնթօ)	500 գան. տոլար
● Եղբ. Գրիգոր Մալեգեան (Թորոնթօ)	100 գան. տոլար
● Տաղեան ընտանիք (Արժանթին)	100 \$
● Մի ոմն (Լիբանան)	440.000 լ.ն.

Գլուխ գործոց զաւեշտը, սակայն, եղբ. Ալէքին գործողութիւնն էր: Ես «ժողովրդային» բօլշիկ մըն եմ մէկ օգնականով, ու մարդիկ քովս կը բերեն շատակեր «հիւանդ» մը՝ գիրուկ Ալէքը, որ զանազան իրեր կերած է եւ անմարսողութենէ կը տառապի: Զինք սեղանին վրայ պառկեցնելը եւ երկար բարակ քննելը ինքնին արդէն զաւեշտալի է, ամէն անգամ իրեն դըպչելուս ոտք մը վեր կը հանէ, երբ օգնականս վար կ'ընէ ոտքը՝ միւսը վեր կը հանէ, ապա թեւը, մերթ զօրաւոր փուք «տրրոց» կ'արձակէ բարձրախօսէն լսելի եւ այլն: Ուրեմն, այս քննութիւններուն իբրեւ արդիւնք՝ վճիռ կ'արձակեմ, որ շատակեր հիւանդը անմիջապէս գործողութեան պէտք է ենթարկուի՝ փորին մէջի անմարսելի իրերը դուրս հանելու համար:

Այստեղ կը սկսի զաւեշտին երկրորդ մասը: Իբրեւ բժշկական գործիքներ ունիմ... խոշոր սղոց մը, կացին մը եւ մսավաճառի խոշոր դանակ: Կռնակս գլխաւոր հանդիսատեսներուն կողմը դարձուցած՝ կը սկսիմ սղոցել Ալէքին փորին վրայ դրուած փայտ մը: Սղոցին ձայնը կը լսուի բարձրախօսէն, մինչ հիւանդը ա՛յ-ո՛ւյ կը պոռայ, կրկին ոտքերը եւ ձեռքերը վեր-վար ընելով, ապա կացինի կեղծ հարուածներ, եւ վերջապէս... մսավաճառի դանակը կը գործածեմ, եւ երբ ժողովուրդին կը դառնամ ձեռքերս մինչեւ արմուկները արիւնով սրսկուած (լոլիկի ջուր)՝ ժողովուրդէն սարսափի բացազանջութիւններ կը հնչեն: Ապա կը սկսիմ տարօրինակ զանազան իրեր հանել Ալէքին փորէն՝ իրականութեան մէջ սեղանին ետեւի յատուկ ընդունարանէն՝ կօշիկ, պուպրիկ, մուրճ, պնակ, շերեփ եւ այլն, ու վերջապէս, գլուխ գործոցը՝ իրական ոչխարի ամբողջ ընդերքը՝ շնչափողէն բռնած՝ թոքերը, լեարդը եւ այլն...

Մեր խարուկահանդէսները այնքա՛ն յաջող կ'ըլլային, եւ համբաւը տարածուած կ'ըլլար, որ տարի մը Հ.Մ.Ը.Մ-ի Պուրճ Համուտի մասնաճիւղին փափաքով, մեր խարուկահանդէսը կրկնեցինք Պուրճ Համուտի ժողովրդային Տան բացօթեայ դաշտին վրայ, խուռներամ բազմութեան մը ներկայութեան: Վկայութիւն մը «Ազգակ» օրաթերթի 22 Յունիս 1965-ի թիւէն ⁽¹⁾.

«Սկաուտական Խարուկահանդէս»
«Էշրէֆիէի եւ Պէյրութի Սկաուտական Խորհուրդներու կազմակերպած խարուկահանդէսներէն ետք, որոնք մեծ խանդավառութիւն ստեղծեցին սկաուտական շարքերէն ներս, Հ.Մ.Ը.Մ-ի Պուրճ Համուտի Սկաուտական Խորհուրդին կազմակերպած երրորդ խարուկահանդէսը տեղի ունեցաւ Շաբաթ, 19 Յունիս 1965, երեկոյեան ժամը 8-ին, Պուրճ Համուտի ժողովրդային Տան բացօթեայ դաշտին վրայ:
«Գործադրուեցաւ ճոխ յայտագիր մը՝ նուագախումբի, սկաուտներու, արեւոյշներու եւ գայլիկներու մասնակցութեամբ, որոնք հաճոյքով դիտուեցան հոծ թիւով հանդիսականներու կողմէ:

«Ամէնէն տպաւորիչ մասը եղաւ, եռագոյն, լիբանանեան եւ Հ.Մ.Ը.Մ-ի սկաուտական դրօշակներու հովանիին տակ տեղի ունեցած գայլիկներու եւ սկաուտներու երգման արարողութիւնը:

«Սոֆիա Յակոբեան Գոլէճի տնօրէն Կարապետ Պետրոսեան եւ Պետրոս Աբդ. Պէրպլերեան խօսեցան խարուկահանդէսի եւ սկաուտական կոչումի նշանակութեան մասին:

«Խարուկահանդէսը վերջ գտաւ խանդավառ մթնոլորտի մէջ»:

Խարուկահանդէսները քաղաքէն հեռու, բանակումի ընթացքին, տաքուկ կրակին շուրջ, աւելի՛ մտերմութիւն կը ստեղծեն սկաուտներուն միջեւ եւ առիթ կ'ըլլան զանազան տեսակի թաքուն թէ յայտնի տաղանդներու դրսեւորումին: Իսկ խմբային երոյթները ամչկոտ եւ վերապահ սկաուտներուն համարձակութիւն եւ ինքնավստահութիւն կը շնորհեն: Վերջապէս՝ գուարճալի եւ օգտակար ժամանց:

(Շար. 4)

1. <https://www.aztagdaily.com/archives/245827>

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ Հ.Մ.Ը.Մ.Ի ՖՈՒԹՊՈՒԻ ՓԱՌԱԲՈՐ ԱՆՅԵԱԼԷՆ

«Մարզիկ»ի այս թիւով կը շարունակենք լոյս ընծայել Հ.Մ.Ը.Մ.Ի Հայկաի և Պէջրուբի ֆութպոլի անցեալի «աստղ»երէն, մարզիչ, վարչական, վաստակաշատ Հ.Մ.Ը.Մ.ական եղբ. Տորճիկ Ռասայիկէլենեանի յուշերը (Ե. մաս), որոնք իբրևս հուստ արտադր կրնան մեծապէս օգտակար ըլլալ միութեան մարզական պարամոթիսը գրելու կոչուած ասպագայ պարամագիրին:

Յուշերը, մաս առ մաս, 19 բաժինով, առաջին անգամ հրատարակուած են Հայկաի «Գանձասար» շաբաթաթերթին մէջ: «Մարզիկ» զանոնք կը վերահրատարակէ միացեալ շարքով (երեք-չորս մաս միասնաբար) և համապարաստիսն պարշաճեցումներով:



«Մ.»

ՎԵՐՋԱՊԷՍ ԵՐԱԶՍ ԻՐԱԿԱՆԱՅԱԿ...

Փոքր տարիքէս ֆութպոլի սիրահար «խելացի-խնկթ» մըն էի: Շուտով կատարեալ խաղացող մը ըլլալու նշաններ ցոյց կու տայի, այդպէս կ'ըսէին ծննդավայրիս ֆութպոլի մասնագէտները: Փաստօրէն, 1957-ին, 14 տարեկանիս, քաղաքի ախոյեան «Խապուր» խումբէն հրաւեր ստացայ մաս կազմելու ներկայացուցչական խումբին: Առաջին մրցումէն սկսեալ մնայուն տեղս ապահովեցի խումբին մէջ, և բազմաթիւ անմոռանալի, փայլուն յաղթանակներու կերտման նպաստեցի, մինչեւ որ 1963-ի ամրան սկիզբը հոգեկան անսահման ուրախութիւն գգացի, երբ 20 տարեկանիս ինծի վստահուեցաւ քաղաքի հաւաքական խումբին խմբապետի պաշտօնը:

1956-ին դարձայ Հայկաի Ազգ. Քարէն Եփփէ ձեմարանի միջնակարգի ուսանող (գիշերօթիկ) և մինչեւ 1959-1960 ուսումնական տարեշրջան յաճախեցի ձեմարան: Հակառակ փոքր տարիքիս, վարպետ խաղացողներու կողքին, մաս կազմեցի ձեմարանի ֆութպոլի հաւաքականին և իմ դրական ներդրումս ունեցայ խումբին արձանագրած փայլուն յաղթանակներուն, մասնաւորապէս՝ Հայկաի սեփական երկրորդական վարժարաններու ախոյեանութեան տիրացման մրցումներուն, 1960-ին:

Այդ գեղեցիկ, անմոռանալի տարիներուն, Կիրակի օրերը, միշտ Նոր Գիւղի և քաղաքապետարանի գոյգ դաշտերուն վրայ մնայուն ներկայութիւն էի: Իբրևս հանդիսատես կը հետեւէի հոն կատարուած ֆութպոլի մրցումներուն, և քանի մը առիթով ալ մաս կազմած եմ «Վրէժ»ի, «Համազասպ»ի և սկստակական պատուոյ առաջին (երկրորդականի ախոյեան) խումբե-

րուն, բարեկամական մրցումներ կատարելով օտար խումբերու դէմ և համեստ նպաստ բերելով անոնց յաջողութեան:

Թէեւ այդ օրերուն Հ.Մ.Ը.Մ.Ի ներկայացուցչական խումբը Հայկաի լաւագոյն խումբերէն մէկը կը նկատուէր և ունէր պողպատեայ հզօր յետասպահ գիծ, որուն անդամները մէկական առիւծի նման կը պաշտպանէին բերդը (Սուրէն, Աբրահամ Աւրեան, Գուրամ, Սահակ Նոյնեան, Արշակ, Սարգիս Քէօզկերեան (Նեկրօ) և Գառնիկ Հաժար), սակայն յաւաքական գիծը (Կարպիս, Կիրակոս, Ջէնօ, Սարգիս Երէցեան, Գէորգ Աւրեան և Շաֆօ) աշխոյժ և գործունեայ ըլլալով հանդերձ, ունէր կոյ նշանակելու դժուարութիւն: Խումբը ամբողջ մրցումին ընթացքին կը պայքարէր և կը յաջողէր բերդը կոյս պահել, բայց ի վերջոյ տեղի կու տար «Վասպուրական»ի հակա խումբին դիմաց, երբ վերջին վայրկեաններուն, անոր յաւաքական գիծի միջազգային բացառիկ խաղացող Յարութ Գալաքեան մեծ վարպետութեամբ կը յաջողէր արձանագրել յաղթանակի միակ կողմ:



Այսպէս, ընկերներու հետ գլխկոր, յուզուած, թաց աչքերով ձեմարան կը վերադառնայինք և մեր սրտին մէջ մեծ դառնութիւն մը կը կուտակուէր:

Տարիները սահեցան և ես բախտը ունեցայ 1963-ի ամրան սկիզբը ծնողքիս հետ Հայկաի հաստատուելու, բաւականաչափ փորձառու խաղացող դարձած և շատոնց ֆութպոլիստի համբաւս Հայկաի հասած:

Անմիջապէս առաջին գործս եղաւ ներկայանալ Հ.Մ.Ը.Մ.Ի ֆութպոլի վաստակաշատ մարզիչ եղբ. Աբրահամ Աւրեանին, որ զիս առաջնորդեց ֆութպոլի ֆետերասիոնի կեդրոն: Հոն մեծ ուրախութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի տոմարին մէջ ստորագրեցի և անմիջապէս Հ.Մ.Ը.Մ.Ի ներկայացուցչական խումբի մարզիկ դարձայ:

Այդ օր ինծի համար բացառիկ, անմոռանալի օր մը եղաւ: Հոգիս ուրախութեամբ, գոհունակութեամբ և Հ.Մ.Ը.Մ.Ի-ականի վայել հպարտութեամբ պարուրուեցաւ, որովհետեւ պատիւը ունեցայ այս մեծ միութեան ֆութպոլի խումբին տարագր կրելու: Երագս իրականացաւ:

Յաջորդ օր, աւելի ուրախութեամբ, վառ յոյսերով ուղղուեցայ Ազգ. Քարէն Եփփէ ձեմարան, ուր միջնակարգի հանգրուանի ուսանող էի 1956-1960 տարիներ, հետս ունենալով կրթական երեք տարիներու բացառիկ արդիւնքներս, այն յոյսով ու երագով, որ կրկին կը միանամ սիրելի ձեմարանին և բախտը կ'ունենամ երկրորդականի վերջին տարուան՝ 12-րդի ուսումնական տարուան սիրտը:

Երագս շոգիացաւ սակայն: Չսպասուած անակնկալի մը դէմ յանդիման գտնուեցայ և յուսախաբութեան մեծ պատի մը գարնուեցայ, երբ ձեմարանի օրուան տնօրէնը իր խօսքերուն թունաւոր դաշոյնը սիրտս խրեց, երբ ինծի դառնալով ըսաւ. «Ճորճիկ, լաւ պիտի ըլլայ, որ պետական վարժարան երթաս և հոն ուսումը շարունակես»:

Քաջութեամբ, դժուարութեամբ յաջողեցայ արցունքներս երիտասարդ սրտիս մէջ խեղդել և անմիջապէս դուրս գալ տեսարանէն, և ձեմարանի բակին մէկ անկիւնը մանուկի նման լալ: Կարճ ժամանակ ետք հանդարտեցայ, ինքզինքս ամփոփեցի, ճարահատ, դառն վիշտով ու ցաւով և արիւնաքամ սիրտով տուն վերադարձայ:

Դժբախտաբար, այս անհատը չէր հասկցած և ըմբռնած, թէ ինչ է հայ դպրոցին վեհ ու ազնիւ նպատակը և սրբազան առաքելութիւնը:

Արդարեւ, հայ դպրոցը միայն ուսումնարան չէ: Գիտութիւն և ուսումը ջամբողջ հաստատութիւն մը չէ: Այս բոլորին գուգահեռ, և ի մասնաւորի՝ հայ դպրոցը հայեցի, ազգային դաստիարակութեան հիմնական ու առաջնահերթ առաքելութիւն ունի, յատկապէս սփիւռքեան պայմաններուն մէջ: Հայ դպրոցը է՝ ու կը մնայ գիտակից, յանձնառու հայու պատրաստութեան, լիիրաւ, անփոխարինելի դարբնոց: Հայ դպրոցը



Եղբ. Սերոբ Մերտիսանեան Հ.Մ.Ը.Մ.Ի Հայկաի ֆութպոլի խումբին կրտսեր խաղացողը:

պիտի շարունակէ մնալ մարդակերտումի, հայակերտումի և հայրենակերտումի հակայ, ժայռարմատ միջնաբերդ, և իբրևս աշխարհիս ան է՝ ու կը մնայ մեր ժողովուրդի յոյսի և յոյսի աղբիւրը, անոր անկատար տենչերն ու երագները իրականացնող հնոցը:

Կրթական ոեւէ պատասխանատու ինչ հանգամանք ալ ունենայ, բացարձակ իրաւունքը չունի և չի կրնար ունենալ հայ մանուկն ու պատանին գրկելու իր հարազատ մօր, ջինջ ու տաքուկ գրկէն, ՀԱՅ դպրոցէն: Ոճիրի համագոր է ոեւէ պատասխանատուի աններելի նման արարք գործելը:

Քաջութեամբ, համբերութեամբ, լաւատեսութեամբ յաղթահարեցի այս դժուար, անմոռանալի ծանր հարուածը, և շարունակեցի հետեւիլ աւարտական ուսման աշխատանքներու, օտար վարժարանի մէջ, և դարձեալ Տիրոջ օժանդակութեամբ, յաջողեցայ պատուաբեր արդիւնք ձեռք ձգել և Հայկաի երկրաչափական համալսարանին մէջ աթոռս ապահովել և վարժարանին պատուաբեր վարկ հրամցնել:

Միաժամանակ, հաւատարմութեամբ, յարատեւ ջանքով, վճռակամութեամբ և անսակարկ նուիրումով ջանացի առաւելագոյն չափով նպաստել Հ.Մ.Ը.Մ.Ի-ին՝ իմ սիրած միութեանս և դրական մասնակցութիւնս բերել անոր պատմական, պանծալի փառաւոր յաղթանակներուն:

ձեմարանի աշակերտութեանս միջնակարգի տարիներու յուշերս վերակենդանացան, և ես յիշեցի մեր ապրած այն դառն պահերը, երբ Կիրակի օրերը դաշտէն դպրոց կը վերադառնայինք պարտուած և յուզուած: Անհամբեր կը սպասէի այն ժամը, «Վասպուրական»ի խումբին դէմ ճակատելու ճակատագրական պահը, որպէսզի յաջողիմ եղբայրներուս հետ ներդաշնակ խաղարկութեամբ, փառաւոր յաղթանակ արձանագրել և փոթորկած սիրտս հանգստացնել:

Այդ օրերուն Հայկաի ֆետերասիոնի անարդար, ծանրակշիռ մէկ պատիժին հետեւանքով, Հ.Մ.Ը.Մ.Ի խումբը դատապարտուած էր Բ. դասակարգի վերջին դիրքին վրայ գտնուելու, որովհետեւ գրկուած էր ակումբներու նոր դասաւորումի մրցումներուն մասնակցելու իրաւունքէն: Ահլի կողքին, իր տեղը գրաւած էր «Վասպուրական»ի խումբը:

Հ.Մ.Ը.Մ.Ի-«Վասպուրական» մրցումը պիտի որոշէր, թէ Հ.Մ.Ը.Մ.Ի կազմը պիտի յաջողէ՞ր «Վասպուրական»ը հեռացընել մուծթագ դասակարգէն և Ահլի կողքին գրաւել իրեն արժանավայել դիրքը:

Հասաւ քննութեան ժամը: Բոլորը անխտիր լուրջ մտահոգութեան մատնուած էին: Ճիշդ է, որ ես համոզուած էի, թէ ոեւէ մարզիկ պէտք չէ իր հակառակորդ խումբը արհամարհէ, անտեսէ, որքան ալ տկար ըլլայ ան, սակայն ես այդ մրցումէն առաջ նախազգացում մը ունէի և ինքնավստահ էի, որ հերոս եղբայրներուս հետ կարելոր անակնկալ մը պիտի ներկայացը-

ներք Ն.Մ.Լ.Մ-ի համայն ընտանիքին եւ ֆուլթայոլի սիրահարներուն:

Խուճմբի անգուզական եղբայրներու հետ դաշտ ներկայացայ հանդարտ, պաղարիւն եւ լաւատես: Այդ օր բացառիկ ճիգ թափեցի դաշտին մէջ. կայուն վիճակ չունէի, միշտ շարժումի մէջ էի: Մրցումին կարեւորութիւնը նկատի առած, բոլորս լուրջ աշխատանքի ձեռնարկեցինք:

Եւ վերջապէս հասաւ փրկութեան ժամը: Մրցումին 10-րդ վայրկեանին, եղբ. Գօգօ Քիլէճեանի գեղեցիկ մէկ փոխանցումէն օգտուելով, գնդակը ամենայն ուժգնութեամբ եւ ճշգրտութեամբ հարուածեցի դէպի «Վասպուրական»ի բերդը, յաջողեցայ ցնցել բերդն ու բերդապահ Սարգիսը եւ նշանակել Հ.Մ.Լ.Մ-ի առաջին կողմը:

Դաշտը փոթորկեցաւ, բոլորս գիրար ողջագուրեցինք, մեր անսահման ուրախութիւնը յայտնեցինք եւ համակիրներու ջերմ ծափահարութեան ու գնահատանքին արժանացանք:

Այս կողմն ետք, «Վասպուրական»ի խումբին մէջ անորոշութիւն մը տիրեց: Անոնք ի գուր փորձեցին կացութիւնը փոխել: Մենք կազմակերպուած, տպաւորիչ ու ներդաշնակ մեր յարձակումները շարունակեցինք տասնապատկուած կերպով, աքցանի մէջ առնելով հակառակորդին բերդը, տեղատարափ կարկուտի նման հարուածեցինք գայն եւ յաջողեցանք մրցումի աւարտէն 10 վայրկեան առաջ արդիւնքը բարձրացնել 4-0-ի:

Դաշտը բռնկեցաւ Հ.Մ.Լ.Մ-ի համակիրներուն ազգային երգերով ու բացազանչութիւններով: Այս խրախուսիչ, քաջալերիչ եւ գօտեպնդիչ ազգային երգերու կշռոյթին հետեւելով, մեր յաղթական երթը շարունակեցինք մինչեւ մրցումին աւարտը եւ Աստուած ինձի վիճակեց «փակման խօսք»ի ազնիւ պարտականութիւնը կատարել եւ հանդարտութեամբ խաղի բերելէ ետք բերդապահ՝ վարպետ Սարգիսը, գնդակը գետեղել բերդէն ներս: Բոլորիս ուրախութիւնը տասնապատկուեցաւ, մանաւանդ իմ խանդավառութիւնս, որովհետեւ Աստուած բոլորիս երազը իրականացուց, խնդրանքս-արօթքս լսեց եւ բորբոքած հոգիս բուժեց եւ հանգստացուց:

Անհաւատալի բայց իրաւ, վերջնական արդիւնք՝ 5-0 ի նպաստ Հ.Մ.Լ.Մ-ի ախոյեան խումբին:

Հ.Մ.Լ.Մ. այս փայլուն յաղթանակով եկաւ հաստատելու, որ ինք շուտով կրնայ իր ճիշդ տեղը ապահովել Սուրբոյ մումթագ դասակարգի խումբերու շարքին:

Փառք ու պատիւ Հ.Մ.Լ.Մ-ին, այս մեծ միութեան, որ անկուռ կամբով ու հաւատքով, անսակարկ ծառայութեամբ ու բազում գոհողութիւններով շարունակեց իր օրհնաբեր մարաթոնեան երթը, գողգոթայի վերելքը եւ յաջողեցաւ բոլորին դրական գործակցութեան եւ բարձր գիտակցութեան շնորհիւ, նոյն տարի, 1964-1965 տարեշրջանին իրագործել բացառիկ, պատմական, փառաւոր իրագործումը, տիրանալով Սուրբոյ ֆուլթայոլի մումթագ դասակարգի առաջին ախոյեանութեան բաժակին եւ ար-

ժանափայլ կերպով բազմիւ ախոյեանութեան գահին վրայ:

Բիւր յարգանք, սէր եւ երախտագիտութիւն ֆուլթայոլի հերոս եղբայրներուս, աւագ մարզիչ եղբ. Աբրահամ Աւրնեանին, յանձնախումբի եւ յարգարժան վարչական եղբայրներուս, մանաւանդ շատ սիրելի, գովելի եւ գնահատելի մեր համակիրներուն, նաեւ Հ.Մ.Լ.Մ-ական բոլոր եղբայրներուս ու քոյրերուս, անխտիր, որոնց գոհողութեան, հաւատարմութեան, կուռ հաւատքին եւ բացարձակ գործակցութեան շնորհիւ, բոլորս հաւաքաբար, միասնական ջանքերով յաջողեցանք հասնիլ այս օրհնաբեր, պանծալի ու պատուաբեր պատմական նուաճումին, եւ ոսկի տառերով առաւել գեղեցկացուցինք, ճոխացուցինք եւ զարդարեցինք Հ.Մ.Լ.Մ-ի շքեղ պատմութեան հարուստ էջերը:

Յառաջ անսասան, յառաջ անվեհեր, դէպի նորանոր յաղթանակներ:

Հ.Մ.Լ.Մ-Ի ՀԱԼԷՊԻ ՖՈՒԹՊՈՒԼԻ ՓԱՌԱՒՈՐ ԱՆՑԵԱԼԷՆ (1962-1966) ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ


Այդ տարիներուն, Հ.Մ.Լ.Մ-ի Հայկ պի ֆուլթայոլի խումբը միջազգային պատմական երկու հանդիպում ունեցաւ Իրաքի ոստիկաններու խառն խումբին դէմ, Հայկ պի մէջ, 4 եւ 7 Նոյեմբեր 1962-ին: Իրաքեան խումբին մաս կը կազմէին ազգային խումբէն եթէ մարզիկներ:

Առաջին մրցումին, Կիրակի, 4 Նոյեմբեր 1962-ին, իրաւարարի ազդանշանէն ետք, Հ.Մ.Լ.Մ-ի խումբը կ'անցնի յարձակողականի եւ մրցումին 4-րդ վայրկեանին, օգտուելով իրեն շնորհուած անկիւնային հարուածէն, եղբ. Գէորգ Աւրնեան կը յաջողի նշանակել մրցումին առաջին կողմ, անակնկալի մատնելով բերդապահն ու իրաքեան խումբը:

Այս կողմն ետք իրաքից կը դառնան ջղազրգիւ եւ կը կորսնցնեն իրենց հաւասարակշռութիւնը: Ճիշդ է, որ առաջին վայրկեաններուն քանի մը առիթ կը ներկայանայ իրաքիներուն, սակայն Հ.Մ.Լ.Մ-ի բերդապահ եղբ. Անդրանիկ Սիւլիւքճեանը իր պաղարիւնութեամբ եւ ուշիմութեամբ կը յաջողի զսպել վտանգաւոր գնդակներ: Եղբ. Գէորգ Կրպոյեան (Քասսապ), Հ.Մ.Լ.Մ-ի նախկին խաղացող եւ ազգային խումբի խմբապետ, որ եկած էր պաշտպանողական գիծը զօրացնելու եւ միութեանական իր պարտականութիւնը կատարելու, կը յաջողի ինչպէս միշտ, իր դերը եւ պարտականութիւնը խելացի, բարձր գիտակցութեամբ եւ վարպետութեամբ կատարել: Հ.Մ.Լ.Մ-ի խումբը իր ներդաշնակ խաղարկութեամբ եւ վարպետութեամբ կը յաջողի 1-0 արդիւնքը պահել մինչեւ կիսախաղի աւարտը:

Բ. կիսախաղին իրաքից կը պայքարին նախ հաւասարելու, ապա յաղթելու վճռակամութեամբ: Իրենց խաղացողները՝ թիւ 3, 6 եւ 9 (Ժիլպէրթ, Էտիկ եւ Սապրի) շատ կը փորձեն մրցումին պատկերը փոխել, բայց չեն յաջողիր, շնորհիւ Հ.Մ.Լ.Մ-ի մարզիկներու մնայուն արթնութեան, յարատեւ ջանքերուն եւ գոր-

ծակցութեան: Հ.Մ.Լ.Մ-ի տըղաքը իրենց կազմակերպուած յարձակումները կը շարունակեն եւ անդադար կը վտանգեն հակառակորդ խումբին բերդը, եւ կը յաջողին կեդրոնի յառաջապահ Գօգօ Քիլէճեանի շնորհիւ, խաղի բերելէ ետք երկու խաղացող, վարպետօրէն նշանակել հիանալի կոլ մը, արդիւնքը բարձրացնելով 2-0-ի:



Իրաքեան խումբի բերդապահին երկու գեղեցիկ ոստումները:

Վերջին տասը վայրկեանին, իրաքից շատ ճիգ կը թափեն մրցումին պատկերը փոխելու համար, սակայն Գէորգ Կրպոյեան, Սահակ եւ մանաւանդ բերդապահ Անդրանիկ կը հեռացնեն բոլոր վտանգները: Ի վերջոյ իրաքեան խումբը բարձր մակարդակի խաղ ցուցադրելէ ետք, կը յաջողի մրցումի աւարտէն վայրկեաններ առաջ նշանակել իր միակ կողմ: Իրաւարարին սուլիչը պատրաստ էր յայտարարելու մրցումին վախճանը:

Հ.Մ.Լ.Մ. 2-1 արդիւնքով կը յաջողի փայլուն յաղթանակ մը արձանագրել իրաքեան հօգի խումբին դէմ, շնորհիւ յարատեւ ջանքերուն ու պայքարին: Հիւրերը կը պարտուին ո՛չ թէ խաղալ չգիտնալու, այլ իրենց քիչ մը ջղազրգիւ վիճակին պատճառով:

Վարձքը կատար Հ.Մ.Լ.Մ-ի հերոս եղբայրներուս, որոնք մրցումին ամբողջ տեւողութեան յարատեւ պայքարելով կը յաջողին արձանագրել պատմական այս պանծալի եւ անմոռանալի արդիւնքը:

Իրաքեան խումբին մաս կազմող միջազգային եթէ խաղացողներն էին.- Համիտ Ֆաուզի, Ժապպար Մուհամմատ, Ալպէրթ Սամուէլ, Ալպրէ Քազէմ, Ժամալ Թատրա, Արմիկ Սահակեան եւ Շաքէր Իսմայիլ:

ՓՈՒ ՎՐԷԺԻ ՄՐՑՈՒՄԸ

Հ.Մ.Լ.Մ-ի եւ Իրաքի ոստիկաններու փոխ վրէժի երկրորդ մրցումը կ'ըլլայ մարզական վայելքի ցուցադրութիւն մը, եթէ նկատի չունենանք վերջին վայրկեանի դէպքը:

Այս երկրորդ մրցումը տեղի կ'ունենայ Չորեքշաբթի, 7 Նոյեմբեր 1962-ին, դարձեալ Հայկ պի քաղաքապետարանի դաշտին վրայ, հովանաւորութեամբ կրթական տնօրէն Հիլալ Զէյնէտտինի եւ ներկայութեամբ Իրաքի հիւպատոսին ու բարձրաստիճան անձնաւորութիւններու: Խաղը կը ղեկավարէ միջազգային իրաւարար Ռաշիտ Տաշշան:

Իրաքից դաշտ կը ներկայանան առաջին մրցումին վրէժը լուծելու նպատակով: Սակայն այս անգամ կ'ըլլան աւելի անկազմակերպ: Հ.Մ.Լ.Մ-ի տղաքը դարձեալ խմբային ներդաշնակ գեղեցիկ խաղ կը ցուցադրեն եւ մարզադաշտի հասարակութեան տպաւորիչ ու բարձր մակարդակի պատկեր մը կը հրամցնեն՝ արժանանալով ներկաներու ջերմ ծափահարութիւններուն եւ գնահատանքին: Եղբայրներ Սահակ, Նեկրօ,

Գէորգ, Գօգօ, ինչպէս նաեւ Հ.Մ.Լ.Մ-ի խումբը զօրացնող Ահլի միջազգային երկու մարզիկները՝ Եահիա Հաթ-ժար եւ Ուահլ Աքքատ կը ցուցադրեն սքանչելի խաղ եւ Հ.Մ.Լ.Մ-ի աննման խումբը Հայկ պի մարզասէր հասարակութեան կը հրամցնէ երկար ժամանակէ ի վեր սպասուած շքեղ խաղը: Փոխանցումները կ'ըլլան գեղեցիկ եւ միջնապահները միշտ հաղորդակցուած եւ յետսպահ գիծերուն հետ: Բոլորն ալ անխտիր կը գտնուին իրենց բացառիկ օրերուն մէջ:


Ա. կիսախաղը վերջ կը գտնէ 0-0 արդիւնքով: Հակառակորդ խումբը Բ. կիսախաղին 8-րդ վայրկեանին կը յաջողի նշանակել առաջին կողմ: Սակայն այս կողմն ետք, Հ.Մ.Լ.Մ-ի յառաջապահ գիծի խաղացողները գեղեցիկ փոխանցումներ կատարելէ ետք, գնդակը կը հասնեն հակառակորդին բերդը, ուր եղբ. Գէորգ Աւրնեան մեծ վարպետութեամբ կը յաջողի նշանակել հաւասարութեան կողմ: Ու մինչ մրցումը հաւասար արդիւնքով կ'ընթանայ, կը պատահի անսպասելին. Իրաքի յետսպահ խաղացողը կոշտ կը վարուի Հ.Մ.Լ.Մ-ի խաղացողին հետ, զինք գետին տապալելով հակառակորդի մեծ քառակուսիէն ներս: Իրաւարարին սուլիչը կու գայ յայտարարելու փենայթի, ի նպաստ Հ.Մ.Լ.Մ-ին: Իրաքից բուռն կերպով կը բողբոքեն, սակայն իրաւարարը կը մնայ անդրդուելի: Անմիջապէս Իրաքի խումբը դաշտէն կը հեռանայ: Ըստ օրէնքի, իրաւարարը պայմանաժամ կու տայ իրաքեան խումբին դաշտ ներկայանալու եւ մրցումը շարունակելու, սակայն խաղացողները կը մերժեն դաշտ վերադառնալ, եւ այսպէս իրաւարարին սուլիչը կու գայ վերջ տալու մրցումին՝ աւարտէն 18 վայրկեան առաջ:

Փառք ու պատիւ Հ.Մ.Լ.Մ-ի հաւատաւոր եղբայրներուս եւ բիւր սէր, յարգանք ու բարձր գնահատանք այս պատմական յաջողութեան համար:

Առաջին մրցումին Հ.Մ.Լ.Մ-ի կազմին խաղացողներուն անունները.- Անդրանիկ Սիւլիւքճեան, Սարգիս Ահարոնեան, Գէորգ Կրպոյեան (Քասսապ), Սահակ Եղոյեան, ապա Գաբրիէլ Պէրպէրեան, Սուրէն Երէցեան, Սարգիս Քէօշկերեան (Նեկրօ), Կիրակոս Քիլէճեան, ապա Սարգիս Քոզաքճեան (Աբօշ), Անդրանիկ Մալեան, Գրիգոր Սեւտալեան, Գօգօ Քիլէճեան եւ Գէորգ Աւրնեան:

Երկրորդ մրցումին Հ.Մ.Լ.Մ-ի կազմին խաղացողներուն անունները.- Անդրանիկ Սիւլիւքճեան, Սահակ Եղոյեան, Սարգիս Ահարոնեան, Սուրէն Երէցեան, Ուահլ Աքքատ, Սարգիս Քէօշկերեան (Նեկրօ), Կիրակոս Քիլէճեան, Եահիա Հաթժար, Գօգօ Քիլէճեան, Գրիգոր Սեւտալեան եւ Գէորգ Աւրնեան:

(Շար. 5)



Հ.Մ.Ը.Մ.Ի ՀԱՐԱԲԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԶԱՆԻ ՆԱԲԱՍԱՐԴԵԱՆ 25-ՐԴ ԽԱՂԵՐԸ

Թղթակից ՄոնթեՎիՏո

13-16 Հոկտեմբեր 2023-ին ՄոնթեՎիտեոյի երկիրներ լուսաւորուեցաւ, ու Արցախը ներկայ գտնուեցաւ «Վուամեան» ակումբին մէջ:

Մարզական խաղերը միութենական կարեւոր գործունէութիւններէն մէկը ըլլալով, կազմակերպուեցան Նաւասարդեան 25-րդ խաղերը, որոնք մար-

զական առողջ մթնոլորտի մէջ, ամէն տարի կը համախմբեն փոքրիկներ ու երիտասարդներ:

Արդարեւ, աւելի քան 500 հոգի վայելցին Նաւասարդեան խաղերու այս տարւան համախմբ մթնոլորտը: Չորս օր տիրեցին Հ.Մ.Ը.Մ.ի ընկերային ու համերաշխ ոգին, ինչպէս նաեւ՝ հայրենասիրութեան, պատկանելիութեան եւ պաշարի զգացումները:

«Վուամեան» ակումբի ներկայացուցիչները սրտբաց ընդունեցին Հ.Մ.Ը.Մ.ի

Պուէնոս Այրէսի եւ Գորտոպայի, ու մասնաւորապէս հրաւիրուած Պուէնոս Այրէսի Խրիմեան Վարժարանի եւ Չիլիի հայ համայնքի պատուիրակութիւնները:

Մարզախաղերը՝ վոլիպոլը, փինկփոնկը, հէնտպոլը, Փուլպոլը, թենիսը եւ զեղասահքը առիթներ հանդիսացան, որպէսզի ամէնէն փոքրիկներն ու երիտասարդները մօտենան իրարու եւ «քոյր-եղբայր» յարաբերութիւնները աւելի ամրապնդուին:

Այս տարուան միջոցառումը բացառիկ էր, որովհետեւ կը զուգարկէր Նաւասարդեան խաղերու 25-ամեակին եւ Հարաւային Ամերիկայի Շրջանի 35-ամեակին: Սակայն, Արցախի ներկայ կացութիւնն ու թշնամի Ազրպէյճանի կողմէ բռնի տեղահանուած մեր հայրենակիցներուն վիճակը միշտ ներկայ գտնուեցան խաղերու ընթացքին: Ներկայ էր նաեւ պաշարի եւ պահանջատիրութեան, մեր ժողովուրդի արդար իրաւունքներու վերատիրացման ոգին, ու «Կամաւոր բանակ»ի հրամայականը, որպէսզի ամէնուրեք լսելի դառնայ մեր ձայնը:



Նաւասարդեան խաղերու ընթացքին տեղի ունեցաւ ժողովրդային ցոյց մը՝ ՄոնթեՎիտեոյի «Գիպոն» հանրային պարտէզին մէջ, 300 մարզիկներու ներկայութեամբ, ուր առկայ էր արդարութեան եւ աջակցութեան պահանջը Արցախի հայութեան: Կազմակերպուած էին զանազան նիւթերով դաստիարակչական հանդիպումներ: Տեղի ունեցաւ ընթրիք մը, որմէ զոյսացած հասոյթը Հայ Օգնութեան Միութեան ճամբով տրամադրուեցաւ Արցախի հայութեան: Այս նպատակով պատրաստուեցան Արցախի դրօշին նշանակով շապիկներ, որոնց վաճառքին հասոյթը եւս յատկացուեցաւ նոյն նպատակին:

Այս առիթով մեր խորին շնորհակալութիւնը կը յայտնենք բոլոր մասնակիցներուն՝ Գորտոպայի, Պուէնոս Այրէսի, Չիլիի, Խրիմեանի եւ մասնաւորաբար ՄոնթեՎիտեոյի պատուիրակութիւններուն: Ու նաեւ կողք լինելը ջանք վառ պահելու մինչեւ Նաւասարդեան 28-րդ խաղերը, որոնք պիտի կատարուին Գորտոպայի մէջ, Հոկտեմբեր 2024-ին, բարձր պահելով մեր ոգին ու մեր պատկանելիութիւնը՝ հանդէպ մեր ինքնութեան:



Հ.Մ.Ը.Մ.Ի ԱԲՍՏՐԱԼԻՈՅ ՆԱԲԱՍԱՐԴԵԱՆ 53-ՐԴ ՄԱՐԶԱԽԱԳԵՐԸ ՊՄԱԿՈՒԵՅԱՆ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹԵԱՄԲ

Թղթակից ՄԻՏՆԻ

Կազմակերպված մեծ Հ.Մ.Ը.Մ.ի Աստորալիոյ Շրջանային Վարչութեան, 22-27 Դեկտեմբեր 2023-ին, Մելբուռնի մէջ տեղի ունեցան Հ.Մ.Ը.Մ.ի Աստորալիոյ Նաւասարդեան 53-րդ մարզախաղերը, մասնակցութեամբ շրջանի չորս մասնաճիւղերու աւելի քան 600 մարզիկ-մարզիկուհիներու:

Մարզախաղերը ընթացան մեծ խանդավառութեամբ եւ մարզական բարձր ոգիով: Մարզիկները ներկայացուցին իրենց լաւագոյնը՝ փայլուն էջ մը աւելցրելով շրջանի մարզական պատմութեան մէջ:

Մարզախաղերու պաշտօնական բացումը կատարուեցաւ Կիրակի, 24 Դեկտեմբեր 2023-ի կէսօրէ ետք ժամը 3-ին: Բացման հանդիսաւոր տողանցքը

առաջնորդեցին Հ.Մ.Ը.Մ.ի Աստորալիոյ շեփորախումբը եւ դրօշակաիրները: Հետեւեցան «Անդրանիկ», «Արաքս», «Նաւասարդ» եւ «Արարատ» մասնաճիւղերու մարզիկները:

Մարզիկներու մարզադաշտ մուտքէն եւ իրենց տեղերու գրաւումէն ետք, հնչեցին Աստորալիոյ, Հայաստանի, Արցախի եւ Հ.Մ.Ը.Մ.ի քայլերգները: Ապա, Հ.Մ.Ը.Մ.ական չորս մարզիկներ, իւրաքանչիւրը մասնաճիւղէ մը, կատարեցին մարզիկին երգումը:

Սուք առաւ Հ.Մ.Ը.Մ.ի Աստորալիոյ Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Բաֆֆի Նաճարեան: Եղբայրը նշեց, որ երբ բացումը կը կատարենք



Նաւասարդեան 53-րդ մարզախաղերուն, Հ.Մ.Ը.Մ.ի անկուն ոգին կը տօնենք աւելուարժան կեանքին մէջ: Հ.Մ.Ը.Մ.ը մեր միասնութեան վկայութիւնն է՝ պահպանելով մեր հայկական ժառանգութիւնը եւ ամուր կապեր հաստատելով համայնքի անհատներուն միջեւ:

Շարունակելով, եղբ. Նաճարեան յայտնեց, որ «Աստորալիոյ Վարչութեան սրտին մէջ, Հ.Մ.Ը.Մ.ը հիմնական կազմակերպութիւն մըն է: այն ազատարար պարանն է, որ մեզ կը կապէ մեր ար-

մատներուն, ինչպէս նաեւ կողմնացոյցն է մեր երիտասարդներուն՝ զիրենք ուղիղ ճամբու մղելու, դրսեւորելով մարդկային եւ ազգային բարձր արժէքներ: Նաւասարդեան մարզախաղերու ոգին ներշնչուելով, եկէք ցուցաբերենք մեր միասնութեան ուժը, մեր ժառանգութեան հարստութիւնը եւ մեր անսասան աջակցութիւնը մշակութային ինքնութեան անբաժանելի մաս հանդիսացող Արցախին»:

Ապա, խօսքը եղբայրակերպ, եղբ. Նաճարեան մաղթեց, որ Նաւասարդեան 53-րդ մարզախաղերուն դրսեւորուած միասնութեան, մարզական եւ եղբայրական ոգին շարունակէ ոգեշնչել բոլորս՝ հայրենասիրութեան եւ համերաշ-

խութեան մեր ձգտումին մէջ»:

Շրջանային Վարչութեան ատենապետին խօսքէն ետք տեղի ունեցաւ «Արարատեան» կարգի տուչութիւն քոյր Սեւան Պազարճեանի, որ կարգին տեսական եւ գործնական բաժինները աւարտած ըլլալով՝ անցնող ամրան առիթը չէր ունեցած Հայաստան գտնուելու եւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ բանակումի փակման հանդիսութեան «Արարատեան» կարգի փողկապը եւ մետալը ստանալու: Կարգին վկայականը, փողկապն ու մետալը փոխանցեց Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Տիրան Վահրատեան: Այս առիթով, եղբ. Վահրատեան արտասանեց նաեւ Նաւասարդեան մարզախաղ-

րու մասնակիցներուն ուղղուած Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան պատգամը:

Եղբայր Վահրատեան յայտնեց, որ «Դարձեալ ժամադրուած ենք Նաւասարդեան խաղերու հետ: Դարձեալ պիտի ապրինք յիշատակելի օրեր: Պիտի ուրախանանք յաղթանակներով, պիտի խանդավառուինք մթնոլորտով եւ քանի մը օր ետք մեր տունները պիտի վերադառնանք աւելի հայացած ու աւելի Հ.Մ.Ը.Մ.ական դարձած»: Ապա, շարունակելով, եղբայրը հաստատեց. «Մեզի համար Նաւասարդեան խաղերը միայն մրցում, բաժակ եւ մետալ չեն: Մեզի համար Նաւասարդեան խաղերը եւ անոնց նման Հ.Մ.Ը.Մ.ի այլ շրջաննե-





րուն մէջ կազմակերպուող խաղերը առիթներ են քով-քովի գալու, իրարմով ուրախանալու, իրարու զօրացնելու, միասնաբար հայ մնալու եւ հայութիւնը ամուր պահելու համար»:

Եղբայր Վահրատեան իր պատգամին մէջ անդրադարձաւ նաեւ Հ.Մ.Ը.Մ-ի դաստիարակիչ դերին եւ յատկապէս ան շեշտեց, որ «Հ.Մ.Ը.Մ-ը դպրոց է: Հայրենասիրութեան դպրոց մը, որուն նմանը դժուար թէ գտնուի մեր իրականութեան մէջ: Այդ դպրոցին աշակերտներն ենք բոլորս, կրտսերագոյն մարզիկէն մինչեւ Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան երիցագոյն անդամը: Բոլորս սորվելիք ունինք Հ.Մ.Ը.Մ-էն: Հ.Մ.Ը.Մ-ի դպրոցը դասարան եւ ուսուցիչ չունի: Հ.Մ.Ը.Մ-ականներ իրենց գիտելիքները կը սորվին մարզական դաշտերու եւ սկաուտական հաւաքներու ընթացքին, խաղով, մրցումով, արշաւով եւ բանակումով: Միջոցառումն է, որ Հ.Մ.Ը.Մ-ականին կը սորվեցնէ հայրենասիրութիւն, ազգային եւ միութենա-

կան արժէքներու կապուածութիւն, բարոյական սկզբունքներու յարգում» (խօսքին ամբողջութիւնը տեսնել էջ 33): Հուսկ, սրտի խօսքով հանդէս եկաւ Խաչեր Քհնյ. Յարութիւնեան, որ նաեւ Տէրունական աղօթքով փակեց հանդիսութիւնը: Այնուհետեւ, մարզախաղերը շարունակուեցան մեծ ոգեւորութեամբ: Յաղթական մարզիկները ստացան մետալ-

ներ, իսկ խումբերը՝ բաժակներ: Մեծագոյն յաղթականը, սակայն, եղաւ Հ.Մ.Ը.Մ-ը, որ կարողացաւ հայեցի առողջ միջնորդութիւն մէջ վեց օր շարունակ մեծաթիւ պատանիներ եւ երիտասարդներ համախմբել եւ անոնց հայ ըլլալու հպարտութիւնը եւ Հ.Մ.Ը.Մ-ական ըլլալու գոհունակութիւնը տալ:



ՈՐՊԷՍՁԻ ԱՐՑԱԽԻ Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՄԵՐ ՔՈՅՐԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԱՐԵՆԱՆ ԴԱՐՁԵԱԿ ՏՈՂԱՆՑԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԷՋ

(Հ.Մ.Ը.Մ-ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ ԵՂԲ. ՏԻՐԱՆ ՎԱՀՐԱՏԵԱՆԻ ԽՕՍՔԸ, ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝ Հ.Մ.Ը.Մ-Ի ԱՒՍՏՐԱԼԻՈՅ ՆԱԽԱՍԱՐԴԵԱՆ 53-ՐԴ ՄԱՐԶԱԿԱՆԿԵՐՈՒՄ)

Դարձեալ ժամադրուած ենք Նաւասարդեան խաղերու հետ: Դարձեալ պիտի ապրինք յիշատակելի օրեր: Պիտի ուրախանանք յաղթանակներով, պիտի խանդավառուինք միջնորդութեամբ եւ քանի մը օր ետք մեր տունները պիտի վերադառնանք աւելի հայացած ու աւելի Հ.Մ.Ը.Մ-ական դարձած:



քին, խաղով, մրցումով, արշաւով եւ բանակումով: Միջնորդումն է, որ Հ.Մ.Ը.Մ-ականին կը սորվեցնէ հայրենասիրութիւն, ազգային եւ միութենական արժէքներու կապուածութիւն, բարոյական սկզբունքներու յարգում:

Մեզի համար Նաւասարդեան խաղերը միայն մրցում, բաժակ եւ մետալ չեն: Մեզի համար Նաւասարդեան խաղերը եւ անոնց նման Հ.Մ.Ը.Մ-ի այլ շրջաններուն մէջ կազմակերպուող խաղերը առիթներ են քով-քովի գալու, իրարմով ուրախանալու, իրարու զօրացնելու, միասնաբար հայ մնալու եւ հայութիւնը ամուր պահելու համար:

Հ.Մ.Ը.Մ-ի դպրոցին վերջին դասը Արցախի մասին է: Հ.Մ.Ը.Մ-ի Պատգամաւորական 13-րդ Ընդհանուր Ժողովին որոշումով, Հ.Մ.Ը.Մ-ականը այսուհետեւ իր ակումբներուն մէջ Եռագոյնի կողքին պիտի պատուէ նաեւ Արցախի դրօշը: Իր ձեռնարկներուն պիտի հնչեցնէ Արցախի քայլերգը եւ իր սրտին մէջ կրելէ ետք՝ իր մարզական թէ սկաուտական տարագին վրայ եւս պիտի կրէ Արցախի խորհրդանիշը:

Նման երիտասարդութիւն ունեցող համայնք մը կրնայ միայն լաւատես ըլլալ: Իսկ նման միութիւն ունեցող ժողովուրդ մը կրնայ միայն հպարտ ըլլալ:

Արցախը ամէնօրեայ ներկայութիւն պիտի ըլլայ Հ.Մ.Ը.Մ-ականի կեանքին մէջ: Պիտի ապրինք Արցախով: Պիտի գործենք Արցախով եւ պիտի պատրաստուինք Արցախը վերադարձնել իր հարազատ տիրոջ՝ հայութեան:

Իսկ ինչո՞ւ չհպարտանալ, երբ Հ.Մ.Ը.Մ- գիտէ համախմբել, գիտէ կրթել, դաստիարակել, գիտէ բոլորին միտքերը եւ սիրտերը ուղղել դէպի հայութիւն եւ Հայաստան:

Սիրելիներ,

Հ.Մ.Ը.Մ- կը սորվեցնէ Արարատը եւ Արագածը սիրել:

Հ.Մ.Ը.Մ-ի Աւստրալիոյ շրջանի Նաւասարդեան այս տարւան խաղերը թող նուիրուին Արցախին եւ խաղերուն արձանագրուած իւրաքանչիւր յաղթանակ թող յաղթանակ մը ըլլայ ընդդէմ մեր հաւաքական տկարութեան, թերութեան եւ նահանջին:

Հ.Մ.Ը.Մ- կը սորվեցնէ Միժեռնակաբերդը եւ Եռաբլուրը յարգել:

Արցախի համար, Արցախի սիրոյն մենք իրաւունք չունինք տկարանալու, պարտուելու: Մեր մարզական յաղթանակները պարտին պատրաստել վաղուան մեր ազգային-քաղաքական յաղթանակները, որպէսզի մօտիկ ապագային Արցախի Հ.Մ.Ը.Մ-ական մեր քոյրերն ու եղբայրները կարենան դարձեալ ստղանցել Ստեփանակերտի մէջ, հպարտ եւ ուրախ, այնպէս ինչպէս դուք այսօր կը տողանցէք այստեղ:

Հ.Մ.Ը.Մ-ը դպրոց է: Հայրենասիրութեան դպրոց մը, որուն նմանը դժուար թէ գտնուի մեր իրականութեան մէջ: Այդ դպրոցին աշակերտներն ենք բոլորս, կրտսերագոյն մարզիկէն մինչեւ Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան երիցագոյն անդամը: Բոլորս սորվելիք ունինք Հ.Մ.Ը.Մ-էն:

Այս առիթով, Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան անունով յաջողութիւն կը մաղթեմ Նաւասարդեան 53-րդ մարզախաղերու կազմակերպիչ Շրջանային Վարչութեան եւ հիւրընկալ «Արաքս» մասնաճիւղին: Յաջողութիւն նաեւ այս մարզախաղերուն մասնակից մասնաճիւղերու վարչութիւններուն, մարզական պատասխանատուներուն եւ մեր շատ սիրելի մարզիկ-մարզիկուհիներուն, որոնք մեր քայլերգին բառերով՝ իբրեւ «տորմիղ հրաթեւ» կ'ընթանան, միշտ պիտի ընթանան յառա՛ջ:

Հ.Մ.Ը.Մ- կը սորվեցնէ մեր բոլոր հերոսները յիշել եւ պատուել:

Անսասան ու անդեղեւ, դէպի յաղթանակ:



Հ.Մ.Ը.Մ.Ի ԳԱՆԱՏԱՅԻ ՀՐԶԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅՉԱԿԱՆ 47-ՐԴ ԺՈՂՈՎԸ

Թղթակից ԹՈՐՈՆԹՈ

Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի Շրջանային Ներկայացուցչական 47-րդ Ժողովը տեղի ունեցավ 20-22 Հոկտեմբեր 2023-ի շաբաթավերջին, Թորոնթոյի Հայ Կեդրոնին մէջ: Բացման ներկայ էին Թորոնթոյի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Վարդան Վրդ. Թաշճեան, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վահէ Թանաշեան, Հ.Յ.Դ. Գանատայի Կեդրոնական Կոմիտէի անդամ Սարգիս Քէօսէեան, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան անդամ Մարալ Միսիրեան, Համազգայինի Գանատայի Շրջանային Վարչութեան անդամ Թալին Գլըպոզեան եւ Հ.Յ.Դ. Գանատայի Պատանեկան Միութիւններու Ընդհանուր Վարիչ Մարմինի ներկայացուցիչ Յոլեր Մկրտիչեան: Հիւրաբար ներկայ էին նաեւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամը եւ նախկին Շրջանային Վարչութեան ատենապետներ: Ժողովին իրենց մասնակցութիւնը բերին Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի 5 մասնաճիւղերը՝ Թորոնթոյի, Մոնթրէալի, Գեմպրիքի, Լաւալի եւ Սէնթ Գաթրիքի ու Համիլթընի միաւորները:

Ներկայացուցչական ժողովին բացումը կատարուեցաւ Ուրբաթ, 20 Հոկտեմբերի երեկոյեան, Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի 2021-2023 երկամեակի ընթացակարտ Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Արպի Ղազարեանին կողմէ: Ապա, մասնակիցները մէկ վայրկեան յոսնկայս լուծեամբ յարգեցին յիշատակը մեզմէ յաւատարմութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի-ականներուն եւ հայ ազգի բոլոր նահատակներուն: Յաջորդեց դիւանի ընտրութիւնը. երկու ատենապետներ՝ եղբայրներ Սամսոն Քահաբեան եւ Վահան Զայիքեան, երկու ատենադպիրներ՝ եղբ. Բաճիկ Թաշճեան եւ քոյր Շողիկ Ազարիկեան: Խօսք առաւ Վարդան Վրդ. Թաշճեան, որ բարի գալուստ յայտնեց

Հ.Մ.Ը.Մ.Ի-ականներուն եւ հեզասահ ընթացք մաղթեց ժողովին:

Ներկայացուցչական Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի Շրջանային Վարչութեան երկամեայ գործունէութեան նիւթաբարոյական տեղեկագիրները, ինչպէս նաեւ Գանատայի Շրջանային Խորհուրդին եւ մարզական յանձնախումբին տեղեկագիրները: Եղան լուսաբանական հարցումներ, կատարուեցաւ ըստ էութեան համապարփակ քննարկում եւ համապատասխան գնահատական: Երեք օրուան ընթացքին քննարկուեցան սկստական, մարզական եւ կազմակերպչական նիւթեր ու մտահոգութիւններ: Կատարուեցան բարեխառն առաջարկներ, որոնց լոյսին տակ որդեգրուեցան բանաձեւեր: Ժողովը յատուկ կերպով անդրադարձաւ Արցախի հայութեան եւ մանաւանդ Արցախէն տեղահանուած Հ.Մ.Ը.Մ.Ի-ականներու իրավիճակին եւ անոնց ապրած ծանր պայմաններուն, որոնք կը ներկայացնեն մեր օրերու մեծագոյն մտահոգութիւնը եւ գլխաւոր առաջնահերթութիւնը: Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի մասնաճիւղերէն եւ ժողովի մասնակիցներէն գումար մը հանգանակուեցաւ ի նպաստ՝ «Հ.Մ.Ը.Մ.Ի Արցախ հիմնադրամ»ին:

Ներկայացուցչական ժողովը իր աշխատանքներուն աւարտին ընտրեց 2023-2025 տարեշրջանի Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի Շրջանային Վարչութեան նոր կազմը, հետեւեալ պատկերով. եղբայրներ Մանուէլ Քէօսէեան, Ասատուր Երեմեան, Լեւոն Իսկէնտէրեան, Անդօ Պոյաճեան, Յարութ Պետրոսեան, Սամսոն Քահաբեան եւ Վահէ Թաշճեան:

Ժողովը աւարտեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան, Կեդրոնական Կոմիտէի, հիւրերու եւ մասնակիցներու սրտի խօսքերով: Բոլորն ալ շնորհակալութեամբ ընթացակարտ եւ նորընտիր Շրջանային Վարչութիւններու անդամները:

Փակումը կատարուեցաւ Կիրակի, 22 Հոկտեմբերի յետմիջօրէին, «Յառաջ նահատակ» քայլերգով:



Հ.Մ.Ը.Մ.Ի ԳԱՆԱՏԱՅԻ ՀՐԶԱՆԻ ՄԻԶ-ՄԱՍՆԱԾԻՂԱՅԻՆ 50-ՐԴ ՄԱՐԶԱԽԱՂԵՐԸ

Շողիկ Ազարիկեան ՍՈՆԹՐԵԱԼ

Վերջապէս հասաւ պահը, երբ Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի շրջանի մարզիկները անգամ մը եւս պիտի բոլորուէին միասեղ ու միասնաբար քաղցր յիշատակներ պիտի հիւսէին իրարու հետ: Բոլորին ուրախութիւնն ու խանդավառութիւնը անբացատրելի էր: Երէջ թէ կրտսեր որքան երկար ժամանակ սպասած էին այս օրը տեսնելու եւ ապրելու համար:

Եւ այսպէս, 24, 25 եւ 26 Նոյեմբեր 2023-ին տեղի ունեցան Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի շրջանի 50-րդ մարզախաղերը, հովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի Շրջանային Վարչութեան, կազմակերպութեամբ եւ հիւրընկալութեամբ Մոնթրէալի Հ.Մ.Ը.Մ.-«Կամք» մասնաճիւղի վարչութեան:

Չորս երկար տարիներ սպասելէ ետք, մարզախաղերուն իրենց մասնակցութիւնը բերին Հ.Մ.Ը.Մ.Ի Թորոնթոյի, Գէմպրիքի, Համիլթընի, Սէնթ Գաթրիքի, Վանգուվըրի, Լաւալի եւ Մոնթրէալի, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգներէն՝ Մերիմաք հովիտի, Շիքակոյի, Նիւ Եորքի, Նիւ Ճըրզիի, Պոսթըրի եւ Լոս Անճըլըսի մարզական խումբերը: Կիրարկուեցան Փոլիպոլ, պասքեթպոլ, վոլիպոլ, փինկ-փոնկ եւ ճատրակ, մասնակցութեամբ 60 խումբերու եւ աւելի քան 400 մարզիկներու:

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ Առաջին օրը մրցաշարքերը տեղի ունեցան Ս. Յակոբ Ազգ. վարժարանի «Հաճէթեան» մարզարանին եւ Մոնթրէալի Հայ Կեդրոնի Հ.Մ.Ը.Մ.-«Կամք»ի «Հայկ Մարզարեան» մարզարանին մէջ: Կատարուեցան պասքեթպոլի, վոլիպոլի եւ ճատրակի մրցումներ, որոնք տեւեցին մինչեւ ուշ գիշեր:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ. ՊԱՇՏՏՈՆԱԿԱՆ ԲԱՅՈՒՄԸ Յաջորդ օր, Շաբաթ, 25 Նոյեմբերին, մարզախաղերու մասնակիցները ուղղուեցան Ռոզմեր շրջանի մարզահամալիրը, ուր տեղի ունեցաւ մարզախաղերուն պաշտօնական բացումը, ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոս Լեւոն ԱՖէեանի եւ տիկնոջ Աննա ԱՖէեանի, Քէպլէի նահանգային երեսփոխաններ՝ Սոնա Լախոյեան-Օլիվիերի եւ Անտրէ Մորիսի, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան Գանատայի ներկայացուցիչ քոյր Լիոնի Սարմազեանի, Ahuntsic-Cartierville-ի քաղաքապետ էմիլի Թիւրիլի, Լաւալի քաղաքապետական խորհուրդի անդամ Սեդա Թօփուզեանի, Մոնթրէալի քաղաքապետական խորհուրդի անդամ Վանա Նազարեանի, Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի Շրջանային





Վարչութեան անդամներու, Հ.Յ.Դ. Գանատայի Կեդրոնական Կոմիտէի անդամներ Հրակ Տարագճեանի եւ Սեւակ Խօջեանի, Հ.Մ.Ը.Մ-ի Մոնթրէալի վարչութեան անդամներու, ծնողներու եւ մեծ թիւով համակիրներու:

Օրուան բեմավարները՝ եղբ. Բաֆֆի Դաւիթեան եւ քոյր Թառա Էկոյեան հայերէնով եւ Ֆրանսերէնով բարի գալուստ մաղթեցին բոլորին: Եղբ. Դաւիթեան իր խօսքին մէջ ըսաւ. «Այսօր կը նշենք Հ.Մ.Ը.Մ-ի 105-ամեակը եւ Հ.Մ.Ը.Մ-«Կամք» մասնաճիւղի հիմնադրութեան 65-ամեակը: Անհամբեր կը սպասէինք այս օրուան, որպէսզի միասնաբար կարենանք հաճելի շաբաթավերջ մը անցընել»:

Ապա, հնչեց Արցախի քայլերգը, որմէ ետք ելոյթ ունեցաւ Յակոբ Թէփիրճեան, մեկնաբանելով «Տուն իմ հայրենի» երգը:

Յաջորդաբար տողանցեցին Արեւելեան Մ. նահանգներէն՝ Պոսթրնի, Շիբակոյի, Նիւ Ճըրզիի, Նիւ Եորքի եւ Մերիմաք հովիտի մասնաճիւղերուն մարզիկները, Արեւմտեան Մ. նահանգներէն՝ Լոս Անճըլըսի «Մասիս» մասնաճիւղի մարզիկները, Գանատայէն՝ Վանգուվը-

րի, Լաւալի, Սէն Գաթրինայի, Համիլթընի, Գէմպրիճի, Թորոնթոյի եւ Մոնթրէալի մասնաճիւղերուն մարզիկները, նաեւ Մոնթրէալի սկաուտներն ու շեփորախումբը: Ապա, եղբ. Սեւակ Աբանեան մեկնաբանեց Մ. Նահանգներու, Գանատայի եւ Հայաստանի քայլերգները:

Խօսք առաւ Հ.Մ.Ը.Մ-«Կամք» մասնաճիւղի ատենապետ եղբ. Լէոն Արապեան: Եղբայրը շնորհակալութիւն յայտնեց Միացեալ Նահանգներէն ժամանած մարզիկներուն, որոնք խանդավառութեամբ ընդառաջեցին հրաւերին, աւելի եւս պատմական դարձնելով շրջանին

50-րդ մարզախաղերը: Ան իր խօսքը մարզիկներուն ուղղելով ըսաւ. «Միրելի մարզիկներ, այսօր ձեր տօնն է, այսօր ձեր առիթն է ցուցադրելու ձեր փայփայած մարզաձեւը եւ նուաճելու ձեր երազանքը, միշտ բարձրագոյն պատւանդանի վրայ պահելով Հ.Մ.Ը.Մ-ը: Ձեր մասնակցութեամբ արդէն բոլորը յաղթած էք»:

Խօսք առաւ Հ.Մ.Ը.Մ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Մանուէլ Քէօսէան: Իր խօսքին մէջ եղբայրը շնորհակալեց բոլորը՝ Հ.Մ.Ը.Մ-ի Գանատայի 50-րդ մարզա-



խաղերուն կազմակերպման համար եւ շնորհակալութիւն յայտնեց հիւրընկալ մասնաճիւղի վարչութեան, կազմակերպիչ յանձնախումբին եւ հիւր մասնաճիւղերուն: Եղբայրը ըսաւ. «Չորս տարի է Վեր այս մարզախաղերը տեղի չեն ունենար: Ներազգային առումով վերիվայրումներ շատ եղան՝ լիբանանահայութեան օժանդակութիւն, Սուրիոյ երկրաշարժ, Արցախեան պատերազմ ու վերջերս ալ մեծ թիւով արցախցիներու տեղահանութիւն: Այո, տագնապալի օրեր կ'ապրինք, բայց Հ.Մ.Ը.Մ-ականը չի՛ յուսալքուիր եւ չի՛ յուսահատիր, հակառակը, թեւերը կը սոթթէ եւ գործի կ'անցնի, որպէսզի հասնի իր բոլոր քոյրերուն-եղբայրներուն, հոգալու համար անոնց անմիջական պէտքերը»: Եզրափակելով իր խօսքը, եղբ. Քէօսէան ըսաւ. «Գիտեմ, բոլորը ալ անհամբեր էք սկսելու այս խաղերը եւ վստահաբար պիտի տաք ձեր լաւագոյնը, պիտի մըրցիք, բայց մէկ բան պիտի խնդրեմ ձեզմէ, կ'ուզեմ որ եռանդով, ուրախութեամբ եւ խանդավառութեամբ մասնակցիք խաղերուն եւ նոր բարեկամու-

թիւներ հաստատեք: Այսպիսով յաղթանակած կ'ըլլանք մենք»:

Հուսկ, խօսք առաւ Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան Գանատայի ներկայացուցիչ քոյր Լիոնի Սարմազեան: Քոյրը բարի գալուստ մաղթեց բոլորին եւ բարձր գնահատեց հիւրընկալ մասնաճիւղին կատարած աշխատանքները: Ապա, իր խօսքը շարունակեց ըսելով. «Հ.Մ.Ը.Մ-ական տողանցքը դիտելով, մենք պիտի խանդավառուինք մեր նոր սերունդով, որ կու գայ փաստելու, թէ մեր սիրելի միութեան երթը կը շարունակուի ու պիտի շարունակուի նորերով: Տեւաբար պիտի գան նորերը եւ մեր ժողովուրդը պիտի շարունակէ իր գաւազներն ու թոռները վստահիլ Հ.Մ.Ը.Մ-ի «կամաւոր բանակ»ին, որ իր 105-ամեայ ծառայութեամբ ու նուիրումով յարգանքի արժանի է բոլորին կողմէ»:

Քոյր Սարմազեան իր խօսքին մէջ անդրադարձաւ նաեւ Հ.Մ.Ը.Մ-ի Պատգամաւորական 13-րդ Ընդհանուր Ժողովին տրուած որոշումներուն՝ պահանջելով Արցախի Հանրապետութեան անկախութեան խորհրդանիշերը, հաստատել

տել «Հ.Մ.Ը.Մ-ի Արցախ հիմնադրամ»ը, մշակել Արցախէն բռնի տեղահանուած փոքրիկներու համար ծրագրերն ու, ամէնէն կարեւորը, Հ.Մ.Ը.Մ-ի Արցախի Մեկուսի Շրջանը՝ միութեան 111-րդ մասնաճիւղը պահել եւ գործունէութիւնը շարունակել Հայաստանի մէջ:

Խօսքերէն ետք, հրաւիրուեցան Հ.Մ.Ը.Մ-«Կամք» մասնաճիւղի մարզիկներէն քոյր Լիլիթ Ադամեանը եւ եղբ. Սարո Գազարեանը, որպէսզի արտասանեն մարզիկին պատուիրանը:

Պաշտօնական հանդիսութիւնը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով, ազգանշանը տալով պաշտօնապէս բացուած յայտարարելու Հ.Մ.Ը.Մ-ի Գանատայի շրջանի 50-րդ մարզախաղերը:

ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

Երեք օրեր մրցումները ընթացան մեծ յաջողութեամբ: Բոլորին դէմքերուն վրայ ակնյայտ էին գոհունակութիւնն ու ուրախութիւնը: Մրցակցութեան ոգին բարձր էր, միշտ հետեւելով Հ.Մ.Ը.Մ-ի նշանաբան «Բարձրացիր՝ բարձրացուր»ին: Իւրաքանչիւր մարզիկ իր լաւագոյնը կ'ուզէր տալ, նախ իբրեւ մարզիկ, իբրեւ հայ Մարզիկ եւ, ամէնէն կարեւորը, իբրեւ Հ.Մ.Ը.Մ-ական մարզիկ, իր տիպար կեցուածքով, նիստ ու կացով:

Մրցումները հասան իրենց աւարտին եւ յաղթական խումբերը ստացան մետալներ ու բաժակներ:

Մրցումներու աւարտին, բոլոր մասնակիցները բարձր տրամադրութեամբ, Հ.Մ.Ը.Մ-ական մարզիկի վայել ձեւով իրարու ցտեսութիւն ըսին, յաջորդ տարի այս անգամ Գէմպրիճի մէջ հանդիպելու յոյսով:





ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

- ՃԱՏՐԱԿ**
1. Եղբ. Անթոնի Օհաննէսեան (Մոնթրէալ)
 2. Եղբ. Վահէ Թուֆիկեան (Գէմպրի)
 3. Եղբ. Սիմոն Գըրմըզեան (Մոնթրէալ)
- ՓԻՆԿ-ՓՈՆԿ**
1. Եղբ. Յակոբ Գաբրիէլեան (Մոնթրէալ)
 2. Եղբ. Մանուէլ Աֆարեան (Լաւալ)
- ՎՈՂԻՊՈՂ ԵՐԷՑՆԵՐ**
1. Նիւ Եորթ
 2. Մերիմաք Հովիտ-Շիքակօ
- ՊԱՍԲԵԹՊՈՂ ԿՐՏՍԵՐ ՏՂԱՔ**
1. Մոնթրէալ
 2. Թորոնթօ

- ՊԱՍԲԵԹՊՈՂ ՊԱՐՄԱՆՈՒՀԻՆԵՐ**
1. Մոնթրէալ Ա.
 2. Մոնթրէալ Բ.
- ՊԱՍԲԵԹՊՈՂ ՊԱՏԱՆԻ ՏՂԱՔ**
1. Մոնթրէալ
 2. Թորոնթօ
- ՊԱՍԲԵԹՊՈՂ ԵՐԷՑ ԱՂՋԻԿՆԵՐ**
1. Մոնթրէալ
 2. Թորոնթօ
- ՊԱՍԲԵԹՊՈՂ ԵՐԷՑ ՏՂԱՔ**
1. Թորոնթօ
 2. Մերիմաք Հովիտ
- ՊԱՍԲԵԹՊՈՂ ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱՔ**
1. Մոնթրէալ Ա.
 2. Նիւ Եորթ

- ՖՈՒԹՊՈՂ ԿՐՏՍԵՐ ՏՂԱՔ**
1. Նիւ Եորթ
 2. Մոնթրէալ
- ՖՈՒԹՊՈՂ ՊԱՏԱՆԻ ՏՂԱՔ**
1. Մոնթրէալ
 2. Թորոնթօ
- ՖՈՒԹՊՈՂ ԵՐԷՑ ՏՂԱՔ**
1. Մոնթրէալ Բ.
 2. Պոսթըն
- ՖՈՒԹՊՈՂ ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱՔ**
1. Մոնթրէալ Ա.
 2. Լաւալ



Հոգեւոր հայրեր,
Քէպէթի խորհրդարանի յարգելի անդամներ,
Յարգելի քաղաքապետ Մոնթրէալի Ահունցիկ-Գարտիերվիլ շրջանի,
Յարգելի Լաւալի քաղաքապետարանի անդամ,
Յարգարժան Հ.Յ.Դ. Գանատայի Կեդրոնական Կոմիտէի անդամներ,
ՀՕՄ-ի, Համազգայինի Շրջանային Վարչութիւններու եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ,
Յարգելի հիւրեր,
Շատ սիրելի Հ.Մ.Ը.Մ.ական քոյրեր եւ եղբայրներ,
Հ.Մ.Ը.Մ-ի Գանատայի մեծ ընտանիքին համար յատուկ օր մըն է այսօր, քորոնայի պատճառով չորս տարուան ակամայ ընդհատումէ ետք, համախմբւաբար ենք տեսնելու Հ.Մ.Ը.Մ-ի Գանատայի, Արեւելեան եւ Արեւմտեան Միացեալ Նահանգներու մարզական խումբերը:

Յատուկ օր մը, որովհետեւ օրը կը զուգադիպի Գանատայի մարզախաղերու 50-ամեակին, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ-ի 105-ամեակին եւ Մոնթրէալի Հ.Մ.Ը.Մ.-«Կամք» մասնաճիւղի 65-ամեակին, որոնք իրենց իւրաքանչիւր պատմութիւնը ունին մեր միութեան կեանքին մէջ:

Յատուկ օր մը, որովհետեւ Հ.Մ.Ը.Մ.ական տողանցող շարքերը դիտելով, մենք պիտի խանդավառուինք մեր նոր սերունդով, որոնք կու գան փաստելու, թէ մեր սիրելի միութեան երթը կը շարունակուի ու պիտի շարունակուի



ՀԱՄԱԽՄԲՈՒԻՒԼ ԵՒ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՆՈՐԱՆՈՐ ՀԶՕՐ ՄԵՐՈՒՆԴՆԵՐ

(Հ.Մ.Ը.Մ-ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ ԳՈՅՐ ԼԻՈՆԻ ՍԱՐՄԱՋԵԱՆԻ ԽՕՍԲԸ՝ Հ.Մ.Ը.Մ-ի ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԻ 50-ՐԴ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ)

նորերով: Տեւաբար պիտի գան նորերը եւ մեր ժողովուրդը պիտի շարունակէ իր զաւակներն ու թոռները վստահիլ Հ.Մ.Ը.Մ-ի «կամաւոր բանակ»ին, որ իր 105-ամեայ ծառայութեամբ ու նուիրումով յարգանքի եւ գնահատանքի արժանի է բոլորին կողմէ:

Մանր օրեր կ'ապրինք իբրեւ հայութիւն:

2020-ի Արցախեան 44-օրեայ պատերազմը, նահատակները եւ յանձնուած հողերը տակաւին թարմ վէրքեր էին, որոնց վրայ եկաւ աւելնալու ծանրագոյնը՝ Արցախի ամբողջական կորուստը: Հ.Մ.Ը.Մ-ի Արցախի մեր քոյրերն ու եղբայրները 9 ամիսներու ծանր շրջափակումէ, պայքարէ եւ գոյատեւումէ ետք կորսնցուցին իրենց տունը, աշխատանքը, հարազատ հողը, կայուն կեանքը եւ միացան բռնի տեղահանուած Արցախի ժողովուրդին:

2-7 Հոկտեմբեր 2023-ին Հայաստանի մէջ գումարուած Հ.Մ.Ը.Մ-ի Պատգամաւորական 13-րդ Ընդհանուր Ժողովը կարեւորութեամբ քննեց Արցախը Հ.Մ.Ը.Մ-ի աշխատանքներուն մէջ մնալուն ներկայութիւն դարձնելու հրամայականը եւ որոշեց-

- Ա. Պահպանել Արցախի հանրապետութեան անկախութեան խորհրդանիշերը:
- Բ. Հաստատել «Հ.Մ.Ը.Մ-ի Արցախի հիմնադրամ»ը:
- Գ. Մշակել



Արցախէն բռնի տեղահանուած փոքրիկներու համար ծրագրուած: Առաւել, Հ.Մ.Ը.Մ-ի Արցախի Մեկուսի շրջանը՝ միութեան 111-րդ մասնաճիւղը, պահել եւ գործունէութիւնը շարունակել Հայաստանի մէջ:

Այսօր, երբ դէմ յանդիման կը գրտնուինք Արցախի Հանրապետութեան կորուստի իրականութեան, Հ.Մ.Ը.Մ-այս որոշումներով իր պարտքն ու պարտաւորութիւնը կը նկատէ տէր կանգնիլ ու պահպանել Արցախի Հանրապետութեան խորհրդանիշերը՝ անոնց ընդմէջէն վառ պահելու համար Արցախի վերատիրացման խորհուրդը:

Սիրելի քոյրեր եւ եղբայրներ, մեր պարտականութիւնն է համախմբուիլ Սփիւռքի մեր կեդրոններէն ներս եւ պատրաստել նորանոր հզօր սերունդներ:

Հ.Մ.Ը.Մ-ի Գանատայի 50-րդ մարզախաղերու բացման հանդիսութիւնն է այսօր: Յորեկանները առիթներ են, որպէսզի առաջին հերթին արագ ակնարկ մը նետենք մեր իրագործումներու ուղիին՝ ո՛չ միայն արձանագրուած յաղթանակներով հպարտանալու եւ պարծենալու, այլեւ՝ ինքնաճանաչման ու

ինքնաքննարկման լոյսով մեր ներկան յստակ տեսնելու եւ հաստատ քայլերով դէպի ապագայ առաջնորդուելու համար: Կը հաւատանք, որ անգամ մը եւս, նոյն դաշտին վրայ իրարու պիտի միանան խաղացող եւ հանդիսատես, կազմակերպող եւ հրաւիրեալ, ու խաղի ընդմէջէն Հ.Մ.Ը.Մ.ական մարզիկներ կարօտով ու ինքնավստահ պիտի երգեն «Յառաջ նահատակ»ը, մնալով միշտ նոյն «Բարձրացիր-բարձրացուր» նշանաբանին հաւատարիմ:

Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան անունով կ'ողջունեմ Հ.Մ.Ը.Մ-ի Գանատայի 50-րդ մարզախաղերու մասնակիցները, վարչականները եւ մարզախաղերու յաղողութեան համար իրենց առաւելագոյնը տուող միութեանական մեր բոլոր քոյրերն ու եղբայրները: Յատուկ գնահատանք եւ շնորհաւորութիւններ Մոնթրէալի Հ.Մ.Ը.Մ.-«Կամք» մասնաճիւղի վարչութեան՝ մարզախաղերու կազմակերպման եւ իրագործման համար: Յաջողող օրերուն, մեր մարզիկ-մարզիկուհիները ազնիւ եւ վեհ հոգիով պիտի մրցին զանազան մարզաձեւերու մէջ, պիտի յաղթեն ու պարտուին, սակայն բոլորը պիտի շահին Հ.Մ.Ը.Մ.ական յատուկ ոգին եւ այդ ոգիով զօրանալու մեծ ուժը:

Յառաջ, դէպի նորանոր նուաճումներ,
Յառաջ, դէպի նորանոր ամեակներ,
Յառաջ, միշտ հաւատարիմ «Բարձրացիր-բարձրացուր» նշանաբանին:



Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐԵՎՄՏԵԱՆ Մ. ՆԱՀԱՆՁՆԵՐՈՒ ՀՐԶԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒՅՈՒՅՉԱԿԱՆ 45-ՐԴ ԺՈՂՈՎԸ

Հ.Մ.Ը.Մ.ի Արևմտեան Մ. Նահանգներու Շրջանային Վարչութիւն
ԼՈՍ ԱՆՃԵԼՏՍ

Հ.Մ.Ը.Մ.ի Արևմտեան Մ. Նահանգներու Շրջանային Ներկայացուցչական 45-րդ Ժողովը տեղի ունեցաւ 11-12 Նոյեմբեր 2023-ին, Շրջանային Վարչութեան կեդրոնի «Գէորդ Անտոնեան» սրահին մէջ: Ժողովին մասնակցեցան շրջանի մասնաճիւղերէն եւ միաւորներէն 113 իրաւասու ձայնով ներկայացուցիչ քույրեր եւ եղբայրներ,

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիազօր ներկայացուցիչ եղբ. Վիգէն Աբէլեան եւ անդամ եղբ. Մհեր Դաւիթեան, ինչպէս նաեւ խորհրդակցական ձայնով 12 հրաւիրեալներ, ընդամենը՝ 128 մասնակցողներ:

Ժողովին բացումը կատարեց ընթացաւարտ Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Թիւֆէնքճեան, որ բարի գալուստի իր խօսքէն ետք, ներկաները հրաւիրեց վայրկեան մը յոտնկայա լուծեամբ յարգելու մեզմէ յաւէտ հեռացած Հ.Մ.Ը.Մ.ական քույրերու եւ եղբայրներու յիշատակը:

Ընտրուեցաւ առժամեայ դիւանը: Այնուհետեւ, Ժողովին

օրինականութիւնը հաստատելէ ետք, Ժողովը ընտրեց մնայուն դիւանը՝ ատենապետներ եղբայրներ Գարօ Պանճեան եւ Ժիրօ Թաթիկեան, ատենադպիրներ՝ եղբ. Ստեփան Պաղպուտարեան, քույրեր Կարինէ Գնտոյեան եւ Սայրի Փօլատեան:

Ժողովը մանրամասն քննութեան ենթարկեց 2021-2023 երկամեակի Շրջանային Վարչութեան գործունէութիւնը, «Գնահատելի» նկատեց կատարուած իրագործումները եւ ապագայի հաշուոյն մշակեց նոր ծրագիրներ:

Շրջանային Ներկայացուցչական 45-րդ Ժողովը լայնօրէն անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ.ի սկստութեան, մարզական կեանքին եւ երիտասարդութիւնը հետաքրքրող հարցերուն եւ համապատասխան որոշումներով քայլեր ճշդեց անոնց թափ տալու համար:

Ժողովին կողմէ միաձայնութեամբ հաստատուած բանաձեւը կեդրոնացաւ բռնի տեղահանուած Արցախի հայութեան իրավիճակին վրայ եւ հետեւելով Կեդրոնական վարչութեան որոշումին՝ որոշեց Արցախը մնայուն ներկայութիւն դարձնել շրջանի աշխատանքներուն մէջ եւ ամբողջական աջակցութիւն ցուցաբերել Արցախի մեր քույրերուն եւ եղբայրներուն:

Ժողովը ընտրեց Հ.Մ.Ը.Մ.ի Արևմտեան Մ. Նահանգներու 25-րդ Շրջանային Վարչութիւնը՝ հետեւեալ տասնմէկ անդամներով.՝ Փիէր Մանուկեան՝ ատենապետ, Բաֆֆի Վարժապետեան՝ ատենադպիր, Վիգէն Տագէսեան՝ գանձապահ, Արամ Թովմաս, Նովա Քուշերեան, Զարեհ Մովսէսեան, Փօլ Պաղպուտարեան, Յարութ Մոմճեան, Սայրի Փօլատեան, Ալիս Սիմոնեան եւ Հերի Զաքարեան:

Աւարտին, իբրեւ նախաքայլ Արցախի գաղթականներուն աջակցութեան, Ժողովը հաւաքեց կոկիկ գումար մը՝ նուիրելու «Հ.Մ.Ը.Մ.ի Արցախ հիմնադրամ»ին, որ պիտի օժանդակէ արցախցի գաղթականներու անյետաձգելի կարիքներուն: Ապա, Կեդրոնական Վարչութեան լիազօր ներկայացուցիչ եղբ. Վիգէն Աբէլեան փոխանցեց իր պատգամը եւ շնորհաւորեց նորընտիր կազմը: Ժողովը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերով:

Նորընտիր Շրջանային Վարչութիւնը իր անդրանիկ նիստը գումարեց Կիրակի, 12 Նոյեմբեր 2023-ի երեկոյեան ժամը 5-ին, Շրջանային Վարչութեան գրասենեակին մէջ, ներկայութեամբ եղբ. Վիգէն Աբէլեանին եւ Շրջանային Ներկայացուցչական 45-րդ Ժողովի դիւանին ու միաձայնութեամբ ընտրեց իր դիւանը:



ԳՆԱՀԱՏԱՆԵՔ ԵՒ ՅՈՒՇԱՆՈՒԵՐՆԵՐ՝ «ՀՐԱՇՔ»Ի ԲԱԺԱՆՍՈՒՆԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒ

Կիրակի, 3 Դեկտեմբեր 2023-ին, խանդավառութեամբ փեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Արեւմտեան Մ. Նահանգներու «Հրաշք» բաժանմունքի մարզիկներուն փարուան վերջին փորձը, ներկայութեամբ Շրջանային Վարչութեան անդամներ՝ եղբ. Փիէր Մանուկեանի (ատենապետ), եղբ. Արամ Թովմասի (մարզական ներկայացուցիչ), քոյր Սայրի Փօլատեանի («Հրաշք»ի բաժանմունքի ներկայացուցիչ), եղբ. Հէրի Զաքարեանի (խանրային կապի ներկայացուցիչ), Շրջանային Մարզական Խորհուրդէն քոյր Կասիա Մահերէճեանի, «Հրաշք» բաժանմունքի յանձնախումբին, ծնողներուն, կամաւորներուն եւ մարզիչներուն:

Աւարտին, առ ի գնահատանք ու քաջալերանք «Հրաշք»ի մարզիկներու մասնակցութեան եւ ջանասիրութեան, մարզիկները ուրախութեամբ սրտացան իրենց յուշանուէրները՝ Հ.Մ.Ը.Մ.ի նշանակով պայուսակներ եւ կողովագնացակներ:

Հ.Մ.Ը.Մ.Ի ՊՐԵՍԻՆԵՐԻ «ՄԻՓԱՆ» ՄԱՍՆԱԾԻՂԷՆ 50 ՀԱՉԱՐ ՏՈՒՄՐ՝ ԱՐՅԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՕԳՏԻՆ

Հ.Մ.Ը.Մ.ի Արեւմտեան Մ. Նահանգներու Պրոպէնքի «Միփան» մասնաճիւղը շարունակաբար օգտակար է եղել Արցախի հայութեան ք՛ նախկին փարիներին, ք՛ 44-օրեայի ընթացքում եւ դրանից յետոյ եւ ք՛ վերջին բռնի փեղահանութիւնից յետոյ:

Այդ աջակցութեան գործնական քայլերից մէկն էր կազմակերպուած նուիրահատարը Արցախի հայութեան օգտին:

6 Նոյեմբեր 2023-ին, «Միփան» մասնաճիւղի վարչութիւնը, մասնաճիւղին մէջ անցեալ ունեցող մի շարք անդամներ եւ սկստութեան բաժանմունքի խմբապետուհին եւ Միաւորի խմբապետը միասնաբար Հ.Մ.Ը.Մ.ի Պրոպէնքի «Միփան» մասնաճիւղի անունից 50 հազար



փողար յանձնեցին ՀՕՄ-ի Արեւմտեան Մ. Նահանգների Շրջանային Վարչութեան գրասենեակ, ուր ներկայ էին ՀՕՄ-ի Շրջանային Վարչութեան անդամներ:

Բոլորս միասնաբար աշխատանքի լծուեցին եւ յոյս ու հաստատութեամբ անդամներ մեր սիրելի Արցախի քոյրերին ու եղբայրներին:





Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐԵՒԵԼԵԱՆ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՀՐԶԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅՉԱԿԱՆ 46-ՐԴ ԺՈՂՈՎԸ

Հ.Մ.Ը.Մ.Ի Արեւելեան Մ. Նահանգներու 46-րդ Երջանային Ներկայացուցչական Ժողովը տեղի ունեցաւ 20-22 Հոկտեմբեր 2023-ի շաբաթավերջին, Ուաշինկթընի Մ. Խաչ եկեղեցւոյ սրահին մէջ:

Երջանային ժողովը իր տեսակին մէջ իւրայատուկ էր, նկատի ունենալով համահայկական տիրող ճնշիչ պայմանները, Արցախի կորուստը եւ հարիւր հազար անտուն հայրենակիցներու հարցը, մեր Հայրենիքին սպառնացող ներքին թէ արտաքին ահաւոր վտանգները, ըլլան անոնք մշակութային, ընկերային, դաւանական, թէ Հանրապետութեան սահմաններու, Սփիւռքի հայապահպանումի ամէնօրեայ մարտահրաւէրները:

Վերոնշեալ մթնոլորտին մէջ ժողովականները Հ.Մ.Ը.Մ.ականի վայել մօտեցումով մօտեցան ժողովի օրակարգի բոլոր կէտերուն:

Ժողովին ներկայ էին Մ. Խաչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Սարգիս Ա. ՔՏՆյ. Ազխաւուզեան, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչ քոյր Լիոնի Սարմազեան, Հ.Յ.Գ. Արեւելեան Մ. Նահանգներու Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Մարալ Աբրահամեան, ՀՕՄ-ի Արեւելեան Մ. Նահանգներու Երջանային Վարչութեան ներկայացուցիչ Լուսին Յովհաննէսեան, Համազգայինի Արեւելեան Մ. Նահանգներու Երջանային Վարչութեան ներկայացուցիչ Ալին Պաղտասարեան, Հ.Յ.Գ.ի Արեւելեան Մ. Նահանգներու Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչ Յարութ Թաշեան, ընթացակարգ Երջանային Վարչութեան ներկայացուցիչ Եղբ. Վիգէն Խաչատուրեան եւ Երջանային Վարչութեան անդամներ, Երջանային Սկաուտ. Խորհուրդի ներկայացուցիչ քոյր Լոռի Փիլիպոսեան, Երջանային մարզական յանձնախումբի ներկայացուցիչ եղբ. Արի Մինասեան, Երջանային հանրային յարաբերութեան եւ արհեստագիտական տեղեկատուութեան յանձնախումբի ներկայացուցիչ եղբ. Արամ Գալսէրեան, չորջանի եօթը մասնաճիւղերէն (Նիւ Եորք, Նիւ Ճըրզի, Շիքախօ, Ուաշինկթըն, Պոսթըն, Տիթթոյթ, Փրովիտըն) եւ մէկ միաւորէն (Մերիմաք Հովիտ) 33 լիազօր ներկայացուցիչներ եւ 9 հրաւիրեալներ:



Ժողովին պաշտօնական բացումը յայտարարեց ընթացակարգ Երջանային Վարչութեան ատենապետ եղբ. Վիգէն Խաչատուրեան: Ժողովականները նախ երգեցին Հ.Մ.Ը.Մ.ի «Յառաջ նահատակ» քայլերգը, ապա մէկ վայրկեան յոտնկայ լուծութեամբ յարգեցին յիշատակը Արցախեան գոյապայքարի նահատակներուն եւ Հ.Մ.Ը.Մ.ի ընտանիքէն յաւատարմութեամբ յարգեցին եւ եղբայրներուն: Ժողովը նախ ընտրեց առժամեայ դիւան եւ լիազօրագիրներու ստուգման յանձնա-

խումբ: Ժողովին օրինականութիւնը հաստատելէն ետք, ժողովը ընտրեց մնայուն դիւան՝ ատենապետներ եղբայրներ Արամ Գալսէրեան եւ Շանթ Ժամկոչեան, ատենադպիրներ՝ քոյր Կային Թաշեան եւ եղբ. Մկրտիչ Արսլանեան: Ժողովին օրակարգը հաստատելէ ետք ընտրուեցան բանաձեւի, քուէախոյզ, արխիւային եւ նախահաշիւի (պիւտձէի) յանձնախումբերու անդամները:

Ուղեկից միութիւններու ներկայացուցիչները փոխանցեցին իրենց ուղերձները, իսկ Կեդրոնական Կոմիտէի եւ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամները՝ պատգամները: Ապա, Քահանայ Հօր սրտի խօսքով եւ «Տէրունական աղօթք»ով ժողովին պաշտօնական բացման բաժինը աւարտեցաւ:

Այնուհետեւ, ժողովը լսեց չրջանի մասնաճիւղերուն եւ միաւորին երկամեայ գործունէութեան տեղեկագրերը, ապա լուսաբանական հարցումներով իր աւարտին հասցուց առաջին օրուան օրակարգը:

Յաջորդ օր, Շաբաթ, 21 Հոկտեմբերին, ժողովը լսեց ընթացակարգ Երջանային Վարչութեան երկամեայ գործունէութեան նիւթաբարոյական զեկոյցը: Եղան լուսաբանական հարցումներ, որոնց սպառիչ կերպով պատասխանեց Երջանային Վարչութիւնը: Ժողովը լսեց նաեւ արխիւային եւ հաշուեքննիչ յանձնախումբերուն զեկոյցները, որոնցմէ ետք մանրամասնօրէն քննարկեց ընթացակարգ Երջանային Վարչութեան երկամեայ գործունէութիւնը եւ զայն նկատեց «Գնահատելի»:

Տեղեկագիրին ներկայացումէն ի յայտ եկաւ, որ Հ.Մ.Ը.Մ.ի Արեւելեան Մ. Նահանգներու Երջանը այսօր կը հաշուէ հազար անդամ՝ 545 մարդիկներ եւ 398 սկաուտներ: Ունի տասը մասնաճիւղեր եւ երկու միաւորներ: 2022-ին, Պոսթընի մասնաճիւղին հիւրընկալած Նաւասարդեան 30-րդ մարզախաղերուն մասնակցած են 450 մարդիկներ (առաւել 35 մարդիկներ Գանատայի չրջանէն): 2023-ին, Նիւ Ճըրջի մասնաճիւղին հիւրընկալած Նաւասարդեան 31-րդ մարզախաղերուն մասնակցած են 470 մարդիկներ (առաւել 25 մարդիկներ Գանատայի չրջանէն): 2022-ին, Համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերուն, Հայաստան, Երջանը մասնակցած է 16 մարդիկներով:



2022-ին, Նիւ Ճըրջի մասնաճիւղին հիւրընկալութեամբ Երջանային 32-րդ սկաուտական բանակումին մասնակցած են 115 սկաուտներ: 2023-ին, Փրովիտընի մասնաճիւղին հիւրընկալութեամբ, Երջանային 33-րդ սկաուտական բանակումին մասնակցած են 80 սկաուտներ: 2023-ին, Համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ բանակումին մասնակցած են 51 սկաուտներ, որոնք կատարած են նախապատրաստական երեք սեմինարներ:

2022-ին, միջ-դիւանական 10-րդ խորհրդաժողովին, Լիբանան, Երջանային Վարչութիւնը մասնակցած է երկու ներկայացուցիչով: 2023-ին Կիպրոս տեղի ունեցած Հ.Մ.Ը.Մ.ի երիտասարդական երկրորդ համագումարին Երջանը մասնակցած է երկու ներկայացուցիչով: Հ.Մ.Ը.Մ.ի 13-րդ Պատգամաւորական Ընդհանուր Ժողովին, Հայաստան, Երջանը մասնակցած է չորս պատգամաւորով: Երջանին գործունէութիւնը վերաորակաւորելու նպատակով կազմակերպուած են առցանց բազմաթիւ խորհրդաժողովներ: Երջանը մասնակցած է համահայկական հանգանակութիւններու: Հրատարակած է տարեկան օրացոյցներ: Երջանին աշխատանքները մնայուն կերպով ներկայութիւն եղած են «Հայրենիք» եւ «Armenian Weekly» շաբաթաթերթերու, Հ.Մ.Ը.Մ.ի «ՄԱՐ-ՁԻԿ» պաշտօնաթերթին եւ ընկերային ցանցերու վրայ:

Ժողովին միացաւ Հ.Մ.Ը.Մ.ի Ուաշինկթընի մասնաճիւղէն քոյր Լիլիա Եուսէֆեան, որ Ապրիլ 2023-ին Հ.Մ.Ը.Մ.ի երիտասարդական երկրորդ համագումարին Երջանը ներկայացուցած երկու անդամներէն մէկն էր: Քոյրը ժողովին զեկուցեց համագումարի մասին եւ պատասխանեց ներկաներու հարցումներուն:

Ճաշի դադարէն ետք ժողովականները սկսան քննարկել Երջանի մարզական, սկաուտական եւ ընդհանուր ներքին կանոնադիրներու բարեփոխումներու առաջարկները: Անոնք իրենց աշխատանքները շարունակեցին յաջորդ առաւօտուն եւ քննարկեցին յառաջիկայ երկամեակի մարզական, սկաուտական, քարոզչական, երիտասարդական գործունէութեան գանազան առաջարկներ եւ որդեգրեցին համապատասխան բանաձեւեր: Ժողովը ընտրեց հաշուեքննիչ յանձնախումբ եւ որդեգրեց երկամեայ նախահաշիւ:

Իր նախավերջին օրակարգով ժողովը ընտրեց Երջանային Վարչութիւն՝ հետեւեալ եօթը անդամներով՝ եղբ. Վիգէն Խաչատուրեան, քոյր Կային Թաշեան, եղբ. Նիկոլ Քէօրքիւնեան, եղբ. Վահէ Անտոնեան, եղբ. Քրիս Գրիգորեան, եղբ. Ռազմիկ Փանոսեան եւ եղբ. Յակոբ Չաթախեան:

Աւարտին, իրենց պատգամներով հանդէս եկան Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը, ժողովի դիւանը եւ Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչը:

Ժողովը փակուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի «Յառաջ նահատակ» քայլերգով:



Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի 20-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Շաբաթ, 18 նոյեմբեր 2023-ին տեղի ունեցավ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի 20-րդ համաժողովը: Ժողովի շրջանակում ներկայացուցեց շրջանաւարտ Կեդրոնական Վարչութեան նիւթաբարոյական տեղեկագիրը, ընդունուեցին յառաջիկայ երկամեայ աշխատանքներին ուղղուած ուղղամարտական որոշումներ, ընտրուեց Կեդրոնական Վարչութեան նոր կազմ, ըստ հետեւեալի:-

- Եղբ. Արթիւր Մկրտչեան
- Քոյր Վանիա Մովսիսեան
- Եղբ. Կենատի Ղազարեան
- Եղբ. Արշակ Գէորգեան
- Եղբ. Ալէն Ասատուրեան

- Քոյր Թային Մկրտչեան
 - Եղբ. Գէորգ Օհանեան
 - Եղբ. Հայկ Կարապետեան
 - Եղբ. Սարմէն Սաֆարեան
- Հիւրաբար ժողովին մասնակցեց Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի Մեկուսի Շրջանի վարչութեան ատենապետ եղբ. Դաւիթ Գրիգորեանը:

Հ.Մ.Ը.Մ.-ՖՐԱՆՍԻ ԱՆԴԱՄԱԿԱՆ 52-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Թղթակից ՓԱՐԻՉ

Կիրակի, 19 Հոկտեմբեր 2023-ի երեկոյան ժամը 6-ին, Փարիզի Մշակոյթի Տան մէջ գումարուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի անդամական 52-րդ Ընդհանուր Ժողովը:

Իր դիւանը ընտրելէ ետք՝ ատենապետ եղբ. Արամ Սիսեռեան, ատենադպիր քոյր Կասիա Վէքիլեան, ժողովը անցաւ օրակարգի կէտերու քննութեան:

2022-2023 տարեշրջանի ընթացաւարտ վարչութեան նիւթաբարոյական տեղեկագիրը ներկայացուելէ ետք, ժողովականները քննարկեցին վարչութեան գործունէութիւնը եւ տուին իրենց գնահատականը: Առաջարկներու օրակարգէն ետք, Ընդհանուր Ժողովը ընտրեց 2023-2024 տարեշրջանի վարչութեան նոր կազմը՝ հետեւեալ պատկերով:- քոյր Թային Վէքիլեան, եղբայրներ Պօղոս Մահալուպեան, Անտրէ Դադայեան, Միքայէլ Ժամկոչեան, Գէորգ Գապէլեան, Անթոնի Գարեան եւ Նազարէթ Նաճարեան:



Ընդհանուր Ժողովը երեկոյան ժամը 10-ին աւարտեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգի երգեցողութեամբ:

Հ.Մ.Ը.Մ.Ի ՄԻԲՆԻԽԻ ՄԵԿՈՒՄԻ ՀՐԶԱՆԻ ՄԿԱՌԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒ ՎԵՐՍԿՍՈՒՄ

Թղթակից ՄԻՆԻՍ

Կիրակի, 5 Նոյեմբեր 2023-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Միւնիխի Մեկուսի շրջանի սկաուտական աշխատանքները վերսկսան:

Պաշտօնական բացումը կատարուեցաւ տողանցքով, որմէ ետք քոյր Մենար Պոյաճեան ստացաւ Ընդհանուր Խմբապետի պաշտօն:

Վարչութիւնը մասնաճիւղի նախկին վարչական եղբայրներ Վիգէն Վարդանեանին եւ Սարգիս Բաչխանին յանձնեց շնորհակալական նամակներ:

Ապա, համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ բանակումին մասնակցած քոյրերը եւ եղբայրները ներկայացուցին իրենց ապրած հաճելի եւ օգտակար փորձառութիւնը: Այնուհետեւ, խումբերը անցան իրենց սովորական աշխատանքին:

Տեղին է նշել, որ նորանշանակ խմբապետական կազմը կը բաղկանայ հետեւեալներէն:-

ԱՐԻ ԵՒ ԱՐԵՆՈՅՇ ԽՈՒՄԲԵՐ

- Եղբ. Սիմոն Սիմոնեան
- Եղբ. Վանի Սիսազեան
- Եղբ. Վահագն Վարդանեան
- Քոյր Նորայր Պեկոյեան

ԳԱՅԼԻԿ ՎՈՀՄԱԿ ԵՒ ԱՐԾՈՒԻԿ ԵՐԱՄ

- Քոյր Զուարթ Գասպարեան



- Քոյր Ռիթա Պետոյեան
- Եղբ. Սամուէլ Անսրըլեան

ՄՈԿԼԻ ՎՈՀՄԱԿ

- Քոյր Շադիկ Սիսազեան
- Քոյր Սպիտակ Քիլիճեան

ՄԵԿՈՒՄԻ ՀՐԶԱՆԻ ԱՆԴԱՄԱԿԱՆ

5-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Հ.Մ.Ը.Մ.ի Միւնիխի Մեկուսի շրջանը անդամական իր 5-րդ Ընդհանուր Ժողովը գումարեց 23 Սեպտեմբեր 2023-ին, ներկայութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Ֆէտի Խաթակ Գազանճեանի եւ մասնաճիւղի 48 անդամներու:

Ժողովին օրակարգի կէտերէն անկախ, ներկաներուն հիմնական մտահոգութիւնն էր Արցախի եւ մասնաւանդ Արցախի հայութեան տիրու իրավիճակը:

Եղբայր Վիգէն Վարդանեանի բարի գալուստի խօսքէն ետք, ժողովը դիւանը կազմեց հետեւեալ ձևով:- ատենապետ եղբ. Արշամ Ասատուրեան, ատենադպիր քոյր Մենար Պոյաճեան:

Ժողովի աւարտին, Հ.Մ.Ը.Մ.ի Միւնիխի Մեկուսի շրջանը ունեցաւ իր նորակազմ վարչութիւնը՝ բաղկացած հետեւեալներէն:-

քոյրեր Հուրի Յակոբեան, Թային Հայաստան, եղբայրներ Ռուբէն Նայպանտեան, Գրիգոր Խաչիկեան եւ Յակոբ Մինասեան:





տուժիլն՝ ի տես Արցախի եւ Հայաստանի իրավիճակին եւ այս երկուքով պայմանաւորուած՝ Սփիւռքի ներկային ու ապագային»:

Շարունակելով, եղբ. Վահան ընդգրծեց. «Փորձութիւններով լեցուն այս ժամանակները կը պահանջեն, որ ամէն հայ իր հայրենիքին հանդէպ իր դիրքը ճշդէ: Մեր ազգի երազներուն փարած մնալու եւ մեր ցեղին պատիւն ու իրաւունքները պաշտպանելու յանձնառութեամբ, նայինք մեր նախնիներու օրինակին, որպէսզի նոր արշալոյս ծագի հայութեան կեանքին մէջ եւ հայ ժողովուրդը իր քայլերը ուղղէ դէպի նոր բարձունքներ ու հասնի իր անկատար սենչերուն եւ երազներուն»:

Եղբ. Վահանեան իր խօսքին մէջ անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ-ի առաքելութեան եւ ըսաւ. «Այսօր, սիրելի ներկայներ, համախմբուած ենք նշելու Հ.Մ.Ը.Մ-ի հիմնադրութեան 105-ամեակը եւ Հ.Մ.Ը.Մ-ի Ալմելոյի տարեկան 25-րդ մարզահանդէսը: Սարսափի եւ պատերազմի արհաւիրքներուն մէջ ծնունդ առած այս միութիւնը իր գոյութեան ընթացքին հայ մանուկին, պատանիին ու երիտասարդին սորվեցուց հայրենիքէն հեռու ըլլալով հանդերձ հայրենիք սիրել, հայօրէն ապրիլ եւ գոյատեւել: 105 տարիներ շարունակ Հ.Մ.Ը.Մ. ֆիզիքական, իմացական եւ բարոյական դաստիարակութեամբ բարձր պահեց Եռագոյնը, տէր կանգնեցաւ հայապահպանման եւ հայակերտման գործընթացին, իր 111-է աւելի մասնաճիւղերով ծառայութեան դաշտը ընդարձակեց»:



Հ.Մ.Ը.Մ-ի Ալմելոյի Վարչութիւն ԱՄՏԵԼՕ

Ներկայութեամբ Նետորլէնտներու թագաւորութեան Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Մարիամ Վիրապեանի, Ալմելոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Մաշտոց Քհնյ. Պաղտասարեանի, Հ.Յ.Գ. «Արամ Մանուկեան» կոմիտէի, Ալմելոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ վարչութեան, ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղի, Հ.Յ.Գ. «Գարեգին Նժդէհ» Երիտասարդական Միութեան, Հ.Բ.Ը.Մ-ի, «Կիլիկիա», «Երեւան», «Անի» միութիւններու ներկայացուցիչներու եւ Հ.Մ.Ը.Մ-ի Միւնիխի, Ալբարի, Առնհեմի եւ Ալմելոյի Մեկուսի շրջաններու մարզիկներու եւ սկաւտներու, կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ-ի Ալմելոյի Մեկուսի շրջանի վար-

չութեան, Շաբաթ, 18 Նոյեմբեր 2023-ին, Ալմելո քաղաքին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ-ի Ալմելոյի Մեկուսի շրջանի 25-րդ մարզահանդէսը՝ նուիրուած միութեան հիմնադրութեան 105-ամեակին:

ԲԱՑՈՒՄԸ

Մարզահանդէսը ընթացք առաւ մէկ վայրկեան լուսութեամբ՝ յարգանքի տուրք մատուցանելով մեր բոլոր նահատակներուն:

Սկաւտական տողանցքէն ետք տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն: Նետորլէնտներու, Հայաստանի, Արցախի եւ Հ.Մ.Ը.Մ-ի քայլերգներով բարձրացան չորս դրօշներ: Ապա, հրաւիրուեցաւ Ալմելոյի եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Մաշտոց Քհնյ. Պաղտասարեանը, որ «Տէրունական աղօթք» է ետք փոխանցեց իր օրհնութեան խօսքը:

Հրաւիրուեցաւ Հայաստանի Հան-

րապետութեան հիւպատոս Մարիամ Վիրապեանը ընթերցելու դեսպան Վիթթոր Բիագոլի ուղերձը: Դեսպանը իր ուղերձին մէջ անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ-ի տարիներու ընթացքին կատարած աշխատանքին եւ մատնանշեց Հ.Մ.Ը.Մ-ի դերակատարութեան կարեւորութիւնը հայապահպանման գործին մէջ:

ՄԵԿՈՒՍԻ ՇՐՋԱՆԻ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ԽՕՍՔԸ

Այնուհետեւ հրաւիրուեցաւ Մեկուսի շրջանի ատենապետ եղբ. Մասիս Վահանեանը փոխանցելու Հ.Մ.Ը.Մ. Ալմելոյի վարչութեան խօսքը: Եղբ. Վահանեան ներկայները ողջունելէ ետք ըսաւ. «Հայ կեանքի այս տխուր օրերուն, երբ Արցախը կը հայաթափուի, պարզ է, որ հայուն կեանքը լաւ օրերու մէջ չէ: Ամէն տեղ կը տիրէ հրաթափութիւն, անորոշութիւն եւ տեղ մը նաեւ յուսահա-

Հ.Մ.Ը.Մ-Ի ԱՄՏԵԼՈՅԻ ՀՐԶԱՆԻ 25-ՐԴ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍԸ ՆՈՒՐՈՒԹ՝ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 105-ԱՄԵԱԿԻՆ





մինչև հայ ժողովուրդի ամբողջական յաղթանակը, ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի կերտումը»:

ՏՈՂԱՆՅՔԸ

Ատենապետին խօսքին աւարտէն ետք, տպաւորիչ տողանցքով մարզադաշտ մուտք գործեցին մարզա-

Տողանցքի աւարտին սկսաւ Փուլթսալի մրցաշարը:

ՖՈՒԹՍԱԼԻ ԵՒ ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՄՐՑԱՇԱՐՔԵՐԸ

Փուլթսալի մրցաշարքին մասնակցեցան «Կիլիկիա», «Երեւան», Հ.Բ.Ը.Մ.Ի, «Անի» միութիւններու, Հ.Մ.Ը.Մ.Ի Միւնիխի, Առնհեմի, Ալքմարի եւ Ալմելոյի առաջին եւ երկրորդ խումբերը: Բոլոր մրցումները բարձր մակարդակի էին եւ մրցաշարքին եզրափակիչ մրցումը տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Ալմելոյի առաջին եւ «Երեւան» միութեան խումբերուն միջեւ: Մրցաշարքի խաղերն ընդամենը «Երեւան» միութիւնը:

Փուլթսալի մրցաշարքի կողքին տեղի ունեցաւ նաեւ փինկ-փոնկի մրցաշարք, որուն մասնակցեցան վեց մարզիկներ: Մրցաշարքի եզրափակիչ մրցումը տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Առնհեմի անդամ եղբ. Արթուր Դիֆոնսանի եւ Հ.Մ.Ը.Մ.Ի

«Հ.Մ.Ը.Մ. 105 տարուան իր հրաշքը գլխաւորապէս կը պարտի մեր ժողովուրդին, որ վստահած է այս միութեան» հաւատարմով, որ ան եղած է ու կը մնայ մեր մատուց սերունդի առողջ միջավայրը, սերունդներ կերտելու հայրենիքին հետեւ, բայց հայրենիքի շունչով, մարզական առողջ միջավայրի մէջ, սկստական ազնիւ սկզբունքներով, իբրեւ համագաղութային եւ համահայկական մէկ մեծ ընտանիքի անդամներ:

հանդէսին մասնակից սկստները, Ալմելոյի եւ Առնհեմի տարագաւորները, ինչպէս նաեւ մարզախաղերու մասնակից մարզական խումբերը:

Խումբերը մարզադաշտին մէջ իրենց տեղերը գրաւելէ ետք տեղի ունեցաւ սկստական աստիճաններու եւ պաշտօններու բաշխում:

«Հ.Մ.Ը.Մ. իր առաքելութեան հաւատարիմ կը շարունակէ իր երթն ու գործունէութիւնը՝ հակառակ տիրող ծանր պայմաններուն, իբրեւ նպատակ ունենալով կերտել տիպար հայ քաղաքացիներ, որոնք գիտակից են իրենց կոչումին եւ պարտականութիւններուն»:

Եղբ. ատենապետը իր ուղերձը եզրափակեց ըսելով՝ «Մեր ժողովուրդի եւ սկստները, քաղցէ՛ք վճռական ու հաստատաքայլ, քաղցէ՛ք հայութիւնը ունենալով ձեր աչքին առջեւ ու հոգիներուն խորը, ձեր երթը ըլլայ յաղթական,



ՅՈՒՆԱՍՏԱՆ

Հ.Մ.Ը.Մ.Ի «ԱՐԺԱՆԵԱՅ» ՇՔԱՆՇԱՆՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՂԲ. ՅԱԿՈՒԲ ԵԹԻՄԵԱՆԻՆ

Աթէնք ԹՂԹԱԿԻՑ



16 Սեպտեմբեր 2023-ին, Հ.Մ.Ը.Մ.ի օրուան Կեդրոնական Վարչութեան արեւնապեր եղբ. Վաչէ Նաճարեանի շնորհիւ, Աթէնքի իր փան մէջ, եղբ. Յակոբ Եթիմեան արժանացաւ միութեան բարձրագոյն «Արժանեաց» շքանշանին, 61 փարուան իր վասակաշար ծառայութեան, Յունաստանի շրջանին բարգաւաճման բերած նպաստին ու Հ.Մ.Ը.Մ.ի ծրագիրներուն եւ Կեդրոնական Վարչութեան աշխատանքներուն իր մնայուն աջակցութեան համար:

Ո՞Վ Է ԵՂԲ. ՅԱԿՈՒԲ ԵԹԻՄԵԱՆ



Եղբ. Յակոբ Եթիմեան միութեան կեանքին մէջ ունեցած է բերուած գործունէութիւն: Եղած է փրկար եւ օրինակելի Հ.Մ.Ը.Մ.ական: 1962-ին անդամագրուած է Հ.Մ.Ը.Մ.ի Աթէնքի ֆութպոլի խումբին եւ փարիներ շարունակ մասնակցած է ֆութպոլի մրցումներու, թէ բարեկամական եւ թէ ֆերերասիոնի խաղերուն, միշտ յարգելով Հ.Մ.Ը.Մ.ի փարագր: 1972-ին, իր անհնական ճիգերով, եղբ. Եթիմեան կը ստանան փոքրերու ֆութպոլի խումբի կազմութիւնը: Տարիներ շարունակ ան մեծ դեր կ'ունենայ խումբին յաջողութեան եւ յառաջդիմութեան մէջ: Եղբ. Եթիմեան յաջողաբար կ'ընկրուի եւ կը ստանան Հ.Մ.Ը.Մ.ի Աթէնքի մասնաճիւղի վարչութեան արեւնապերութիւնը, իսկ 1977-ին իր նախաձեռնութեամբ հիմը կը դրուի Հ.Մ.Ը.Մ.ի Աթէնքի լողի խումբին: 1988-ին, առաջին անգամ ըլլալով, ան կ'ընկրուի Հ.Մ.Ը.Մ.ի Յունաստանի Երջանային Վարչութեան անդամ: 2014-ին, երբ կրկին կ'ընկրուի Երջանային Վարչութեան անդամ, կը ստանան արեւնապերութեան պաշտօնը եւ կը սկսի շրջանի Հ.Մ.Ը.Մ.ի բանագրարանի պատրաստութեան: Աշխատանքը կը փակէ մինչեւ 2018, բանագրարանին բացումը: 2018-ին, Երջանային Վարչութեան արեւնապերի հանգամանքով, եղբ. Եթիմեան առիթը կ'ունենայ մասնակցելու միութեան 100-ամեակի շնորհակերտին, սակայն դժբախտաբար 8 Փետրուար 2019-ին, ծանր անհանգրտութեան պատճառով, ան կը դադարի գործօն անդամ ըլլալէ:



Ալմելոյի անդամ եղբ. Արարատ Օհաննէսեանի միջեւ: Ախոյեան դարձաւ եղբ. Արարատ Օհաննէսեան:

Մետալներու եւ բաժակներու բաշխումը տեղի ունեցաւ միութեան «Վրէժ Չաթախան» սրահին մէջ: Պարգեւատրուեցան մարզահանդէսի մասնակցող բոլոր մարզիկները եւ յուշանուէրներ տրուեցաւ մասնակցող միութիւններու ներկայացուցիչներուն:

Մարզահանդէսը աւարտեցաւ խորխոսանքով, ուր հնչեցին հայրենասիրական եւ ազգային երգեր՝ երգիչ Սուրէն Աճէմեանի մեկնաբանութեամբ:

Անհրաժեշտ է յիշել միութեան տիկնանց, ընկերային, մարզական, սկստական եւ օժանդակ յանձնախումբերուն կատարած զնահատելի աշխատանքը՝ մարզահանդէսին յաջող կազմակերպման համար:



Հ.Մ.Ը.Մ.Ի ԼԻՔԱՆԱՆԻ ՀՐԶԱՆԻ «ՎԿԱՅԵԱ» ԿԱՐԳԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՄԻՕՐԵԱՅ ՍԵՄԻՆԱՐԸ

Թղթակից ՊԵՅՐՈՒԹ

Շաբաթ, 9 եւ Կիրակի, 10 Դեկտեմբեր 2023-ին, Մեթնի Այն Ալաբ գիւղաքաղաքի Մար-իափոլի կեդրոնին մէջ տեղի ունեցաւ «Վկայեալ» կարգի տեսական եւ գործնական սեմինարը, կազմակերպու-թեամբ՝ Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի Շրջա-նային Սկաուտական Խորհուրդին:



Սեմինարը սկիզբ առաւ առաւօտեան ժամը 10-ին: Բացման արարողութեան ընթացքին, Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի Շրջանային Ընդհանուր Խմբապետուհի քոյր Ալիք Տէր Պետրոսեան Մեքրոնեան բարի գալուստի խօսք յայտնեց ներկաներուն՝ յաջողութիւն մաղթելով սեմինարին ընթացքին թեկնածուներուն կողմէ ներկայացուելիք դասախօսութիւններուն: Արարողութենէն ետք, «Վկայեալ» կարգի 33 թեկնածու խմբապետները ներկայացուցին իրենց վստահուած մասնագիտա-



կան նիւթերը՝ սկաուտութեան եւ Հ.Մ.Ը.Մ.Ի սկաուտութեան նպատակները, կանոնադրային կէտեր, յայտագիրներ պատրաստելու ձեւեր, միաւորական դրութեան կարեւորութիւնը, դաստիարակութեան կարեւորութիւնը, ժողովական կեանքի եւ ղեկավարութեան մասին նիւթեր:

Յատուկ անդրադարձ կատարուեցաւ Արցախի պատմութեան եւ ներկայ իրավիճակին, դատապարտելով ներկայ կացութիւնը եւ ձեւեր մտածելով վերակազմակերպուելու, մտապէս եւ Ֆիզիքապէս վերատիրանալու համար Հայրենիքի անբաժան սուրբ հողին:

Ընթրիքէն առաջ, սկաուտական բարձր ոգիով խմբապետները ունեցան զարգացման մրցում մը եւ մրցեցան իրարու դէմ:

Կիրակի, 10 Դեկտեմբերին, «Վկայեալ» կարգի թեկնածու խմբապետներուն միացան Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի Շրջանային խմբապետութեան կազմակերպած «Woodbadge»-ի տեսական դասընթացքին թեկնածու խմբապետները: 63 թեկնածու քոյրերն ու եղբայրները հետեւեցան սկաուտական եւ միութենական շարք մը նիւթերու շուրջ դասախօսութիւններու՝ Լիբանանի սկաուտական Ֆետերասիոնի խմբապետներու, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեանի, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ. Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի եւ հայկական երեսփոխանական պըր-քի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի կողմէ:

Սեմինարի աւարտին տեղի ունեցաւ արարողութիւն, ուր Շրջանային խմբապետութեան խօսքը փոխանցեց քոյր Ալիք Տէր Պետրոսեան Մեքրոնեան: Քոյրը իր խօսքին մէջ շնորհակա-

լութիւն յայտնեց խմբապետներուն մասնակցութեան, ըսելով թէ «Woodbadge»-ի տեսական դասընթացքին հաստատագիրները պիտի տրուին «Հայ Սկաուտի Օր»-ուան առիթով տեղի ունենալիք ձեռնարկին: Ապա, Շրջանային Սկաուտական Խորհուրդի խօսքը փոխանցեց ատենապետ եղբ. Յակոբ Չրպ-լաբեան: Եղբայրը յաջողութիւն մաղթեց ներկաներուն՝ իրենց

գալիք բոլոր աշխատանքներուն եւ թելադրեց սեմինարին ըն-թացքին ձեռք բերած գիտելիքները կիրարկել իրենց աշխա-տանքներուն մէջ:

Սեմինարը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով:



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի Շրջանային Ներկայացուցչական 51-րդ Ժողովը գումարուեցաւ 1-3 Դեկտեմբեր 2023-ին, «Աղբալեան-Հ.Մ.Ը.Մ.» մարզամշակութային կեդրոնին մէջ: Ժողովին ներկայ գրնուեցան Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչներ, ընթացաւարտ Շրջանային Վարչութեան անդամներ, Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի մասնաճիւղերու 54 լիազօր քոյր-եղբայրներ, 25 հրաւիրեալներ եւ ի պաշտօնէ մասնակիցներ:

մարզիկները եւ սկաուտները իրենց փարագներուն վրայ պիտի կրեն Արցախի յայտնի պէճեր, եւ Արցախի քայլերգը պիտի հնչէ բոլոր հանդիսութիւններուն ընթացքին: Շրջանը նաեւ իր մասնակցութիւնը պիտի բերէ «Հ.Մ.Ը.Մ.Ի Արցախ հիմնադրամ»-ի նուիրահաւաքի աշխատանքին:

Շրջանային Ներկայացուցչական Ժողովը հանգաւանօրէն քննեց Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի շրջանին անցնող երկու փարագներու գործունէութիւնը եւ կատարեց համապարտական գնահատական:

Շրջանային Ներկայացուցչական 51-րդ Ժողովը իր առաջարկները եւ պատկերացումները ներկայացուց Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի յառաջիկայ երկու փարագներու գործունէութեան համար, յարկապէս շեշտելով երկրապարտութեան համախմբման եւ աշակերտական մարզախաղերուն (ԼԵՎԱՄ-ի) քափ փալու անհրաժեշտութիւնը:

Ժողովին ընթացքին, Հ.Մ.Ը.Մ.Ի Պարզամատուցական 13-րդ Ընդհանուր Ժողովի մասնակիցներուն կողմէ զեկուցում մը արուեցաւ ժողովին աշխատանքներուն եւ Հ.Մ.Ը.Մ.Ի համահայկական ընթացիքին դիմագրաւած գլխաւոր մարտահրաւիրներուն մասին:

Աւարտին, Շրջանային Ներկայացուցչական Ժողովը 2023-2025 երկամեակին համար ընտրեց Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի Շրջանային Վարչութեան իննամեայ նոր կազմ՝ բաղկացած հետեւեալներէն.-

Պարզամատուցական 13-րդ Ընդհանուր Ժողովի որոշումներու լոյսին փակ, Ներկայացուցչական Ժողովը հաստատեց Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի ընթացիքին ամբողջական գորակցութիւնը Արցախին եւ իր աշխատանքները Հայաստանի մէջ շարունակող Հ.Մ.Ը.Մ.Ի Արցախի մասնաճիւղին: Ժողովը նաեւ ընդգծեց, որ իբրեւ ազգային արժէքներու պահպան միութիւն, Հ.Մ.Ը.Մ. աշտուեքն ու յանձնարու կ'ըլլայ իր բոլոր ակումբներուն մէջ եւ միութենական բոլոր շեշտարկներուն ընթացքին ծածանել Արցախի դրօշը: Հ.Մ.Ը.Մ.Ի

- Եղբ. Վահան Համամճեան
- Եղբ. Բաֆֆի Խիւրավերեան
- Եղբ. Միւր Բէնիպիճեան
- Քոյր Լարա Քէչպաշեան
- Քոյր Մարիա Քէրոզեան
- Եղբ. Վիզէն Մահարեան
- Եղբ. Հրայր Մարգարեան
- Քոյր Դալար Պէպէճեան
- Քոյր Թամար Քէշիշեան

ԳԻՒՆ Հ.Մ.Ը.Մ.Ի ԼԻՔԱՆԱՆԻ ՀՐԶԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒՑՈՒՑՉԱԿԱՆ 51-ՐԴ ԺՈՂՈՎԻ



Հ.Մ.Ը.Մ.Ի 105-ԱՄԵԱԿԻ ՊԱՀՏՕՆԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ

Թղթակից
ԴԱՄԱՍԿՈՍ

Կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Դամասկոսի մասնաճյուղի վարչութեան, Ուրբաթ, 1 Դեկտեմբեր 2023-ի երեկոյան ժամը 7.30-ին, Հայ կաթողիկէ «Ամինեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի հիմնադրութեան 105-ամեակին նուիրուած պաշտօնական տօնակատարութիւն, ներկայութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Մակար Եպս. Ազգարեանի, Դամասկոսի Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդ Գէորգ Եպս. Ասատուրեանի, Սուրիոյ Հայ Աւետարանական համայնքի Պետ Վեր. Դոկտ. Յարութիւն Սելիմեանի, Դամասկոսի Հայ Կաթողիկէ համայնքի Ժողովրդապետ Գէորգ Վրդ. Պահէեանի, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Աւետիս Տէրվիչեանի, Հ.Մ.Ը.Մ.Ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան անդամներու, միութիւններու ներկայացուցիչներու, միութեան նախկին խմբապետներու, աքելաններու եւ հոծ բազմութեան մը:

Տօնակատարութիւնը ընթացք առաւ Սուրիոյ եւ Հայաստանի քայլերգներով, կատարողութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի շեփորախումբին: Ապա ներկաները հրաւիրուեցան մէկ վայրկեան յոտնկայս լուսնութեամբ յարգելու Արցախի, Սուրիոյ եւ Կազգայի նահատակներուն յիշատակը:

Բացման խօսքը արտասանեց



մասնաճյուղի վարչութեան ատենապետ եղբ. Միհրան Ղազարեան: Ան հաստատեց, որ Հ.Մ.Ը.Մ.՝ տարիքով մեծ, բայց միշտ երիտասարդ միութիւնը, իր հիմնադրութենէն ի վեր աշխատեցաւ, պայքարեցաւ եւ օգտակար հանդիսացաւ սփիւռքահայ գաղթածախներու դաստիարակութեան աշխատանքին, իր վեհ սկզբունքներով եւ ազնուագոյն իտէալներով: մեծցաւ եւ ուժեղացաւ՝ աշխարհի հինգ ցամաքամասներու 28 երկիրներուն մէջ, ծնունդ տալով 117 մասնաճյուղերու եւ միաւորներու:

Եղբ. Ղազարեան շեշտեց, որ Հ.Մ.Ը.Մ.՝ 105 տարիէ ի վեր հայ կեանքին մէջ մնայուն ներկայութիւն է: Ան կոչուած է նաեւ ապագայ ունենալու, այնքան ատեն, որ ան կը հասնի հոն, ուր հայ մարդիկ ազգապահպանման տենչով իր կարիքը ունին:

Գեղարուեստական յայտագիրը սկսաւ «Հ.Մ.Ը.Մ.» եւ «Հայորդիք» խմբերգներով, ներկայացուած սկաուտներու եւ գայլիկներու կողմէ: Ապա, Լիդա Մադիկեան կիթառով նուագեց «Կուռնիկ»ը: Խումբ մը գայլիկներ ներկայացուցին արտասանութիւններ. Նազարէթ Գրաճեան՝ «Հայաստան», Ժիրայր Գրաճեան՝ «Հայրենի երկիր», Նարոտ Շմբըլեան, Սինթիա Յարութիւնեան եւ Քրիստին Սահակեան՝ «Ես իմ անուշ Հայաստանի», Ռոյ Ֆարահ՝ «Հայ լեզուն տունն է հայուն», Սարգիս Գրիգորեան եւ Նշան Ներսէսեան՝ «Խօսք իմ որդուն», Արէն Սելիկ-

եան ջութակով նուագեց «Լա Պոհէմ», Ժան Կարապետեան արտասանեց «Դրօշակ»ը, Պերճ Շմբըլեան մեներգեց «Հայեր միացէք», Սերժ Պոյաճեան ջութակով նուագեց «Երեւան էրբունի», Դուին Եագուպեան ամուսնեց «Խօսիւր Հայաստան», իսկ Միրելյա Խալիլ ամուսնեց «Մասունցիներու պարը»: Յայտագիրը ճոխացուցին գայլիկներն ու սկաուտները՝ գեղեցիկ պարով եւ բուրգերով:

Օրուան պատգամը արտասանեց Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ եղբ. Մանուկ Քէօզկերեան: Հ.Մ.Ը.Մ.Ի հիմնադրութեան անդրադառնալով, եղբայրը ըսաւ. «Այսօր բոլորս համախմբուած ենք արժանաւայել կերպով նշելու Հ.Մ.Ը.Մ.Ի հիմնադրութեան 105-ամեակը, որ շատ յատկանշական թուական մըն է մեզի համար, որովհետեւ ան կը գուզադիպի Հայաստանի առաջին անկախութեան օրերուն: Այդ օրերուն Հ.Մ.Ը.Մ.Ի հիմնադիրներուն համար անհրաժեշտութիւն էր հիմնել այսպիսի միութիւն մը, որ պիտի համախմբէր անապատներէն ճողոպրած պատանիները ու պիտի հոգար անոնց ֆիզիքական եւ բարոյական պահպանումը»:

Խօսելով միութեան առաքելութեան եւ Դամասկոսի մասնաճյուղին հիմնադրութեան մասին, եղբ. Քէօզկերեան յայտնեց, որ Հ.Մ.Ը.Մ.՝ այսօր ալ հաւատարիմ կը մնայ իր սկզբունքներուն եւ կը շարունակէ հայեցի դաստիարակութիւն ջամբել նորահաս սերունդներուն, որպէսզի անոնք արժանաւոր ժառանգորդները ըլլան մեր պապերուն՝ Վարդանանցի հերոսներէն մինչեւ Արցախեան պատերազմի մարտիկները:

Շարունակելով, եղբայրը նշեց, որ 1922-ին, Կիլիկիոյ պարպուածին հոռ, Հ.Մ.Ը.Մ. Սփիւռքի մէջ հիմը դրաւ նոր մասնաճյուղերու, որոնցմէ առաջինը եղաւ Դամասկոսի մասնաճյուղը: Մասնաճյուղը ցարդ կը գործէ անխափան: Վարձքը կատար մասնաճյուղին ճամբով միութեան բոլոր ծառայողներուն, բիւր յարգանք նուիրեալ քոյր-եղբայրներուն եւ բարի երթ դէպի նորանոր ամեակներ:

Հուսկ, իր սրտի խօսքը արտասանեց Գէորգ Եպս. Ասատուրեան: Ան շնորհաւորեց Հ.Մ.Ը.Մ.Ի 105-ամեակը, մաղթելով նորանոր յաջողութիւններ այս մեծ միութեան, որ գործով ու արդիւնքով ազգային բարիք եւ շունչ տուած է բոլորին: Ան շեշտեց, որ «Բարձրացի՛ր՝ բարձրացուր» նշանաբանով 105 տարիներէ կը գործէ այս պանծալի միութիւնը:

Այնուհետեւ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի մէջ երկարամեայ վաստակ ունեցող հինգ եղբայրներու «Մառաշտութեան» շքանը:



շաններու տուչութիւն՝ Սուրիոյ Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յարութ Օգճեանի կողմէ, իրեն կ'ընկերակցէր եղբ. Պօղոս Խաճարեան՝ Շրջանային Վարչութեան ներկայացուցիչը Դամասկոսի մասնաճյուղին մօտ: Տուչութեան մասնակցեցան Առաջնորդ Սրբազանը, Արհիպապախ Գերապածառը, ներկայութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամին եւ մասնաճյուղի ատենապետին:

Եղբայրներ Աւօ Աճէմեան, Գէորգ Գալէմբերեան, Րաֆֆի Սրապեան, Հրաչ Խաճարեան եւ Դաւիթ Միսիրեան, որոնք «Մառաշտութեան» շքանշաններու արժանացան, եղած են կամաւոր բանակի զինուորներ եւ երկար տարիներ ծառայած են զանազան մարզերու մէջ՝ մարզական եւ սկաուտական:

Տօնակատարութիւնը փակուեցաւ Առաջնորդ Մակար Եպս. Ազգարեանի «Պահպանիչ»ով եւ «Յառաջ նահատակ» քայլերգի երգեցողութեամբ:

Տօնակատարութեան հոռ, «Աւետիս Ահարոնեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ «Մառաշտութեան» շքանշան ստացողներու ի պատիւ հիւրասիրութիւն:



Հ.Մ.Ը.Մ.Ի ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՆՆՁԵՑԵԱԼՆԵՐՈՒ ԵՒ Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՀԱԼԷՊԻ...

Թղթակից ՀԱԼԷՊ

Տարիներու աւանդութեան համաձայն, Կիրակի, 19 Նոյեմբեր 2023-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Երջանային Վարչութեան նախաձեռնութեամբ, Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի հին ու նոր ննջեցեալներու եւ Հ.Մ.Ը.Մ.ական նահատակներու յիշատակին: Պատարագը մատուցեց Արմէն Աբղ. Գալաճեան:

Հոգեհանգստեան պաշտօնին ներկայ գտնուեցան Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Աւետիս Տէրվիշեան, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Երջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յարութ Օգճեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգ. Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան, Յարաբերական մարմինի ներկայացուցիչ Վրէժ Եագուպեան, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Երջանային Վարչութեան անդամներ, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Երջանային Սկաուտ. Խորհուրդը, Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի մասնաճիւղի վարչութիւնը, Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի մասնաճիւղի Սկաուտ. Խորհուրդը, մասնաճիւղի խմբապետը, Հ.Մ.Ը.Մ.ի Գամիշլիի մասնաճիւղի վարչութեան անդամ եղբ. Ատուր Աղամեան, Հ.Մ.Ը.Մ.ական շքանշանակիր երէց եղբայրներ եւ Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի մասնաճիւղի երէց-պարման միաւորի տարագաւոր Հ.Մ.Ը.Մ.ականներ:

Հոգեհանգստեան արարողութենէն ետք, ցաւակցութիւնները ընդունուեցան եկեղեցւոյ ներքնասրահը:

Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Երջանային Վարչութեան անդամ քոյր Անի Մինասեան խօսք առնելով ըսաւ, թէ ամէն տարի Նոյեմբեր ամսուն Հ.Մ.Ը.Մ.ականներուն համար աւանդութիւն դարձած է նշել միութեան հիմնադրութեան տօնը եւ միեւնոյն ատեն ոգեկոչել միութեան հին ու նոր ննջեցեալներուն յիշատակը:

...ԵՒ ԳԱՄԻՇԼԻԻ ՄԷՁ

Անդրանիկ Սարգիսեան ԳԱՄԻՇԼԻ

Կիրակի, 26 Նոյեմբեր 2023-ի առաւօտեան, Գամիշլիի Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի հին ու նոր ննջեցեալներու յիշատակին: Պատարագը մատուցեց Բերիոյ Հայոց Թեմի ձեզիրէի Առաջնորդական Փոխանորդ Լեւոն Վրդ. Եղիայեան:



Հոգեհանգիստին ներկայ էին պատկան մարմինի եւ թաղական խորհուրդի անդամներ, ազգային երեսփոխանական ժողովի անդամներ, Հ.Մ.Ը.Մ.ի Գամիշլիի մասնաճիւղի վարչութիւնը, Սկաուտական Խորհուրդը, խմբապետուհին եւ աստիճանաւորական կազմը:

Հոգեհանգիստէն ետք, եկեղեցւոյ դաւիթին մէջ տեղի ունեցաւ հոգեսուրճի հիւրասիրութիւն:



Այնուհետեւ, Երջանային Վարչութեան խօսքը փոխանցեց եղբ. Յովիկ Սիւլահեան: Ան նշեց, թէ հակառակ երկրի տագնապալի պայմաններուն, Հ.Մ.Ը.Մ.ը մեծ թափով կը շարունակէ գործել շնորհիւ իր եղբայրներու եւ անձնուրաց անդամներուն:

Աւարտին, միութեան հոգեւոր հովիւ Մաշտոց Ա. Քհնյ. Արապաթեան խօսք առնելով նշեց, թէ Հ.Մ.Ը.Մ.ը այն միութիւնն է, որ ամէն տեսակ դժուարութիւններ յաղթահարելով կարողացած է դար մը շարունակ հայեցի դաստիարակութիւն ջամբել նորահաս սերունդներուն:

Քահանայ Հայրը աղօթք բարձրացնելով առ Աստուած, Ամենակալին հայցեց, որ Հ.Մ.Ը.Մ.ական ննջեցեալներուն եւ նահատակներուն հոգիները խաղաղութեան մէջ պահէ եւ երկիրը արքայութեան արժանացնէ:

Հուսկ, ան «Պահպանիչ»ով փակեց հաւաքը:



ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Հ.Մ.Ը.Մ.-«ԿԱՄՔ»ԻՆ

ԳԱՀԻՐԷԻ Հ.Մ.Ը.Մ.-ԱՐԱՐԱՏ»Ի ՄԱՐԶԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿԵԼԻ ՕՐԸ

Հ.Մ.Ը.Մ.-«Արարատ»ի Վարչութիւն ԳԱՀԻՐԷ

Ուրբաթ, 9 Փետրուար 2024-ին, Հ.Մ.Ը.Մ.-«Արարատ»ի ակումբին մէջ տեղի ունեցաւ մարզական օր՝ մասնակցութեամբ Գահիրէի Հ.Մ.Ը.Մ.-«Արարատ»ի եւ Աղեքսանդրիայէն յատկապէս հրաւիրուած քոյր միութեան՝ Հ.Մ.Ը.Մ.-«Կամք»ի տղոց եւ աղջկանց խումբերուն:

Օրը սկսաւ Հ.Մ.Ը.Մ.-«Արարատ»ի կրտսեր եւ 12 տարեկանէն վար Ֆութպոլի տղոց խառն մրցումով: Խաղի աւարտին խումբերու լաւագոյն մարզիկները եւ բերդապահը ստացան յաղթական բաժակներ, իսկ խումբին մարզիչ եղբ. Ճորճ Թաշճեան ստացաւ շնորհակալական մետալ:

Ֆութպոլի մրցումէն ետք տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.-«Կամք»ի եւ Հ.Մ.Ը.Մ.-«Արարատ»ի աղջկանց խումբերու պասքեթպոլի մրցում, որուն յաջորդեցին փոքրիկներու հաճելի խաղեր, ինչպէս նաեւ հետաքրքրական մրցումներու շարք մը (3 points, foul shot): Յաղթական երկու բաժակի արժանացաւ Հ.Մ.Ը.Մ.-«Կամք»ի մարզիչ եղբ. Խաչիկ Փափագեան:

Բարեկամական վերջին մրցումն էր գոյգ միութիւններու երէց տղոց պասքեթպոլի խաղը:

Մարզական յատուկ օրը եզրափակուեցաւ հետաքրքրական, խանդավառ ու եղբայրական մթնոլորտի մէջ:



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 24 Նոյեմբեր 2023-ին, կազմակերպութեամբ Եգիպտոսի Կարմիր Մահիկին, փեղի ունեցաւ կամաւորական աշխատանք օգնութեան հասնելու աղէտալի վերջին իրադարձութիւններուն հետեւանքով Պաղեստինի մէջ քուժած ժողովուրդին:

Եգիպտոսի սկաուտական զանազան կազմեր մասնակցեցան զանազան իրերու եւ անմիջական կարիքներու ծրարումի աշխատանքին, որ փեղի ունեցաւ Կարմիր Մահիկի Գահիրէի կեդրոններէն մէկուն մէջ:

Հ.Մ.Ը.Մ.-«Արարատ»ի խումբ մը սկաուտներ եւս իրենց մասնակցութիւնը բերին կամաւորական այս աշխատանքին:

ԳԱՀԻՐԷԻ Հ.Մ.Ը.Մ.-«ԱՐԱՐԱՏ»Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



NBL ONE

PNU Insurance



BUSHBASKET VICTORIA
For your heritage!

MCS